

4

494.3

9-17

3-4 w 19

234  
235  
236  
237  
238  
239

ՀԵՄԱՅԻՆ ԱՐԻՍՏՈՒՅԻՆ

494.3 ՈՒՂԵՑՈՅՑ

563

1205

9-17 w

ԳՐԱԳԻՏՈՒԹԵԱՆ

ԿՍՄ

ՀԱՄԱԶԱՅՆՈՒԹԻՒՆ

ԹՈՒՐԹ ԼԵԶՈՒԻ

Printed in Turkey

ԳՈՐԾ

Գ. Գ. ԳԱԼԸԳՅԱՆԻ

Կ. ԳՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ԳԱՎԱՅԵԱՆ

1885



2010

2002

Ն Ե Ր Ա Մ Ո Ւ Թ Ի Ի Ն

Թագային Դպրոցներու և մասնաւորաց Վարժարաններու մէջ, մասնաւանդ վերջին տարիներս, տեսնուած փոյթ և խնամք ի կրթութիւն Թուրք լեզուի՝ տարակոյս չեն թողուր, թէ սոյն կարեւորագոյն ուսման նիւթական և բարոյական պէտքն ըստ արժանւոյն կը դնահատէ ազգային ամէն անհատ :

Արդարեւ կ'արժէ թէ Թուրք լեզուի անհրաժեշտ պէտքն Հայ հասարակութեան ճանչցնելու համար թերթեր վատնեմք, քանի որ Կայս. կառավարութեան ընդհանուր Պաշտօնարանաց մէջ այսօր կը փայլին իրենց դիրքօրն հազարաւոր ազգայինք, մեծագոյն մասն, այս, մի միայն Պետական լեզուի մէջ իրենց ունեցած հմտութեամբն. ընդհակառակն շատեր չկարեն ամենաչնչին պաշտօն մ'իսկ ձեռք բերել իրենց բազմազան և ճոխ գիտութիւններօրն, ցորչափ չեն ճանաչեր զճանուաւորն, տիրող լեզուն :

Հայոց ազգն, որ իւր Օգոստոսփառ Ինքնակալին ազգային շահն ու օգուտն յօժարակամ կը խնդրէ անդատին, զիսնալու է թէ, այդ խնդրոյ լուծումն՝ երկրին քաղաքական օրինաց, ազգաց հետ ունեցած դաշնադրութեանց և ներքին նիւթական ու բարոյական վիճակին ստոյգ զիտակցութեամբն կարելի կը լինի, որոյ միակ բանալին է՝ Հայրենի լեզուի ուսումն :

Ազգ. կրթական Խորհուրդն մօտերս ուղեց գիտնալ մեր ազգային վարժարանաց մէջ Թուրք լեզուի ուսուցման ինչ վիճակի մէջ լինելն, որոնք ձեռօք աւանդուիլն, ինչպիսի դասազրքեր գործածուիլն. անշուշտ խորհուրդ մ'ունէր սոյն ձեռնարկն, վասն զի այս մասին դեռ բազմաթիւ անտեղութիւնք կը տիրեն դժբաղդաբար ազգային վարժարա-

11715



234-2085  
234

(1401  
39)

նաց շատերուն մէջ ի վնաս ուսանողաց . անհեթեթ ծրագիրներ , անձեռնհաս ուսուցիչներ , անիմաստ եղանակներ և անճոռնի դասագրքեր՝ արդարեւ անել բաւիղներ են աշակերտաց համար . տեսնուած են վարժարաններ , յորս չոր ընթերցանութենէ զատ բան մը չաւանդուիր , յորս գտնուող մէն մի կարգի ուսանողաց ձեռք մի և նոյն դասագիրքը տրուած է , յորս աւանդեալ առօրեայ դասերն՝ ուսուցչին գլխոյն մէջ միօրեայ աւանդմ'է , յորս եւն . եւն :

Մեր աշխատասիրութեանց գտած ջերմ ընդունելութիւնն քաջալերեց զմեզ չթերանալ սոյն ամենակարեւոր գործն իսկ պատրաստելու , որոյ տեսակն առաջին անգամ կը տեսնուի ի հրապարակի :

Գործոյս պարունակութիւնն է՝ Օսմ. լեզուի մէջ Թուրք . Արաբ . և Պարս . բառերու գործածութեան գլխաւոր կանոններն , ոճերն և դարձուածներն , այն է՝ ՀԱՄԱԶՍՅՆՈՒԹԻՒՆ :

Լեզուի մը Համաձայնութիւնն առանց դասականապէս ուսնելու՝ կարելի չէ գիտնալ զայն . հասնապազորեայ փորձերով հաստատուած է որ , դպրոցական աշակերտք թէև ամենայն աջողակութեամբ կարգան և կարգացածնին ըմբռնեն , և սակայն դարձեալ չկարեն ամենապարզ նախադասութիւն մը գրել , շարադրել , թարգմանել՝ լեզուին յատուկ և սեպհական ոճովն , սորա պատճառն ուրիշ բան չէ , բայց եթէ Համաձայնութիւնն դասականապէս ուսած չլինելնին :

Օսմ. լեզուի վերաբերող այդպիսի գործ մը ցարդ տեսնուած չլինելուն համար շատեր կարծեն թէ Թուրք . լեզուի մէջ բառերն ըստ կամս կը շարադրուին (անհեթեթ կարծիք) . ուրախ եմք որ , իբր մի հարազատ հեղինակութիւն յաջողեցանք այս անգամ զայն եւս նուիրել Հայ ուսանողաց :

Ընտիր մատենագրութիւններէ քաղած եմք դասադրքիս օրինակաց մեծ մասն , այսու լեզուին զրականութիւնն պիտի ծանօթանայ ուսանողին , զոր միւսանգամ կը փութամք վստահացնել թէ , մեր սոյն դասերն ըմբռնելով

կարող պիտի լինի սովորել լեզուին դրական մասն ալ՝ հասարակապէս և հասարակօ՞ վիպարեամբ երեք ամսոյ մէջ :

Դասագրքիս վերջն աւելցուցինք Բառգրքուկ \* մը , որ մեծապէս պիտի նպաստէ հետախոյզին , ըստ որում Տաճկ . և Հայ . բառգիրք մը դեռ չունիմք դժբաղդաբար , զոր , յուսամք թէ , քիչ ատենէն աւարտելով պիտի յաջողիմք ի լոյս ընծայել :

Պ . Պ . ԳԱԼԳՁԵԱՆ



\* Իմ այս եղանակն գործածած եմ ամէն Գործերու մէջ . այս մասին հարկ եղած գիտելիք և հրահանգ կը գտնուին Բառգրքուկի սկիզբն .

Երես	Տող	Սկսւմ	Աւարտ
11	5	նիշանի	նշանի
16	3	Նախի	Մեյի
29	3	Բնօրինի	Քնօրինի
31	17	Րկիկ	Րօրիկ
31	26	Երկնիկ	Երկնիկ
32	18	Կեօ	Կեօ
35	3	Ճիտեղեկ	Ճիտեղեկ
35	3	Նոյն	Նոյն
36	16	Ճիտեղեկ	Ճիտեղեկ
39	8	Օրմանի	Օրմանի
43	23	Արեւօր	Արեւօր
2	29	Երկնիկ	Երկնիկ
3	3	Երկնիկ	Երկնիկ

# ՀԵՄԱՅԻՆ ԱՐԻՄՆԱԿԱՆ ԿՈՒՆԻՍԵՏ

ՈՒՂԵՑՈՅՑ ԳՐԱԳԻՏՈՒԹԵԱՆ

ԿԱՄ

ՀԱՄԱՉԱՅՆ ՈՒԹԻԻՆ

ԲՈՐԲԷ. ԼԵՁՈՐԲ

## Մ Ա Ս Ն Ա .

1. Օսմանեան լեզուն կը բաղկանայ թուրք. Արաբ. և Պարս. բառերէ .

2. Թուրք. լեզուի վերաբերող ամէն բառ Օսմ. լեզուի մէջ գործածելի է , զոր .

Գոյական .	پرمق	Մասն
Ածական .	اوزون	Երկայն
Դերանուն .	بن	Ես
Բայ .	كوردم	Տեսայ
Նախադրութիւն .	ايچون	Վասն
Մակբայ .	اوت	Այո
Շաղկապ .	ايکن	Մինչդեռ
Չայնարկութիւն .	هايدى	Օ՛ն
Մասնիկ .	لك	. . . ութիւն

3. Օսմ. լեզուի մէջ գործածուող Արաբ. բառերն են

Գոյական .	عرق	Երակ
Ածական .	كبير	Մեծ
Անբերելոյթ .	تكليف	Առաջարկել
Ընդ . Ներկայ .	خالق	Սրարելչ
Ընդ . Անցեալ .	معين	Որոշեալ
Նախադրութիւն .	بعد	Յետ
Մակբայ .	حالا	Դեռ
Շարկապ .	و	Եւ
Չայնարկութիւն .	حاشا	Գահ

4. Օամ. լեզուի մէջ գործածուող Պարս. բառերն են

Գոյական .	خانه	Տուն
Ածական .	سياه	Մեւ
Բայարմատ .	انداخت	Արձակուամ
Ընդ . Ներկայ .	نما	Յուցնող
Ընդ . Անցեալ .	كشیده	Քաշուած
Նախադրութիւն .	زیر	Ներքեւ
Մակբայ .	دوستانه	Բարեկամաբար
Շարկապ .	بلكه	Գուցէ . Այլ
Չայնարկութիւն .	ای	Ո՛վ
Մասնիկ .	وار	... ւոր

5. Արար . Անբերելոյթները թուրք . ایتک . ایلک .  
 قلمق Օժանդակներու հետ կը բանին , և Պարս. Բայար-  
 մատները սոյն Օժանդակներով Անբերելոյթ կը լինին .  
 Յարգական ասացուածոց մէջ Եւրմու Բայն ալ իբ-  
 րեւ Օժանդակ կրնայ գործածուիլ , զոր .

اعطا	•	Տալ	•	ايتک ايلک قلمق Եւրմու
تأسيس	•	Հիմնել	•	تأسيس ايتک ايلک قلمق Եւրմու

* * انقاد ايتک ايلک .	Կապուիլ	انقاد
* * اجتماع ايتک ايلک .	Հաւաքուիլ	اجتماع
بيورمق قلمق ايلک .	Յառնել	قيام
بيورمق قلمق ايلک .	Հայիլ	نظر
بيورمق قلمق ايلک .	Բացումն	كشاد
بيورمق قلمق ايلک .	Արձակումն	انداخت
بيورمق قلمق ايلک .	Ողբ	فرياد
بيورمق قلمق ايلک .	Հանդիստ	آرام

6. Արար . Չէզոր Անբերելոյթներէն ոմանք ընդհան-  
 րապէս بولق Գտնել բայն իրենց Օժանդակ կ'առնուն ,  
 զոր .

ختم بولق	•	վերջանալ	ختم
شيوع بولق	•	Տարածուիլ	شيوع
وقوع بولق	•	Գիպել	وقوع

7. Արար . Ներգործական Անբերելոյթներն , ինչպէս  
 նաեւ Պարս. Ներգործական Բայարմատները՝ թուրք .  
 بيورمق قلمق . اولمق . ايلک .  
 Օժանդակներով կրաւո-  
 րական կը լինին , զոր .

بيورمق قلمق اولمق ايلک .	•	Որոշել	•	تعيين
ارسال ايلک اولمق قلمق Եւրմու	•	Դրկել	•	ارسال
سارش ايلک اولمق قلمق Եւրմու	•	Յանձնարարութիւն	•	سارش
شکست ايلک اولمق قلمق Եւրմու	•	Բեկումն	•	شکست

8. Արար . և Պարս. ընդունելութիւնք اولق թուրք .  
 Օժանդակին հետ բաներով նաեւ՝ Անբերելոյթ կը լինին ,  
 անշուշտ իրենց սեռն անփոփոխ պահելով , զոր .

\* կրաւորական Բայերու միայն և ايتک և ايلک Բայերը կ'օ-  
 ժանդակեն :

Ուղեւ	طالب اولوق .	Ուղող	طالب
Իջնեւ	نازل اولوق .	Իջնող	نازل
Կապուել	منعقد اولوق .	Կապեալ	منعقد
Պարտուել	مغلوب اولوق .	Պարտեալ	مغلوب
Նեաեւ	انداز اولوق .	Նեաող	انداز
Ընթանալ	روان اولوق .	Ընթացող	روان
Կանգնել	استاده اولوق .	Կանգնած	استاده
Դրուել	نهاده اولوق .	Դրուած	نهاده

9. Ինչ ինչ Արար. Աներեւոյթներն ինչ. Անցեալի մտօք ընդհանրապէս اولوق Օժանդակին հետ կը բանին, զոր .

Կորնչիլ	تلف اولوق .	Կորուսեալ (Կորուսանել)	تلف
Ջնջուել	محو اولوق .	Ջնջեալ (Ջնջել)	محو
Սպաննուել	هلاک اولوق .	Սպանեալ (Սպաննել)	هلاک
Յանձնուել	تسليم اولوق .	Յանձնեալ (Յանձնել)	تسليم

10. Արար. և Պարս. Ընդունելութիւնք ایتک . ایتک .  
 ایتک . قلمق بیورمق . Թուրք. Օժանդակներու հետ գանուելով՝  
 Աներեւոյթ կը լինին, որոց սեռն Անցողականի կը փոխուել, զոր .

ظاهر ایتک قلمق بیورمق	ظاهر	ظاهر ایتک قلمق بیورمق	ظاهر
Երեւցող	ظاهر	Երեւցող	ظاهر
Երեւցողցանել, Երեւան հանել			
مقتدر ایتک قلمق بیورمق	مقتدر	مقتدر ایتک قلمق بیورمق	مقتدر
Կարողացող	مقتدر	Կարողացող	مقتدر
Կարողացողցանել, Կարող առնել			
مجبور ایتک قلمق بیورمق	مجبور	مجبور ایتک قلمق بیورمق	مجبور
Մախպեալ	مجبور	Մախպեալ	مجبور
Մախպեցողցանել, Մախպել			
مشرف ایتک قلمق بیورمق	مشرف	مشرف ایتک قلمق بیورمق	مشرف
Պատուեալ	مشرف	Պատուեալ	مشرف
Պատուել, Պատիւս տալ			

روان ایتک قلمق بیورمق	روان	روان ایتک قلمق بیورمق	روان
Ընթացող	روان	Ընթացողցանել, Ընթացս տալ	روان
سوزان ایتک قلمق بیورمق	سوزان	سوزان ایتک قلمق بیورمق	سوزان
Կիզուող	سوزان	Կիզել, Կիզեալ առնել	سوزان
فرستاده ایتک قلمق بیورمق	فرستاده	فرستاده ایتک قلمق بیورمق	فرستاده
Ղրկուած	فرستاده	Ղրկել	فرستاده
بسته ایتک قلمق بیورمق	بسته	بسته ایتک قلمق بیورمق	بسته
Կապուած	بسته	Կապել	بسته

11. Թուրք. Օժանդակներով գործածուող Արար. և Պարս. Բայերուն Օժանդակները միայն կը խոնարհին՝ անշուշտ Թուրք. Կանոնաց համաձայն, զոր .

اعطا ایدرم ایدرسک ایدر ایدرز ایدرسکز ایدرلر .  
 تعیین ایدلم ایدلدک ایدلدی ایدلدک ایدلدیکز ایدلدیلر .  
 طالب اولشم اولشسک اولش اولشز اولشسکز اولششلر .  
 تلف اولجغم اولجقسک اولجق اولجغز اولجقسکز اولجقتلر .  
 ظاهر قیلاردم قیلاردک قیلاردی قیلاردق قیلاردیکز قیلاردیلر .  
 ختام بولق بولش بولوب بولقله بولدرق بولججه بولجیق .

12. Երեսայէն Օսմ. լեզուի մէջ գործածուող Արար. և Պարս. Գոյականները Թուրք. Կանոնաց համաձայն կը հոլովին, զոր .

کتاب کتابک کتابه کتابی کتابدن کتابله کتابده .  
 نامه نامهک نامهیه نامهیی نامهدن نامه ايله نامهده .



Մ Ա Ս Ն Բ .

13. Տէր բային (مبتدا) Ուղղական Հոլովով կը լինի եթէ բայը (فعل) դիմաւոր է, որ թուով ու դէմքով համաձայնեցու է, զոր .

بن كیده جكم . سن یازمك . او كوردی . اغاج منكسر اولدی .  
بز كیدرز . سز او قومیکز . اونلر عودت ایدهمز . رفیقلم او یوروز .

14. Տէր բային եթէ դերանունն է և հաստատական պաշտօն չունի, զօրութեամբ եւս կրնայ ըմբռնուիլ, զոր .

واصل اولدم . كیده جكسك . قاچش اولمیدر .  
كور یوروز . بكنور ايسه كز . تشخيص بيوردیلر .

15. Յոգնակի Տէր բային բայը կրնայ ըլլալ նաեւ որ եղակի մնայ եթէ դերանունն չէ, զոր .

آغاچلر چيچيكنيور . يغمورلر باشلادی . چيچيكلر آچيلورسه .  
طالعذر تكتر ايتكده در . سسلر كسلدی . موملر سوغش ایدی .

16. Մէկէն աւելի Տէր բայներու բայը միշտ Յոգնակի կը դրուի, և Տէր բայներուն նախամեծար դէմքին կը համաձայնի, զոր .

قرنداشم و بن عزيمت ايلرز . سن و همشيرهم كورمديكز .  
بن ايله او قالدق . انلر ايله سز تشريف بيوريكز .  
بن ايله سن بکلرز . سن و پدرك برلكده كلکز .

17. Մեկէմ բային Տէր բային Սեռական Հոլով կը լինի, զոր .

بنم كلمهم . سنك كله جكك . اونك قالسی .  
چوجغك دوشديكنی . بزم ييلمهمزی . سزك تحمل ايتكزی .  
اونلك باقديغنه . درسلمزك بدأ اولمسنه .

18. Սեռի խնդիրը (مفعول صريح) Հայցական Հոլովով կը լինի, զոր .

بن قضا ئی سورم . مصطفی یی طانیرميسك ؟  
حسين درسنی حفظ ايتامش . پاره قرانمق استيور .  
صغوق صو اچميکنز . احمد پرماغنی کسمش ايمش .

19. Բնութեան խնդիրն (مفعول غير صريح) այլ և այլ Հոլովներով կրնայ ըլլալ, զոր .

حيوانك ناطقهسى يوقدر \* . صغوغك ضررى واردر .  
قرنداشمك مدخلی اولمش اولهمنز . فارهنگ قويريغی واردر .  
سكا سويليورم . كدی ايله كويك آغاجه چيغمشلر .  
چار سويه كیده جك ميسكز ؟ . بزه انفعال ايتشلر .  
اوچ آرشون \*\* آكدم ایدی . قاچ قدح ايجه بيلورسك ؟ .  
اوچ كون اوچ كيجه اويومامشز . سكرز ساعت يوریه جكلر .  
بندن نه استرسكز ؟ . نجيب ارسلاندىن قورقاز ايمش .  
بالق دكردن چيقار . برادرم دوكوندىن عودت ايتدی .  
عربه ايله كیده جكز . طاشله قوش طوته بيلورميسكز ؟ .  
يازی یی دقتله يازملى . پرماغنی بچاقله كسدم .  
طعام صفرده حاضر ایدی . صماتيهده حريق وقوعولدی .  
شرفده محاربه ظهور ایدرسه . كرتكله ديواره كرز .

20. Սեռ. Հոլով Բնութեան խնդիրն եթէ Ստացական դերանունն մ'է, կրնայ ըլլալ որ զօրութեամբ

\* Էական բայերը Սեռ. Հոլով Բնութեան խնդիր առնելով Ունենալ կը նշանակեն, որ առեն Բնութեան խնդիրը Տէր բայի և իր Յատկացեալը (28) Սեռի խնդիր կը փոխուի :

\*\* Չափ նշանակող բառերն եթէ Գոյականի մը վերաբերին, Ածականի մտօր կ'ըմբռնուին, ինչպէս اچدم

խմացուի, բաւ է որ Յերանուան յօդը խնդրին վրայ գտնուի, զոր .

پارہم یوقدر . قباحتک وار ایش . البسه سی یوقیدر ؟  
سزده شهبه لری یوقدر . سرمایه کز وارمیدر ؟ . فکر مز وار ایدی .

21. Ներքոյական Հոլով Բնութեան խնդիրն երբեմն Գործիական Հոլովի տեղ ալ կը բանի, զոր .

بو اسمه کیمه یی طایم . ترووا نامنده بر شهر بنا اییدی .  
سکز ذراع عرضنده بر عرصه آلم . خاطرینی استفسار ایتمک رفتارنده .  
افاده می تبلیغ بیورمق معرضنده . عبودیتی بیان ایتمک سیاقنده .

22. բա-այն և ար-ու հոլով խնդիր կ'ըլլան Գայերուն, որը Ունեսալ կը նշանակեն, զոր .

نه نیتده سکز ؟ . کیتک فکرنده ایم .  
افندی استعفا ایتمک عزمنده ایش . اوکرمک مقصدنده اینز .  
پدرم عودت ایتمک املنده در . برادرمی کورمک آرزوسنده ایدم .

23. Ստորոգելին (خبر) Ուղղական Հոլովով կը լինի, զոր .

دکز طالعه لیدر . سز زنگین اوله جقسکز .  
مفتش تعیین اولندم . بولتر وحشی تعیر اولنورلر .  
سزی بو ایشه مأمور نصب ایتم . هوا صیقاقدر .

24. Խօսքի մէջ իւրարանչիւր բառ անշուշտ իր կարգն ունի ըստ պաշտօնի . Թուրք . լեզուի մէջ առաջ Տէր լայն, ետքը Սեռի խնդիրը, յետոյ Բնութեան խնդիրը, ապա Ստորոգելին, իսկ ամենէն վերջը Բայը կը գրուի, զոր .

پدرم بنی کندوسنه شریک ایده جکدر .  
والی سنی مجلسه اعضا نصب اییدی .

25. Սյուս հանդերձ Սեռի և Բնութեան խնդիրները ըստ անդամ իրենց խնաստին կարեւորութեան համեմատ կրնան ետեւ առաջ ալ գրուիլ, զոր .

پدرم کندوسنه بنی شریک ایده جکدر .  
والی مجلسه سنی اعضا نصب اییدی .

26. Նոյնպէս Մակբայն (حال) ու Նախադրութեամբ խնդիրն (مفعول مجرور) ըստ պահանջման խնաստի ամէն տեղ կրնան գրուիլ, բայց միշտ Բայէն և Ստորոգելին առաջ, զոր .

یاقینده پدرم بنی کندوسنه شریک ایده جکدر .  
پدرم بر آیدن صکره بنی کندوسنه شریک ایده جکدر .  
پدرم بنی یاقینده کندوسنه شریک ایده جکدر .  
پدرم بنی کندوسنه بر آیدن صکره شریک ایده جکدر .  
بو کون والی سنی مجلسه اعضا نصب اییدی .  
والی تشویق ایچون سنی مجلسه اعضا نصب اییدی .  
والی سنی بو کون مجلسه اعضا نصب اییدی .  
والی سنی مجلسه تشویق ایچون اعضا نصب اییدی .

27. Ածականն (صفت) որ Եզակի և Ուղղական Հոլովով կը լինի, իր Գոյականէն առաջ կը գրուի, զոր .

طائلی دیل ییلانی دلیکدن چیقارر . طوزلی صو ایچلمز .  
عقللی چوجق والدینته اطاعت ایلر . صیجاق هواذن صیقیلورم .  
چکوک چوجقلرهنوز ایوی و کوتی یی فرق ایده مزلر .

28. Յատկացուցիչը (مضاف الیه) որ Սեռական Հոլովով կ'ըլլայ, իր Յատկացեալէն (مضاف) առաջ կը գրուի, զոր .

قوناغك قپوسى قباليدر . روزكارك سسى دهشتليدير .  
 مملككتك عاصيلارى مغلوب اولديلر . صادقك اوينه كيتدم .  
 كونشك حرارتى مؤثر در . يازى كاغذك وارمى در ؟

29. Եթէ Յատկացեալն Ածական ունենայ, Յատկա-  
 ցուցչին ու Յատկացեալին մէջ տեղը կը դրուի, զոր .

فدانك اينجه چوقلرى صغوغه تحمل ايدهمزلر .  
 سبز واتك يشيل قسمى معدهيه قوت ويرر .  
 البسذك يوكلى نوعى وجودى صغوقدن محافظه ايلر .  
 كتابك هر صحيفهسنى او قوديكزىمى ؟  
 انسانك برنجى وظيفهسى خالقنه عبادت ايتكدر .  
 عارفك كچوك همشيرهسى پك كوزل او قوپور .

30. Կրնայ ըլլալ նաեւ որ այլ և այլ բառեր կամ  
 ամբողջ նախադասութիւն (جمله) մը վերաբերութիւն  
 ունենան Յատկացեալին, ասոնք ալ հետեւաբար Յատ-  
 կացուցչին ու Յատկացեալին մէջ տեղը կը դրուին, զոր .

سفينهك - قىچ طرفندهكى - ديركى قيرلدى .  
 تربيهسز چوجغك - كسنه ياننده - اعتبارى فرض اولنهمن .  
 علوم و معارفده ترقى ايتيان ملتلك - قوم اوزرنده قورلمش خانهلر  
 كى - تملى چورك اولور .  
 قالمسونك - چيچملياده موتى چوبانلغه ترجيح ايدوبده بوراده قبولكزه  
 سبب نه اولدى - استفهامنه جوابا ديدى . . . .

31. Բացայայտուիչն (مبين) որ Ուղղական Հորովով կը  
 լինի, Բացայայտեալէն առաջ կը դրուի, զոր .

جمال دوستكز وفات ايتدى . برادرم قولكز دن معلومات آلكز .  
 همشيره كز نجيبهيه سلام ايدرم . زوجهم جاريه كز له خبر كوندردم .  
 نيل نهري چوشمغه باشلامش . وهى افندى زرده در ؟

32. Խօսքի մէջ մի և նոյն պաշտօնն ունեցող մէկէն  
 աւելի բառերու թուոյ, Հորովոյ և այլ մասնիկները  
 միայն վերջնոյն վրայ կը դրուին, եթէ այս բառերն  
 Արար. և Պարս. են, զոր .

اموال و اشياك كافهسيده تلف اولدى . نام و نيشانى قالمدى .  
 صحت و عافيتى كالمده در . اتحاد و اتفاقدن نكول ايتديلر .  
 خواجهك حقى پدر و مادرك حقتدن زياده در .



Մ Ա Ս Ն Գ .

33. Ածականը Գոյականէն ետքն ալ կրնայ դրուիլ,  
 պայմանաւ որ թէ Ածականն և թէ Գոյականն Արար.  
 կամ Պարս. բառեր եղած լինին, որ ատեն Գոյակա-  
 նին վերջի դիրն էտք կարգաբաւ է . այս ձեւին կ'ըսուի  
 հետեւեալ Կապակցութիւն Ածականի, զոր .

Կրտսեր որդի	ولد صغير
Ախորժեղի կերակուր	طعام نفيس
Սպիտակ ծով	بحر ابيض
Սիրուն լեզու	لسان خوش
Քաղցր ջուր	آب شیرین
Երէց եղբայր	برادر بزرگ
Վաղեմի բարեկամ	دوست قدیم
Բուռն հողմ	روزگار شديد

34. Գրեթէ մասնաւորեալ մի քանի թուրք. և օտար  
 լեզուի բառեր կան, որը սովորաբար այս ձեւով ալ կը  
 դորձածուին իբր ընդհանուր սխալ, զոր .

Յիշեալ ազարակն	چفتاك مذکور
Ելեկարական գիծ (Թեղ)	خط الكتريقي
Դիւանագիտական ընթացք	مسلك ديپلوماتيقي
Վերոյիշեալ կայսրն	ايمپراطور مشاراليه
Վերոյիշեալ կոմսն	قونت مشاراليه
Վերոյիշեալ հրամանատարն	قوماندان موما اليه

35. Նոյնպէս Յատկացուցիչն Յատկացեալէն ետքն ալ կրնայ դրուել, պայմանաւ որ թէ Յատկացուցիչն և թէ Յատկացեալն Արար. կամ Պարս. բառեր եղած լինին, որ ատեն Յատկացեալին վերջի գիրն էսրէ կարդալու է. այս ձեւին կըսուի *اضافت لاميه* կապակցութիւն Յատկացուցչի .

Կապակցութեան ձեւի մէջ Յատկացուցիչն Ուղղական Հոլով կը լինի, զոր .

Ճակատագրի արամագրութիւն	حكيم قدر
Հարստութեան ճամբայ	طريق ثروت
Իրաւունք հօր	حق پدر
Երկնից կողմն	جانب آسمان
Որդի արքայի	پسر شاه
Հող ոտից	خاك پا
Ակն հոգւոյ	چشم روح
Բիր ական	مردمك عين

36. Գոյականն ու Ածականն երբեմն Յատկացեալի ու Յատկացուցչի ձեւով ալ կը գործածուին, յորում Յատկացեալն Ածականի և Յատկացուցչը Գոյականի մտօք կըմբռնուին, զոր .

Կատարեալ գլխութիւն	کمال مرحت
Լաւ վարչութիւն	حسن اداره
Չար դիտումն	سوء قصد
Ապառողջութիւն	عدم عافيت
Երկար տեւողութիւն	طول مدت
Բարի ծառայութիւն	حسن خدمت

37. Կարգ մը բառերու Յոգնակիներն, ինչպէս են *اجناس* Սեռեր, *انواع* Տեսակներ, *صنوف* Կարգեր, և այլն, և թէ կապակցեալ Յատկացուցիչ ունենան, իրենք ածականաբար իսկ իրենց Յատկացուցիչները գոյականաբար կ'իմացուին, զոր .

Այլ և այլ սեռէ կենդանիք	اجناس حيوانات
Բազմատեսակ հարստահարութիւնք	انواع مظالم
Ամէն կարգի հպատակք	صنوف تبعه

38. Նոյնպէս խնդիրը խնդրառուէն ետքն ալ կրնայ դրուել, պայմանաւ որ թէ խնդիրն և թէ խնդրառուն Արար. կամ Պարս. բառեր եղած լինին, որ ատեն խնդրառուին վերջի գիրն էսրէ կարդալու է. այս ձեւին կըսուի *اضافت مفعوليه* կապակցութիւն խնդրի .

Կապակցութեան ձեւի մէջ խնդիրն Ուղղական Հոլով կը լինի, զոր խնդրառուին պահանջած Հոլովին վերածելու է, զոր .

Օղնութեան կարօտ	محتاج اعانه
Գովեստի արժանի	شايان تحسین
Պատժոյ արժանի	مستحق جزا
Սրտերու ազդող	مؤثر قلوب

Յոյսը կտրել	قطع امید
Ճառանգաւորութիւնն հաստատել	اثبات وراثت
Ուրախութիւն ստանալ	كسب سرور
Ինքզինքն սպաննել	قتل نفس
Հաւանականութենէ հեռի	بعيد احتمال
Տարագիր յերկրէ	مهجور ديار
Մերժեալ ի մարդկանէ	مردود ناس
Պարտեալ ի վշտաց	مغلوب الم
Գիտութեամբ պատեալ	محاط علم
Գոռանօք գլինովցած	مست توازش
Զեռքով շինուած	مصنوع دست
Մրով սպանեալ	مقتول شمشير
Պահել ի շտեմարանի	حفظ آبار
Տեսարակի մէջ գրել	ثبت دفتر
Ի գիրս առնուլ	درج صحيفه
Բազմադ ի գահու	جالس اورنگ

39. Բացայայտիչը Բացայայտեալէն ետքն ալ կրնայ դրուիլ, պայմանաւ որ թէ Բացայայտիչն և թէ Բացայայտեալն Արար. և Պարս. բառեր եղած լինին, որ ատեն Բացայայտեալին վերջի գիրն էստէ կարդալու է. այս ձեւին կ'ըսուի *اضافت بيانيه* կապակցութիւն Բացայայտչի. զոր.

Բամազան ամիսն	ماه رمضان
Քահիրէ քաղաքն	مصر قاهره
Ուրբաթ օրն	روز جمعه
Խալիլ Պանդոկն	خان خليل
Միւլէյման թագաւորն	شاه سليمان
Սսպահան քաղաքն	شهر اصفهان

40. Քաղաք, Գիւղ, Թաղ, Անձն նշանակող մի քանի թուրք. կամ օտար բառեր սովորաբար այս ձեւով ալ կը գործածուին՝ իբր ընդհանուր սխալ, զոր.

Մէմիխ քաղաքն	شهر منقيس
Ալղաս գաւառն	ايالت آژاس
Սամաթիա թաղն	سمت صماتيه
Կլյեօմ կայսրն	قرال كيوم
Լուի կայսրն	ايمپراطور لوى
Նարպալ նաւապետն	قبودان ناربال

41. Կապակցութեան ձեւի մէջ նախադասեալ բառն, այսինքն Գոյականը, Յատկացեալը, Խնդրառուն և Բացայայտեալն եթէ համը ى, ی գրերով վերջաւորած լինին, իրենց վերջն ւ մը կ'աւելցուի, զոր.

Մեծ տուն	خانه کبير
Վարդապոյն գինի	باده کلکون
Հոգւոյ աչք	ديده جان
Բարեկամութեան նամակ	معيه مودت
Պատիւ պահել	وقايه ناموس
Արժանի շնորհաց	شايشته لطف
Պէշիկթաշ գիւղն	قرية پشتكطاش
Իզմիտ գիւղաքաղաքն	قصبه ازמיד
Յիշեալ դատախազն	مدعى مرقوم
Վաղեմի գահ	كرسى قدیم
Զեռինք մարդկան	ايادى ناس
Ժողովուրդ քաղաքի	اهالى بلده
Առողջութիւն պատճառող	بديء صحت

Բացատրութեան անկարօտ مستغنی تعریف  
 Թիւնիկ ձուկն ماهی کربرج  
 Յիսուս Փրկիչ ناجی عیسی

42. Կապակցութեան ձեւի մէջ նախադասեալ բառն, այսինքն Գոյականը, Յատկացեալը, Խնդրառուն և Բացայայտեալն եթէ ուղ կամ համը ցով վերջաւորած լինին, իրենց վերջը ւ մը կ'աւերցուի, զոր.

Բարի աղօթք	دعای خیر
Բարձր ձայն	صدای بلند
Յուսահատութեան ծով	دریای نومیدی
Լոյս արեգական	ضیای شمس
Արարողութիւն կատարել	اجرای آیین
Պարտքը վճարել	ایفای دین
Քարթալ վիճակն	قضای قرتال
Տեսուչ Բդեչին	پاشای ناظر
Արքունի բանակ	اردوی همایون
Մեծ շուկայ	چارسوی کبیر
Երկրի երես	روی زمین
Վարդի հոտ	بوی گل
Ուսման փափագիլ	آرزوی علم
Հաճութիւն փնտռող	جوی رضا
Չախ երես	روی چب
Աջ կողմ	سوی راست

43. Կապակցութեան ձեւի մէջ Ածականը Գոյականին հետ սեռով կը համաձայնի. այս համաձայնութիւնը միայն Արաբերէն բառերու համար է (Պարսկերէն

լեզուի բառերը սեռական յատկութիւն չունին), զոր.

Հնդարձակ դաշտ	صحراء* واسعة
Մոսկալի անապատ	فیقای (فیفاء) مدهشہ
Տեղի ունեցած դատը	دعوی* (دعوی) واقعه
Մուրը վճիռ	فتوی (فتوی) شریفه
Որոշեալ տեւողութիւն	مدت معینه
Բարձր կամք	ارادہ علیہ

44. Արաբ. լեզուի մէջ Ասկանոս Յոգնակի բառերն իգական են, ուստի կապակցութեան ձեւի մէջ եթէ Գոյականը Յոգնակի է, պէտք է որ Ածականն իգական լինի, զոր.

Ներկայ վիճակներ	احوال حاضرہ
Բարձր լեռինը	جبال رفیعہ
Օտար տէրութիւնը	دول اجنبیہ
Քաղաքակրթեալ ազինք	ملل متمدنہ
Օտար դեսպանը	سفرای اجنبیہ
Պահուած տետրակներ	دفاتر محفوظہ

1401  
69  
39

45. Համը ո ուղ վերջաւորող գրեթէ մասնաւորեալ միջանի թուրք. բառեր, ուր շատ անգամ կապակցութեան ձեւով կը գործածուին, իգական համարուելով իրենց Ածականն ալ իգական կը լինի. ասոնք ալ ընդհանուր սխալներու կարգէն են, զոր.

Յիշեալ սենեակն	اوطہ مذکورہ
Ելեկարական զօրութիւն	قوہ الکتریقیہ

\* Էլիֆէ Մեֆուսէ (1)ն և Էլիֆէ Մոֆուսէ (2)ն 1 Էլիֆի կը փոխուի կապակցութեան ձեւի մէջ, հետեւաբար 42-կանոնի կը հետեւին :

Ֆաղաքական յարաբերութիւնք مناسبات پوليٲيقه  
 Դիւանադիտական գործեր امور ديپلوماٲيقه  
 Աշխարհագրական գիտելիք معلومات جغرافيه

46. Կապակցութեան ձեւի մէջ Ածականը Գոյականին հետ թուով ալ կը համաձայնի , զոր .

Նախորդ հեղինակք	مؤلفين متقدمين
Վերջին ֆերականք	صرفيون متأخرون
Բարձրաստիճան անձինք	ذوات عاليات
Մատուակ օրիորդք	بنات ساقيات
Աջնուական Ժողովուրդք	اهالی كبار
Մեծամեծ նախարարք	وكلای عظام

47. Երբեմն այնպիսի Ածականներ կը գործածուին խօսքի մէջ , որոց Գոյականը զօրութեամբ կ'ըմբռնուի . ասոնք սեռով կը համաձայնին իրենց զօրութեամբ Գոյականին , զոր .

Արտաքին գործեր	(امور) خارجيه
Բժշկական ուսմունք	(فنون) طبيه
Ամառնային բնակարանք	(منازل) صيفيه
Մէծիտեան դրամ	(سكه) مجيديه
Մահմուտեան նաւ	(سفينه) محموديه

48. Կապակցութեան ձեւի մէջ կրնայ ըլլալ որ , յետագասեալն այսինքն Ածականը , Յատկացուցիչն ու խնդիրն երկու կամ եւս աւելի լինին , որք անշուշտ մի և նոյն պաշտօնն ունեցած կը լինին , զոր .

Վշտալի և տխուր սիրտ	قلب اليم و حزين
Առողջութեան և բարեկեցութեան լուր	پيام صحت و عافيت
Ուսմունք և գիտութիւնք սովորիլ	تحصيل علوم و فنون

Ամուր , հաստատուն և գեղեցիկ بنای متين و رصين و لطيف  
 շէնք

Վեհութեան , մեծութեան և وفور شوكت و عظمت و اجلال  
 փառաց սուսերութիւն

Ապրանք , կենդանիք և հա- جلب امتعه و حيوانات و بهارات  
 մեմունք բերել

49. Կապակցութեան ձեւի մէջ կրնայ ըլլալ նաեւ որ , նախագասեալն այսինքն Գոյականը , Յատկացեալն ու խնդրառուն երկու կամ եւս աւելի լինին , որք անշուշտ մի և նոյն պաշտօնն ունեցած կը լինին , ասոնց միայն վերջաւորելոյն վերջի գիրն էսրէ կը կարգացուի , զոր .

Արքայական պաշտօնատրութիւն և շնորհ توجيه و احسان همایون  
 Մրախի հանգարտութիւն և հանգըս- حضور و راحت دل  
 տութիւն

Իրողութիւնը քննել ու զննել تحقيق و تدقيق ماده  
 Յիշեալ խօսքերն , վար- اقوال و اطوار و حرکات مجعوثه  
 մունքն ու շարժումները

Տէրութեան փոխարքայք , նա- وزرا و وكلا و مأمورين دولت  
 խարարք ու պաշտօնեայք  
 Ընչերն աւարել , կողոպտել և نهب و غارت و غصب اموال  
 յափշտակել

50. Կապակցութեան ձեւով գրուած մէկէն աւելի Գոյականներն եթէ սեռով տարբեր են , այն ստեղծականը սեռով վերջինին կը համաձայնի , զոր .

Մշտնջենական անդորրութիւն և آسايش و سعادت ابدیه  
 և երջանկութիւն

Ներքին ապահովութիւն և հան-  
դարտութիւն

امنيّت و حضور داخلي

Աստուածային շնորհ և ողորմութիւն  
Գեղեցիկ բարք և բնաւորութիւն

احسان و عنایت الهيمه  
طینت و خلق جليل

Ազնիւ ընտանութիւն և ընտելութիւն  
Մարդկային գորով և գուժ

انس و الفت بهيمه  
شفقت و رحيم انسانی

51. Կրնայ ըլլալ նաեւ որ, Գոյական մը երկու Ածա-  
կան ունենայ, որոց մին միւսին Ածականն եղած լինի,  
ասոնք առանց ցաղկապի յաջորդաբար իրարու կը  
կապակցին Գոյականէն ետքը, զոր.

Օսմանեան զինուորական սպաս  
կայսերական վեհադոյն կամք  
Մարդկային բնական զգացմունք  
կայսերական ցամաքային երկրա-  
չափական—վարժարան

خدمت عسکریه عثمانیه  
اراده سنیه شاهانه  
حواس طبیعیه انسانیه  
مهندسخانه بری همایون

Հայրական բարձր կողմն  
Սպարապետութեան բարձր պաշտօն

صوب عالی پدرانه  
مقام والای سرعسکری

52. Երբեմն ալ այս Ածականներուն մին, կամ եր-  
կուքն երբ մանաւանդ երեք հաս լինին, Գոյականէն  
առաջ կը դրուին, զոր.

Յիշեալ կործանեալ տունն  
Յիշեալ Նինուէացի վաճառականն  
Բազմավաստակ, հոյակապ և վա-  
ղեմի տաճար

مذکور خانه منهدم  
مرقوم تاجر موصلی  
مكلف و جسیم معبد قدیم

Ծանուցեալ սրբազան և պատ-  
ուական գիրքն

معهود کتاب مقدس و معزز

53. Եթէ գոյականը միանգամայն Ածական և Յատ-

կացուցիչ ունենայ կապակցեալ, Ածականն անմիջապէս  
Գոյականէն ետքն, իսկ Յատկացուցիչն ամէնէն վերջը  
կը դրուի, զոր.

Կրթութեան առաջ ժողով  
Օրինաց գործադրելի տրամադրութիւն

مجلس كبير معارف  
حكم مرعی قانون

Մարդուս տկար սիրտը  
Արեգական բնական ջերմութիւնն

قلب ضعيف انسان  
حرارت غریزیه شمس

Ծառոց անթիւ պտուղներն  
Տէրութեան գրամական գործերն

اشجار بیشمار  
امور مالیه دولت

54. Այս Յատկացուցիչն եթէ կապակցեալ չլինի,  
բնականաբար գոյականէն առաջ կը դրուի, զոր.

حيواناتك مصارف نقلیه سی . تضمیناتك قسم اعظمی  
معارف نظارت جلیله سی . تجارت محكمه فوق العاده سی  
استیناف مدعی عومیسى . كرك اهانت بهيمه سی

55. Կապակցութեան ձեւի մէջ նախագասեալին այս-  
ինքն Գոյականին, Յատկացեալին ու խնդրառուին հո-  
լովոյ մասնիկն, ինչպէս նաեւ խնդրառուին օժանդակը  
յետագասեալին այսինքն Ածականին, Յատկացուցիչն  
ու խնդրին վրայ կը դրուի, զոր.

Լուսատու լուսնի  
Վրէժ առնելոյ

بلر منيرك  
أخذ ثاره

Ճակատագրի տրամադրութիւնը  
Ներկայ վիճակէն

حكم تجلی یی  
حال حاضر دن

Աստուծոյ շնորհօք  
Սուրբ գրոց մէջ

لطف حق ايله  
کتاب شریفده

Համբաւ ստանալ  
Միտքն հասկցնել

کسب شهرت ايلک  
افاده مرام ايتک

56. Մասնիկ ունեցող Գոյականին Ածականը , մասնիկ ունեցող Յատկացեալին Յատկացուցիչն , և մասնիկ ու օժանդակ ունեցող Խնդրառուին Խնդիրն եթէ ուրիշ բառի մը հետ կապակցութիւն ունեցած լինին , այսինքն անոնք ալ իրենցմէ վերջն Ածական , Յատկացուցիչ կամ Խնդիր ունենան , այն ատեն նախադասեալ բառին մասնիկը կամ օժանդակն ամէնէն վերջը կը դրուի , զոր.

Անկախ կառավարութեան գա-  
հուն վերայ


سریر حکومت مستقله ده

Կայսերական բարձր կամքը  
վարչական գիտութիւնքն սովորելէ  
Որդիական պարտքն վճարելու  
Պատերազմական գիտութիւն սովորել  
ձեռք տեղեկութիւն ստանալ

ارادة سنیه شاهانه  
تحصيل فنون سياسيه دن  
ایفای وظیفه فرزندى به  
تحصيل فن حرب ایلتك  
كسب وقوف تام ایتك

57. Յաջորդական կապակցութիւնք առ առաւելն չորս բառերու համար ներելի է . ասկէ աւելին գուցէ անախորժ գայ ըտղութեան , զոր .

Տիեզերախալը արեւու շա-  
ռաւիղներուն ոսկեհիւս առասանն  
Գեղադէմ օրիորդ մատ-  
ուռակաց նազելի (կոր) ձեռքը  
Երկու աշխարհաց գործարա-  
նքն հրաշակերտողին ապարանքին նուիրել



Մ Ա Ս Ն Դ .

58. Երբ մէկէն աւելի Գոյականներ ուրոյն Ածականներ ունենան , թէ Ածականներն ու Գոյականները զատ զատ , և թէ իւրաքանչիւր Ածական իւր Գոյականին քով կրնան դրուիլ , զոր .

قرا و مستملكات معموره و مشهوره  
قراى معموره و مستملكات مشهوره  
میان و کنار خیابان و بنفشه زارده  
میان خیابان و کنار بنفشه زارده  
حکایات و اقوال کاذبه و جعلیه ایله  
حکایات کاذبه و اقوال جعلیه ایله  
آلات و ادوات حدیده و نحاسیه نك  
آلات حدیده و ادوات نحاسیه نك  
اقوم و قبائل وحشیه و بدویه یه  
اقوام وحشیه و قبائل بدویه یه  
قناعت و امنیت وجدانیه و قلبیه دن  
قناعت وجدانیه و امنیت قلبیه دن

59. Այսպէս կը լինին նաեւ Յատկացուցիչն ու Յատկացեալն այսինքն եթէ մէկէն աւելի Յատկացեալներ ուրոյն Յատկացուցիչներ ունենան , թէ Յատկացուցիչներն ու Յատկացեալները զատ զատ , և թէ իւրաքանչիւր Յատկացուցիչ իւր Յատկացեալին քով կրնան դրուիլ , զոր .

بو کون یوم و هنگام سور و سرورمز در  
بو کون یوم سور و هنگام سرورمز در  
باعث سعادت و سلامت دنیا و اخرت  
باعث سعادت دنیا و سلامت اخرت

محل مذکور صو و هواسنک لذت و لطافتی برکالدر  
محل مذکور صوینک لذتی و هواسنک لطافتی برکالدر

متمم و مخبرک اقرار و افاداته نظرا

متممک اقرارینه و مخبرک افاداته نظرا

عساکر و اسلحه‌نک وفرت و مکملیتی سبب مظفریت اولدی

عساکرک وفرتی و اسلحه‌نک مکملیتی سبب مظفریت اولدی

60. *Նոյնպէս է նաեւ խնդիրն ու խնդրառուին այս-  
ինքն եթէ մէկէն աւելի խնդրառուներ ուրոյն խըն-  
դիրներ ունենան, թէ խնդիրներն ու խնդրառուները  
զատ զատ և թէ խորաբանչիւր խնդիր իւր խնդրա-  
ռուին քով կրնան դրուել, զոր .*

ایمان و پیمانزه اعتماد و امنیتلری قالدی

ایمانزه اعتمادلری و پیمانزه امنیتلری قالدی

چشم و کوشیله مشاهده و استماع ایلدی

چشمیله مشاهده و کوشیله استماع ایلدی

حرب و صلحه آلت و اشارت اوله‌رق خشت خونمون و شاخ شجر زيتون

طوتمشرا ایدی

حربه آلت اوله‌رق خشت خونمون و صلحه اشارت اوله‌رق شاخ شجر

زیتون طوتمشرا ایدی

بيوك بيوك بلدهلر و جسيم جسيم اردولر و دقيق دقيق پولىتيفهلر تأسيس

و تشكيل و ایجاد ايدرلر

بيوك بيوك بلدهلر تأسيس و جسيم جسيم اردولر تشكيل و دقيق دقيق

پولىتيفهلر ایجاد ايدرلر

بحرا کيلر و برا آدملر تعین و تسيار ايتديلر

بحرا کيلر تعین و برا آدملر تسيار ايتديلر

61. *Մէկէն աւելի Տէր բայիններն եթէ ուրոյն Բայեր  
ունենան, կրնան թէ Տէր բայիններն ու Բայերը զատ*

*զատ, և թէ խորաբանչիւր Տէր բայի իրեն Բային քով  
դրուել, զոր .*

کشایش و جوشش ازهار و انهارى تماشا ايلردم

کشایش ازهارى و جوشش انهارى تماشا ايلردم

چشم و ابرو و زلف و کيسوسى متغير و تارمار اولش ایدی

چشم و ابروسى متغير و زلف و کيسوسى تارمار اولش ایدی

اطراف و حواليسى آبادان و معمور ایدی

اطرافى آبادان و حواليسى معمور ایدی

درلو درلو کباب و شراب ناب اکل و شرب اولنديغى صرهده

درلو درلو کباب اکل اولنديغى و شراب ناب شرب اولنديغى صرهده

چوجقلره چقيجيارک على الصباح مکتب و ترلاره آمد و رقتندن بحث

ایلدی

چوجقلرک على الصباح مکتبلره آمدندن و چقيجيارک ترلاره رقتندن

بحث ایلدی

62. *Այսպէս ալ մէկէն աւելի Տէր բայիններու Ստու-  
բողեղինները թէ իրարու քով և թէ խորաբանչիւր Ստու-  
բողեղի իւր Տէր բային քով կրնան դրուել, զոր .*

بو باغچه‌نک ازهار و اشجاری رایحه‌دار و میوه‌دار در

بو باغچه‌نک ازهارى رایحه‌دار و اشجاری میوه‌دار در

محل مذکورک صوی و هواسی پک لذید و معتدل در

محل مذکورک صوی پک لذید و هواسی پک معتدلدر

معبد مذکورک شکل و بناسی لطیف و متین ایدی

معبد مذکورک شکلی لطیف و بناسی متین ایدی

اقوال و اطوارکن سدید و نازک در

اقوالکن سدید و اطوارکن نازک در

63. *Հատ անդամ խօսքի մէջ ուրիշ այլ և այլ պաշ-  
տօն ունեցող մէկէն աւելի բառերն ալ թէ իրարու*

քով և թէ իւրաքանչիւրն իրեն վերաբերող բառին քով կրնան դրուիլ, զոր .

در و دیوارنده مینوسک و پهلووانان و غاماثوسک صور تلمی مرتسم ایدی درنده مینوسک و دیوارنده پهلووانان و غاماثوسک صور تلمی مرتسم ایدی سر وانگشتندن دیهم و خام حکمداری بی استیلاب ایدی سرندن دیهم حکمداری بی و انگشتندن خام حکمداری بی استیلاب ایدی انسانی بحر بیکرانگ تحتندن و طبقات آسمانگ فوقندن رفع و تنزیه ید قدرت الهیه مقتدر در انسانی بحر بیکرانگ تحتندن رفعه و طبقات آسمانگ فوقندن تنزیه ید قدرت الهیه مقتدر در

64. Արար. և Պարս. կրկին բառեր ի հարկին բարդուելով Ածական կը լինին . այս բարդութեան կըսուի Բազադրութիւն Ածականի , զոր .

Ջրացայտ	Արտադրաւ	دريا
Մարմնապաշտ	Արիւնահեղ	خونريز
Հրեշտակատեսիլ	Ռազմավարժ	جنگ آزما

65. Կրնաց ըլլալ նաեւ որ այս Բարդեալ ածականները բառ առ բառ Հայերէնի թարգմանել անխորժ լինի ըստ Հոյկարանութեան , հետեւաբար ասոնք ազատ թարգմանել հարկ է , զոր .

Զերծ	Կենսատու	حياتبخش
Զմայլելի	Հրկիզեալ	حريقزده
Մոսկալի	Մեղուշակելի	مجهول انجام

66. Բարդեալ բառի կապակցութիւն ունեցող ուրիշ բառ մը բարդելոց առաջնոյն կամ երկրորդին հետ միանգամայն կրնան վերաբերութիւն ունեցած ըլլալ, զոր պէտք է ուշիւ որոշել, զոր .

اميد بخش حیات اولدی . کوشه نشین احتقار ایدم . دستکش فراغ اول . زانورده زمین اولدیله . سیلی انداز شدت اولدی . علوریز اشتعال اولدی .

67. Բարդեալ ածականը այն ատեն մանստանդ կաբեւորութիւն ունին , երբ Գոյականի մը Ներդաշնակ Ածական մը տալ ուղուի կապակցութեան ձեւով, զոր .

Օրհնեալ դալուստ	قدوم مینت موسوم
Մեղորբաւէտ ըւր	پیام دل آرام
Խմաստալից մատեան	کتاب حکمت نصاب
Զովարար ստուէր	سایه طراوتوايه
Ռւրախառիթ աւետիս	نويد بهجت بديد

68. Խօսքի մէջ մի և նոյն պաշտօնն ունեցող Արար. կամ Պարս. բառերու իւրաքանչիւր երկրորդներն եթէ չորս հատ լինին , և իւրաքանչիւր երրորդներն եթէ վեց հատ լինին , իրարու հետ ներդաշնակ լինելու են , յորում մէջ տեղի և Շաղկապը մէ կը կարգացուի , զոր .

برادرم غصه و الم و کلال و ماتم ایچنده در طور و مشوار و تمکین و وقارینی کورن متعجب اولور ایدی حسد و نفاق و تزویر و شقاق بلاسیله مملکت خراب اولور چشم و ابرو و زلف و کيسوسيله بنی مفتون قلدی

69. Խօսքի մէջ մի և նոյն օժանդակով, մի և նոյն մասնկամբ կամ մի և նոյն բառով վերջաւորող մէկէն աւելի Յաջորդական նախադասութեանց նոյն օժանդակը , մասնիկն ու բառը կամ բառերը միայն վերջի նախադասութեանց մէջ կը պահուի , և առջինները կը ղեղուին :

Այս պարագայիս մէջ պէտք է որ նախորդ նախա-

դատութեանց վերջի բառն՝ վերջի նախադատութեանց  
վերջի բառին հետ ներդաշնակած լինին, զոր.

هم پوراده طورمه ديور همهه كوتورمبورسكن  
بيوك اوغلى فاملياسندن رد و در آمد و شدى سد اتمشدر  
ميدان امتحانه كيرمامك و فقط خارجدن سير اتمك نيتنده ايدم  
آلداتيور و ديار بكنزه اوزاق اولديغندن بو قيتلري بيليورسكن  
كنديني بخت و سائرلى بختت عد ايدن حكمدار ايكي قات بختسزدر  
مشاهده ديدار و استماع كفتار شكر بار كز دن محروم اوله جفم  
بزي مقر حكمدار و يوز قپوسى وارد ر ديو شهرتشار اولان تب نام  
شهر شهره كونردى  
بو اثر ضعف دكل قوت و شدتدر كه جامه صبر و تحملمى چاچك و حياتدر كه  
بنى هلاك ايديور

70. Զեղչում անհերցող սոյն յաջորդական նախադա-  
ստութեանց, որք իբր ուրոյն խօսքեր իրարու հետ և  
Շաղկապով կապուած կը լինին, շատ անգամ Շաղկա-  
պը կը զեղչուի, զոր.

الكرزده عصا باشكزده تاج شعشعفا اولديغى حالده سزى عالم معناده كوردم.  
جبال قريبه محصولدار اغاجلر ايله مزين و معمور ديدة ارباب تماشايه بر  
باغ جسيم صبا مقيم كورينور ايدى  
اردوزده طوائف عسكريهك شماتلرينى كسدبرر حوادث كونهدن امثال  
و اقرانه معلومات ويرر هر يوزدن اداره كلامه قادر ايدى  
بوكونكى كون وحشى و خالى بولنان بو يولر چالشقان بر اهالينك كثر  
اياب و ذهبندن داوما مزجكاه بولنور شمدي صمت و سكوته مقر اولان  
بو ديوارلر لايقتع سلاح آوازندن و شتلك كورلديسندن عكس پذير  
اولور ايدى

71. Կրնայ ըլլալ նաև որ, սոյն ներդաշնակեալ յա-

ջորդական նախադատութեանց վերջի մի և նոյն մասնի-  
կը միայն չզեղչուի, զոր.

منتورك بشديني و پدرك صيت بلنديني ياد ايلدم  
شهرك كوشه و بازاريني و حدايق كلزاريني كزدم  
طائفه عسسدن و داخلا و خارجا هيچ كسدن امنيتى يوغيدى  
اشته غوغانك اصلى و خصمانك وصف و فصلى بوندن عبارتدر  
حكمدارك عدالت و مرحمتى و چوققلرله چفچيلرك مكتب و ترلازه آمد  
ورفتى و جله سنگ جناب باريدن كمال خوف و خشيتى و حكمدارك  
اهالى به و اهالينك حكمداره شفقت و مرحمتى و بو مناسبتله قلوب اهالى به  
نفوذ حكومتك تاثير قوتنى ارائه و بيان ايلدى

72. Յաջորդական սոյն նախադատութիւնը եթէ բա-  
ւական շատ լինին, այս ամէնուն ներդաշնակութիւնը  
գուցէ անխորժ և դժուարին թուի, վասն որոյ ա-  
սոնք քանի մը մասերու բաժնուերով՝ իւրաքանչիւր  
մասը բաղկացնող նախադատութիւնը միայն ներդաշնակ  
կը լինին, այսինքն իւրաքանչիւր բաժանեալ մասանց  
ներդաշնակութիւնը կրնան տարբեր ըլլալ իբր ուրոյն  
պարբերութիւն, զոր.

بو بيكماليون بدرو و بدكو و بدخو اصحاب ثروت و سامانه عدو - امور  
رزيلهدن اجتناب ايدن ارباب فضل و كالدن دكل نفس فضيلت و تربيهدن  
مجتب و مدار سلامت نفس ملاحظه سيله سفك دماى بيكناهان فضيحه سنى  
مرتكب - ظل وجود ظلم اندودندن اوركر و بالضروره برينه بر شى  
ويرسه مان موجودم توكتور ديو آه و ندامت چكر خارج و داخل اوتوز  
اوطه يي شامل اولوب تيغ عريان و سنان جانستان باب كيرنده پاسبان  
اولان سراينده ملول و مكدر نرده اولديغنى بيلوبده تلف ايتسونلر  
خوفيله اوطه دن اوطه به كزر - اطعمه لنديه نظر و همنده مسموم ذوق و  
صفايه دائر صحبت ايسه شايد قلب قسوت قابليه رلشور و اهمه سى مستلزم

انواع غوم - جگرینی کباب ایدن نار آکداری اخفا و اطفا ایده میوب  
 ایچن ایچن اکلدجه چشمان چاه نشانندن آشرا صاچغله اولاد واقاری رح  
 و شفقتندن مایوس و قهر و تلانی بددعاسنه مآوس - وجه عبوسنی عم  
 سیاهه جایگاه و سینۀ حسد آکینه و پرکینه سی مقر آه جانگاه - سعادت  
 محبت قلوبدن مهجور بز شخص مذموم و منفور در

بو پیر حکمتسمیرک جینی کشایشمون قدوقامت یلند و موزون صفالی دیزینه  
 قدر اوزون - سوزی ساده و سدید قوه نظریه سی حدید البسه سی سرایا  
 سفید حکایات تاریخیده حلاوت نطقی حیرت افزای اهل تقلید - امور  
 آیهی استخراجده ملکه عقلیه سی خارق العاده و ادب شناس و رویت  
 استیناس کبیره محبتی زیاده - وحوش بیابانی و طائفۀ جنی ایلله الفتی و  
 متعسر التعریف انواع معارفده مهارتی قصائد و نعوت الهیه قراءتده  
 حسن ادا و صوتی خردمندان جهانک باعث حیرتی اولغله بنی کندیته  
 معنوی فرزند و بو حکایات تمثیلیه ایلله نصیح و پند ایلمدی

73. *Ձեզման մէջ երբեմն բաւական կը համարուի*

*յաջորդ նախադասութեանց վերջի բառը նախորդ  
 նախադասութեան վերջի բառին միայն համավիճակ լի-  
 նելն , այսինքն բաւ կը համարուի որ , առաջնոյն վերջի  
 բառին ժամանակն ու եզանայ ունենայ յաջորդաց  
 վերջի բառն . այլ այս ձեւն այնքան պերճ և վայելուչ  
 է , զոր .*

دشمنك اردوسى قارشوشنده طور و يورلمقسزین قليج چالار ایدی  
 رفته رفته يول آلور و طورميوب کيدر ایدی  
 درایتیله خلقی کندوسنه جلب و مقصدلرینی کشف ایلمدی  
 عصاتی دردست و اختلالی تسکین ایلمدی

74. *Ձեզման դրութեան մէջ ուշադրութեան արժանի*

*կարեւոր կէտ մ'ալ կայ , այն է՝ նախադասութեան մը  
 վերջի բառին ներդաշնակ ուրիշ բառ մը գտնուիլ գիպ-*

*ուածով յաջորդ նախադասութեան մէջ , որում վերա-  
 բերութիւն չունենայ առաջինն . այս բառերուն պաշ-  
 տօնները չլիութելու համար կարի ուշադրութիւն ըն-  
 ծայել հարկ կը լինի նախադասութեանց ոչ միայն վեր-  
 շաւորութեան այլ նաեւ խմատին ալ , որով միայն կա-  
 րելի է ընտրել և որոշել անոնց վերաբերութիւնըն ,  
 ապա թէ ոչ խօսքին խմատը կը խանդարի , և թերեւս  
 հակասական խմատներ արտադրի , զոր .*

اسکندر عجمستان اوزرينه علم افزاز سفر و بو سفرده ظفرياب شاهباز  
 ظفر اولدی

تلاک اغلادینغی و اغلادینغی کنددن صاقلادینغی حکمدار درک ایلمدی  
 خدمت لازمہ سنی رؤیت و خلاف رضا حرکتدن مجانبت ایدرم  
 ایلمدی اولیسک اوغلی اولدیغکزی خبر و پرر ایسه کز سزی گرفتار حبس  
 ملید و ایثاکیه و واردقده مبالغ کلیه طلبیه مستفید اولغی امید ایدر  
 بر طفل نازنینک زیور مهد وجود اولدیغنی متعاقب مادرینک مملری شیر  
 شیرینکوار ایلله مالی و مولود معصومک ایسه پرورده نعمت و نوالی  
 اولدیغی خوان احسان مادرینسک اقتداح رکیک و نرمینتی انجتمک  
 قورقیسیله حقۀ رنگین دهانی در دانه دنداندن خالی بولنور  
 خلاف رضا بر کونه حرکت ظهور ایتدیکی و سوق ایلمدیکی عسکرینی  
 کبر و چکمیدیکی حالده  
 فیکه لولر بو حالدن استفاده و قبریس جزیره سندن فرستاده ایلمدکری  
 عسکری اعاده ایلمدیلر

75. *Շատ անգամ Տէր բային ու Ստորոգելին ալ ի-  
 րարու ներդաշնակեալ կը լինին , զոր .*

بو مرد شامی بلنک تیز جنگک شیر آشامی دکلدر  
 یکنیلی یوزکز جولانی کوزکز تأثیرلی سوزکز موزون قامتکز روش و  
 حرکتکز عینی پدرکز در

هدیه لرینی بالتقدیم هرام لرینی تفهیم ایلمدیلر  
دستنده کبان بر یچیه جانستان نمایان اولدی

سیاسلمی بو فنده ناملی بر دلیقانلی میدان امتحانه چیقدی  
طالعم بنی تکدیر ایده یور دیور و حالا جنکدن اجنتاب ایتیمورسکن  
اراضیسی منبت و محصولدار اولان دیار بو نام ایله شهرت شعار در  
حکمدار هر تقدیر عدالت شعار ایسه مأمور استنطاق مفسد و غدار ایدی  
مطلب عاجزانه می مشمول نظر اعتبار اولوجهله بنده لرینی وایه دار  
مسار و اقتضای بیورمکزی رجا ایدرم  
بونجه زمانلردن برو مهجور دار و دیار و ملعبه دست روزکار زورکار  
اولان آدمک کاری البته کریه و زاری اولور  
کردونه کردون رفتارینی ایکی کبوتر تیز پر چکر بر پری زهره پیکر  
کله کله یاغه کلدی

بو ذات اوغلیله برابر ترلاسنده اگر بیچر کویلمیزی زراعته ترغیب ایلر  
محترم و معتبر بر بیوک پدر در  
بو بلده آلمقله محاربه بیتر کیدر ایسه ده مملکت شهرت معموریتدن دوشر  
جیوش آهنبوش خصومتی فراموش و دشمنی در آغوش ایلمدی

78. *Նախագասուծեան մը Ռայը եթէ յաջող նախագասուծեան մէջ կրկնուիլ հարկ լինի, յաջողին մէջ միայն Օժանդակը բաւական կը համարուի, զոր .*

بو کون نیچه بوسته می حرکت ایده چکدر ایترسه کوننده ییشه من  
بو صروده سکوت ایتمایلیسکن ایدر ایسه کن متهم اولورسکن  
انسان همچنسنه معاونت ایتملی و ایدرسه کندینی بختیار عد ایلمدیلر  
اشیای مذکورهی محللرینه تسلیم ایتملیم ایتمدیگنده مسئول اولورم  
والدهمه اخبار کیفیت ایدیکن ایدرسه کن یک ممنون اولور

هنکام طعام رسیده انجام\* اولدی  
آفتاب جهانتاب هنوز ماورای دامن غربده رو بحجاب اولدی  
بو کلام مجهول انجام بکا بادی آلام اولدی  
بو پیام دل آرام کوله کزه بادی حبور مالا کلام اولدی  
آرتق هیچ بر علاج بکا موجب تصحیح مزاج اولغمن

76. *Երբեմն ալ կըլլայ որ, զեղչման սահմանին մէջ ուրիշ զեղչում մ'ալ գտնուի, այսինքն կրնայ ըլլալ որ, զեղչում ունեցող նախագասուծեանց մէջ տարբեր զեղչում մ'եւս գտնուի, որում հարկ է կարել ուշադրութիւն ընծայել, զոր .*

قوت بدنیه و جودت فکریه کن وار و طالعمکن یار ایسه  
بنی حضورینه احضار و قالیسنه حرمت و انکله حسبجمله جرأت ایلمدیگمی  
استفسار ایتمدی

انسان ایچون بو حیاتدن صکره ارتق هیچ بر شی امید و انتظارنده بولمقی  
ایجاب ایتمه چک و موطن اصلیز بو دنیایه و نفسمره وعد ایتمدیگم  
سعادتک محل نیل و مشاهده سی ینه بورایه منحصر بولنده جق ایسه نیچون  
اکا نائل اوله میورز؟

سهو نظرینی و بر کهو الامان و ایاب و ذهاب نوع انسانه دایر هر درلو  
آبار و نشانندن خالی اولان شو هامون وحشت نمون ایچنده قالمق حال  
باخطرینی اکلادی

77. *Այսպէս նաեւ խօսքի մէջ այլ և այլ պաշտօն ունեցող բաւերուն ներդաշնակութիւնը խօսուածքին քայքայութիւնը կ'աւելցնէ, զոր .*

سزده کوردیکم هیجان جان آفرینه شایاندر  
ترووا شهرینی برابر خاکه برابر ایتمک

\* Ստորագրի ներդաշնակութիւնն իրեն կապակցեալ բառին կ'ընծայուի :



مخالفت ایدپوردن بحت ایتک استم

اهالی مرقومه افرانده زراعتله مشغول اولمزینی کورمدم سلامت وطن ایچون الدن کلانی دریغ ایتامک هر کسک وظیفه سیدر

82. Երբ խօսքի մէջ Յարաբերեալ մը երկու կամ մանասանդ երեք Յարաբերական ունենայ, շատ անգամ միայն վերջի Յարաբերականի բայն ընդ. Ներկայի, իսկ առաջիններն Անց. Դերբայի կը վերածուին. այս պարագայիս մէջ յաջորդական նախադասութեանց և Շաղկապները կը ջնջուին, զոր.

بوندن اقدم بغداد والیسی اولوب مؤخرًا لوندیه عثمانلی سفیری تعیین قلنمان موزوروس پاشا حضرتلری دونکی کون درسعادتہ واصل اولدی اوچ هفته اول بورایه واصل اولوبده\* تکرار از میر جانبند حرکت ایدن عساکر شاهانهک طاغیدلسنه امر ویرلشد

تحصیله سعی و غیرت ایدوب مکته مداومت ایدن البته رفقاسنه فائق اولور

دکزه جیقمقله فرطندله طوتیلوب تخلیص جان ایدنلره پدرمک حالندن پرسان اولدم

مکاتیب مذکوره شباط سکن تاریخیه کوندرلمش اولوبده بر قاچ کون پوسته خانه ده قلمش اولغله محلنه واصل اوله میان اوراق میانده در نار حسد بغربنی یاقش اولمقله آرتق تحمله اقتداری قالیوب افشای اسرار ایلیان قالیسو حرکات واقعه سندن نادم و پشیمان اولدی

83. Իսկ երբ Յարաբերեալ մը չորս Յարաբերական ունենայ, այն ատեն իւրաքանչիւր երկրորդայ բայերն ընդ. Ներկայի, և իւրաքանչիւր առաջնոց բայերն Անց. Դերբայի կը վերածուին, զոր.

\* Այս ձև Անց. Դերբայի վերջն երբեմն Ե-ս մակբայը կ'աւելնայ :

کچن سنه ایتالیادن درسعادتہ کلوب مؤخرًا از میره عزیمت ایلیان و اوراده بر خصیله دونلویه جیقمقله مجروحًا وفات ایدن بالونک ورثه سی اقامه دعوا ایلشرایمش

بنم کبی دریایه جیقبوب سفینه سی ساحلمکزده تلف اولمش و اوتہ برو کز مکله پدرینی جسیجو ایدن بمر حقنده شفقت قلبیه کز اولمیدر ثوابت و سیاراتی زیر پارتنده کوروب کره ارضی آب آلوده بر قبضه چامور عدایدن و لذائذ راحت طبیعه نه ایدوکنی طائفه شبانه کوسترمکله محسود ادنا و اعلا اولان غرقه آر ایان عوالم علویه ایله مصاحبت ایدردی دولت دنیویه به راغب اولمقله اعمال لطائف حیلہ ابتدار ایدن و آنجامنی ملاحظه ایتیموب نائمه فتنه ی ابقاظ ایلیان حافظ اسماعیل پاشا دائره افاقه داخل اولق استمدی

84. Ասանկ պարագայից (82. 83) մէջ Անց. Դերբայն երբեմն ալ Արաբ. Նախադրութեան ձևով կը գործածուի, զոր.

چفتاک مذکوری طالبنه بالایجار بدل ایجارینی طرفزه کوندرمش اولان علی افندی ایله مخبرده بولندم کچنده انجمن معلمین حضورنده بالامتحان برقطعه اهلیتنامه احراز ایدوب صنف معلمینه داخل اولان خرستاک افندی بو کون وفات ایتدی ای عالی و جسم طاغیر بزی احیا ایدوب اصلا تقلید قبول ایتیان و شواهد و دامانکزی بالترتیب فرح فزای دل ارباب تماشا اولان بو رنکارنک چچیکلر سزه زهدن کلپور?

85. Թուրք. Կ թի: Շաղկապն ալ խիստ քիչ անգամ կը գործածուի խօսքի մէջ. ապա այս Շաղկապով զրուցուած խօսքը Դերանուանական եղանակաւ կը լսուի, զոր.

بر محاسبه قلنک تشکل ایده جکی بوندن اقدم بیلدیرلمش ایدی ظهور ایتدیکنی کچنده خبر ویردیگمز خسته لقدن اثر قالمشدر

فضيلت ايجون هر درلو بلايه قاتلنور اولان آدمك نزد الهيده حائز  
مرتبه جليله اوله جفته اعتمادك اولسون  
ذاتكرك دخي بو حالدن خشنود اوله جغني امر مسلدن

86. *Երբեմն ալ այս բայը Դիմաւոր եղանակաւ կը  
գործածուի , զոր .*

دون كچه عالم معناه سزى صور دن قبرسه كينه يور كوردم  
چوبانلر قواللرى صداريله رعى اغنامه مشغول اولور مشاهده ايتدم  
بو كون يوله چيقه جقار ظن ايديه يوردم  
اوچ كون ظرفنده شهره داخل اولورز امينده ايم  
نه يايه جغني ونه ديه جكمي شاشردم  
جسمارنده كي نرمي ونزاکت بيله حس اولنيور ظن اولتوردي

87. *Եւ Շաղկապով կապուած յաջորդական երկու  
բայերն եթէ մի և նոյն Ժամանակն ու Եղանակն և  
Թիւնն ու Դէմքն ունենան , առաջինն Անց. Դերբայի  
կրնաց վերածուիլ , յորում Շաղկապը կը ջնջուի , զոր .*

صوروب كيتدى . طور مبوب سويلكده در  
حالكردن سوال ايدوب خاصة سلاملر ايتدى  
اويي كوتيدن فرق ايدوب طائغنه مقتدر در  
آزه قناعت ايدوب نار حسدله بغرمي ياقم  
تنبيهلركزي ايوجه دكايوب اكلايه مامش ايمش

88. *Եթէ այս բայերն երկուքն ալ Բացասական են ,  
հարկ չէ որ Անց. Դերբային վրայ Բացասական մասնիկը  
կրկնուի , զոր .*

كلوب كور شمديككرك سبنى بيله مبورم  
آلوب برابر كوتورمديككزه تشكر ايدرم  
دار و ديارينى ترك ايدوب كيتامك دها اولادر

سيوب ايجدين جريمديه اوغرادى  
كوروب كور شميدلى خيلى زمانلردن

89. *Խօսքի մէջ Եւ , կամ Շաղկապներով կրկնուած մի  
և նոյն բայերու առաջինն Ընդ. Անցեայի կը վերածուի ,  
յորում Շաղկապը կը ջնջուի , զոր .*

كيدوب كيتديكندن خبردار دكلم  
بوراده طوروب طور ميه جعكرى بيله مزدم  
اموال مذكوره نك صاتمئش اولوب اولمامسى تلغرافله بيلدر  
هوانك بوزيلوب بوزيليه جغني نامعلومدر  
بر ايكي كون بوراده قالب قالممكزده باس يوقدر



### Մ Ա Ս Ն Զ .

90. *Յորտէ հետե , Յորչաի Շաղկապներուն տեղ Լի մաս-  
նիկը կ'աւելցուի իւր բային Ըղձ. Ներկայ Եղ. Գ. Դէմ-  
քին վերջն . այս նախադասութիւնն իրեն կապակցեալ  
միւս նախադասութենէն առաջ կը գրուի , զոր .*

پارسه عودت ايدلى يوزينى كور مامشم  
تخت حكمدار ايديه بولنهلى دول سائره الله مصافاتي باقيدر  
عزم اولهلى بويله اويغونستز لقلرده بولنمامشم  
جمال ديدار كزه افتاده اولهلى ذكر جيلكز خيالمدن دور اولز  
كور شميدلى خيلى زمان اولملى در

91. *Արդէս զի Շաղկապին տեղ , Կ , Ե , Դ , Եւ , Եւ  
ըր կը գործածուին . Կ բառին վերաբերող նախադաս-  
ութիւնն իրեն կապակցեալ միւս նախադասութենէն  
վերջը , իսկ Ե , Դ , Եւ բային վերաբերող նախադաս-*

ութիւնը իրենց կապակցեալ միւս նախագասութեանն  
առաջ կը գրուին , զոր .

كادم كه احوالکزی رأى العين كوره يم  
واپوره يتشيم ديو ايركن يوله چيقدم  
خطاسنى اكلاسون ايچون سويليورم  
قبض ايتامشم كه حتى اعادهيه مجبور اوليدم  
بو كتابى اوقويه يم ديو آلمدم  
وقتيه مظنون عليهي جرمنى اقرار ايتسون ايچون تضيق واينا  
ايدردى

92. վան նախագրութեան և վան որոյ Շաղկապին  
տեղ մենի , մենի բառերը կը գործածուին՝ բայը Դերան-  
ուանական եղանակաւ Տրական հոլով ինդիւր առնելով ,  
զոր .

افنديك انفعال ايتسى جمعيتہ دعوت ايتديككزه مبنى در  
تحكميه كلامسى دعواندن فراغت ايتش اولسنه مبنى در  
تكميل درس ايتش اولديغمه بناء برقطعه شهادتنامهك احسان بيورلسى  
مسترچدر  
خصوص مذکوردن اولجه بحث اولنش اولديغنه بناء تکرارينه حاجت  
يوقدر

مچاربه دوام ايده جگنه مبنى مالیه جهتی ده کسب اهمیت ایتکده در  
تعمیری وعد عالی اقتضاسندن بولنديغنه بناء ایجابک اجراسی متمنا در

93. Ուստի , Հետեւաբար Շաղկապներու տեղ առաջին  
նախագասութեան բայը Դերանուանական եղանակաւ  
Բաց հոլովի կը վերածուի , զոր .

قدرله بو قدر پنجه لشمك باشه چيقار شى اولديغندن قبول ممرارت موته  
غيرت ايدهلم

افندی موی الیه التفات دولتریغنه شایسته اولدیغندن حقارنده معامله  
لطفیهك اجراسنی نیاز ایلرم  
منزل مذکورک فراغی بو کونه قدر اجرا اولندیغندن ضرر و زیان  
دعواسنه قیام ایده جگم  
مرقوم لاجل از یاره قدس شریفه عزیمت ایده جگندن بر قطعه مرور  
تذکره سنه نزومی درکار در  
بو وجهله امر تجارت لکهدار خسارت اولدیغندن کف ید ایتک  
اقتضا ایلر

حروب مدیده مملکتی خسار دیده ایده جگندن صلح مرچمدر  
94. Այլ Շաղկապին տեղ , որոյ համար և բառն ալ  
գործածելի է , երբեմն առաջին նախագասութեան բայն  
Անց Դերբայի կը վերածուի , զոր .

صنایع قوتیه یاپیلان شیلره رغبت ایتوب بو نلرمفسد طبایع ناس در دیرلر  
بیم عنان اختیارم ید اقتدارمه اولمیوب زرخریده بندهسی و نعمت  
و التفاتی شرمندهسی اولدیغندن برابر کیدیورم  
قانون یالکرن خواص ایچون موضوع اولمیوب احکامی عومه شامل در  
چوجقلرهنکام صباو نارنده لهو و لعبه دو شمیوب در سارینه مقدم اولمیدرلر  
اشبو فراغ جدی اولمیوب مواضعه طریقیله اجرا اولمشدر  
مرامکنر اجنه تدارکی اولمیوب وقت قرانمقدر

95. Թեպետ և . . . բայ և սխալե . . . Շաղկապներուն  
տեղ և բառը կը գործածուի , որ երկու կապակցե-  
ալ նախագասութեանց մէջ տեղը կը գրուի , զոր .

دولتخانه کزه کادم ایسه ده ذات علیه کزی کوره مدم  
قالسو چنستان شکوفزار اوزرنده کزینور ایدی ایسه ده بو محل  
عقدۀ دشوارکشاد دل غم آبادینی حل ایده مزدی  
لائق تویخ ایسه مده قصورمک دامن عفو ایله مستور بیورلسنی رجا  
ايلرم

کیمسنگ خاطرینه تبادر ایلمدی

صراحت وار ایکن دلالته اعتبار اولمز

98. Եթէ Շաղկապին տեղ, որոյ համար քառն ու բային Ստոր. եղանակն ալ գործածելի են, շատ անգամ, صورتը, تقدیرده, صورتده և արագացի [մաստով] բային Դերանուանական եղանակին յաջորդելով, զոր .

تحریرات مذکورہ واصل اولدیغی صورتده کیفیت اکلایشله جقدر کلمدیکی تقدیرده خبر ارسالنه مجبور اولورم ناقص یا چورک چیقدیغی حالده کپرو آلورم عقد معاوضه ضمنده بر کیمسه دیکرینی آلدانیدیغی حالده ضررینی ضامن اولور نقض عهد ایتدیکی تقدیرده همجوارلینک خصوصتی دعوت ایتش اولورل

اجیر مشترک ایفای خدمت ایتدیکی صورتده اجرته مستحق اولمز  
99. ուլ Հանդերձ Շաղկապին տեղ ալ կը գործածուի նոյն բային Դերանուանական եղանակին յաջորդելով, զոր .

خاصة خبر کوندرمش اولدیغیم حالده ینه کلمدی وساس نفسیه سنه غلبه قدر اولمه دیغی حالده کندینی مالک رقاب عالیان ظن و قیاس ایدیور کوز کوزی کورمه دیکی حالده قراکلقده یولنه کیدر ایدی شهرک جهات اربعه سی محاصره اولمش اولدیغی حالده عساکر مرقومه حالا مدافعدن خالی دکلردی سزده فوق العاده مدح و ثنایه اهلیت کورمه دیکی حالده رویتندان و شجاعانه تقدیم ایلمدی  
100. Գանի, Յորջառի մակբայներուն տեղ յանանիկը

اعمال ایده ییلور ایسه مده استعمال ایده مم  
اشترک حتی قانون اساسی ایله تأمین ایلمش ایسه ده ماده اجتماع مسکوت عنه بر اعلمشدر

هر تقدیر صغیر السن ایسه مده کتم رازده و سری و پروب سری و پرمامکله بکا اولوک ایدن کیمسه ره خیانت ایتکدن احترازده مهارتم واردر

96. Ինչպէս որ . . . այսպէս ալ . . . Շաղկապին տեղ կի քառերը կը գործածուին բային Դերանուանական եղանակին յաջորդելով, զոր .

رهنده اولدیغی کبی هبه ده دخی قبض شرطدر اسکندرک اوغلاری هنوز صبی نابالغ اولدقلری کبی اعضای خانداندن هیچ بریسی مستحق اریکه حکمداری دکلر ایدی بو ابکار بهار ایله اصحاب عقل و نها سر سفید مونی تویج و توشیح ایلدیکی کبی ارباب عصمت و حیا دخی سینه بیکینلرینی تزیین و تفریح ایدرل

حکمدارانک اقامت ایتدیکی سرایلر حیوانات و حشیه یه کینکاه اولدیغی مثلاً معابد عالیهنک پیش درنده مواشی رعی اولنیور ماه عالم آرا وادی چمنزاره بخش صورت دل آرا اولدیغی مثلاً یدلزک دخی هر بری عکس انوار ایلمکده ایدی

97. Մինչդեռ Շաղկապին տեղ ایکن քառը կը գործածուի բային Գ. Դեմքին վերջն աւելնարով, որ իւր Տէր բային Գեմքը կը ցուցնէ, զոր .

ایرکن کلملی ایکن اخشامه قالدی محروم توجهات اولغه لایق ایکن بی ترک ایتدی بکزه تشکر ایدرم بر قادینی والده اولقسزین کچوک بر شماته دوچار خوف و تلاش ایدر ایکن بعد التولید آنی سلاح و برق کبی مهالک و مخاطرات بیله کوججه قورقیدر نهر مذکورک آرالقی آرالقی طغیانی مسبوق و مشهود ایکن بو خصوص

կը բարդուի իւր բային կատ. Յոր. Ա. Դէմքին վերջն ,  
որ յաջորդ նախագասութեան բային ժամանակը կը  
ցուցնէ , զոր .

کلدکجه سزى مشغول بولورم  
يوزيني کوردکجه کولمکدن کندومی طوتهمم  
حرکات و اطوار کزیده دوام ایتدکجه حسن توجهمدن محروم اولورسکن  
بر خبر صادق آلمدکجه قلمم راحت ایتیه جکدر  
دين تماما ایفا اولمديکجه رهنک اعادهسى ایچون راهن مرتهنى اجبار  
ایدهمز

حرکت اولمديکجه برکت اولمز  
رسمًا تحقق ایتدکجه بر کونا رأى و افکار بیان ایدهمم

101. Միսիս ու մակրային տեղ կամ յիւստիս  
մասնիկը կը բարդուի իւր բային Արմատին վերջը ,  
որ յաջորդ նախագասութեան բային ժամանակը կը  
ցուցնէ , զոր .

کلامنى تکمیل ایدنجیه دکین کوش داده دقت اولدی  
کلنجیه دکین بکلمک ایجاب ایدر  
صبح اولنجیه قدر اوقویه جتم  
مخاربه ختام بولنجیه قدر نظام مذکور مرعى و معتبر اوله جقدر  
يوريلنجیه قدر يوریه جکم

102. Յորժամ մակրային տեղ յիւստիս  
դուի իւր բային Արմատին վերջն , որ յաջորդող նա-  
խագասութեան բային ժամանակը կը ցուցնէ , զոր .

دوشنجه قولندن طوتوب قالدرم  
سفينهك قضاذه اوله جغنى كورنجه دومنى در دست ایتدم  
تیجهسى موجب ضرر اوله جغنى كورنجه فراغت ایتدی

قیش صغوقلری باشلانجه ییراقلر صارمغه یوز طوتر  
آش طاشنجه کفچه به اولمز  
هوا آچیلجه کز مکه چیقہ جقلر

103. Յորժամ մասնիկը միանգամայն Վանի ուր , Ըստ որում Եազ-  
կապին տեղ ալ կը գործածուի նոյնպէս իւր բային Ար-  
մատին վերջը բարդուելով , զոր .

بوله اولنجه بنده استعفاى ويررم  
بهالى صائبجه مال دخى رواج بولمزم  
صبي اولنجه دين اقرارى ده صحيح دکلر  
مبيع معيب چيقيجه مشتريک ده آنى رد ایتکه حقى واردر  
حين عقدده مشتري عيب قديمه مطلع اولمش اولنجه آرتق حقى ردى  
اولمزم

104. Յորժամ մակրային տեղ երբեմն ալ իւր գի-  
մաւոր բայը Դերանուանական ձեւի կը վերածուի  
Ներքոյական հոլովով , զոր .

سفينه ليمانه واصل اولدقه يولچيلر ساحل سلامتہ شتاب ایتديلر  
اورمانه کيردکده يولنى غائب ایتدی  
تعليمايم وجهله حرکت ایتديککزده مستفيد اوله جعکزه شبهه يوقدر  
موهوب له موهوبى قبض ایتدکده هبه تمام اولور  
غيرک حقى تعلق ایتدکده موکل وکيلنى وکالتدن عزل ایدمزم

105. Իբրեւ\* մակրային տեղ կիչ կամ  
կաւերցուի իւր բային Արմատին վերջն , որ յաջորդող

\* Իբրեւ և Յորժամ (104) բառերուն տարբերութիւնն  
արդէն յայտնի է , այսինքն Իբրեւ մակրայը յաջորդ նախ-  
ագասութեան բային գործողութեան փոխով կատարուել կը  
ցուցնէ :

Նախագահութեան բային ժամանակը կը ցուցնէ , զոր .

شهره داخل اولیجق منادیلر وصولی اعلان ایتدیله  
تخلیص کریان ایدیجک فراره سرعت ایلدی  
بنی کوریجک قیوی قیادی  
کوکسنه بر یومرق اوریحق آنده یره دوشدی  
قایق دوریلجک هپسی بردن دکزه دوکلدیله

106. Ինչպես որ Մակըբային տեղ, որոյ համար նսկե  
բառն ալ կը գործածուի, շատ անգամ շեղե  
բառերը կը յաջորդեն իւր բային դերանուանական  
եղանակին, զոր .

معلوم اولدیغی اوزره  
اولجه دخی اخطار اولندیغی کبی  
تعریفه حاجت اولدیغی وجهله  
اقرارندن دخی اکلاشلدیغی اوزره  
غزتهل واسطه سیله اعلان اولندیغی کبی  
مربوطا تقدیم قلنان بر قطعه شهادتنامه دن دخی اکلاشیله جغی وجهله

107. Իսկ բառը յաջորդեալ նախագահութեան մէջ  
դանտեղով՝ խօսքին խմատն իւր նախագահեալ բառին  
կը մնանաւորէ իսկ նշանակութեամբ, զոր .

کویاکه برادرم سویلش او ایسه بو ایشدن خبردار بیله دکدر  
کیتمامکه امر آلم بن ایسه بو کون کیده جکدم  
رقفاسی درس فاصله زنده لهو و لعبه دوشوب ناپولیون ایسه کتاب  
مطالعه ایتمکدن خالی قالزدی  
کالت تحصیل علم و هنرله حاصل اولور علم و هنر تحصیل ایسه  
مکنسه دوامله اوله بیلمور  
پدرکز سزک ایچون پک زیاده چالشدی سز ایسه قیمتی بیلمدیکنز

108. Այս բառը բաղդատական խօսուածքի մէջ բաղ-  
դատելի բառին թաց. հորովցն կը յաջորդէ Առաւել կամ  
Գան թէ բառին տեղ, երբ բաղդատեալը բաղդատելին  
ետքը դանուի, զոր .

اولیسک اوغلنه بو تکلیفی ایتمکدن ایسه اعدام ایتمکز دها اولادر  
ارتکاب کذب و دروغدن ایسه اولمک دها ایودر  
بو درلو رزالت و شاعتی ارتکابدن ایسه شو موسم شبايه متواری  
زیر تراب اولق جانه مندر  
پوش اوتورمقدن ایسه اوقومسی دها خیرلودر  
قان آلمقدن ایسه حجامت ایتمی دها ایودر

109. Պայմանաւ, նպատակաւ բառերուն տեղ շատ ան-  
գամ վերայ նախագրութիւնը կը գործածուի, բա-  
րին Աներեւոյթը խնդիր առնելով, զոր .

بهر قیدسی اون غروشه اولق اوزره یوز کیله بغدادی صاتم  
معلومات آلق اوزره سزه مراجعت ایده جکدر  
اکلامق اوزره چالیثیورم  
زیارت ایتمک اوزره اول جانبه کیتدی  
بهری التمش سطر اولق اوزره سکز صحیفه یازدم

110. Մասին, նկատմամբ բառերուն տեղ և  
خصوصեն կը գործածուին բային Աներեւ-  
ոյթը խնդիր առնելով, զոր .

خاطرکزی استفسار ایتمک ضمنده شقه محبی ترقیم قلندی  
مساعده علیطری شایان بیورلمق بانده امر و فرمان حضرت من له  
الامر کدر  
کفالت خصوصنده اعتراض یوقدر  
محاسبات واقعیهی تدقیق ضمنده دفتری جلب ایتم

هم سينلرتك بيدريغ بيورلسي باینده اراده افندمكدر  
اشترك خصوصنده محتاج تحقیق بر جهت قالمشدر

111. վրայ կամ վրայօք բառին տեղ կը  
գործածուի ներքոյական հոլովով, և այլ և այլ բառեր  
խնդիր առնելով, զոր.

فرانسه دولتتك احوال داخلهسى حفته ويريلان معلومات ياكلشدر  
قانونك احكامى صغير و مجنون حفته جارى اولز  
حقكزده حرص و شهوتى آترمغه سبب اولديكز  
حق عاجزانهمده بقاى حسن توجهكزى آرزو ايدرم  
بو معامله لرى حقلزنده خصومتى داعى اولدى

112. հետադարձութիւն, հարուստ բառերը անորոշ վիճակի մէջ փոխանակ Տրականի  
բայ. հոլով խնդիր կ'առնուն, զոր.

صومقندن مقصد استحصال معلومات ايتكدر  
اوقومقندن مرادى تحصيل علم ايتكدر  
جواب ويره ميه جكرى تعريفندن مستغيندر  
چالشتمقندن مقصد مدار تعيش پيدا ايلكدر  
قاچتمقندن مرادلى نه اولفيلور?

113. կապուած, متوقف կոխում ունեցած բառերը փո-  
խանակ բայ. ի Տրական հոլով խնդիր կ'առնուն, զոր.

مأمورين حكومتك عزل و نصي امر عالى يه منوطدر  
استلاك املاك حقى حقوق بين الملل عهدنامه سنك وجودينه متوقفدر  
قانونك نفوذى شرائط خسهنك وجودينه متوقفدر  
خصوص مذكورك موقع اجرايه قولسى امر عاليرينه منوط و  
متوقف بولنمشدر  
كفيلك كقاتى مكفول لهك قبولنه منوط دكلدر

114. Առթիւ նախադրութիւնը փոխանակ Սե-  
ռականի բայ. հոլով խնդիր կ'առնու, զոր.

اولجه خبر و يرلش اولسندن طولايى مسئولدر  
بودن طولايى زياده سيله متأسف اولدم  
وقعه مذكوردهن طولايى معلومات آلهمدم  
امتعدنك رواج بولسندن طولايى بيان مسروريت ايدورلر  
مطلوبات عاجزانهم اقراضدن طولاييدر

115. Պատճառ բառն անորոշ վիճակի մէջ Տրական  
հոլով խնդիր կ'առնու փոխանակ Սեռականի, զոր.

بکلمسته نه سبب اولفيلور?  
رومبلغ نامى اولقدر اعلا ايتش ايکن شمى تحقيه نه سبب واردر?  
چيچيلياده موتى چوبانلغه تر جيح ايدوبده بوراده قبولکزه سبب نه اولدى?  
مادامکه مساعده کز واردر تلاشه سبب نه?  
قوشمسته سبب کيچ قالمش اولسيدر

116. խօսիլ, ճառել բառը բայ. հոլով խնդիր  
կ'առնու վրայ, վրայօք նախադրութեան նշանակութեամբ,  
զոր.

وقوعات ماضيه دن بحث ايتك استم  
شانلى شانلى محاربه زدن بحث ايتکه باشلادى  
بو سوززدن بحث ايتك تطويل مقال ايتك ديمكدر  
مصرده اسپرلککزدن و اوته برو کزدیککزدن بحث ايدوب تفصيلاته  
کير شماملى ايدیکز  
بو کتابده قواعد کتابتدن بحث اولنمشدر

117. Յիշեալ, վերոյիշեալ բառերուն տեղ կը գործած-  
ուին مشروح, Յայտադրեալ, مزبور, խօսեալ, Երբոց, Յիշեալ, մذکور  
موى ايه, Թուայրեալ, مرقوم, Գծայրեալ, مرسوم



123. Խօսք ուղղելու ձեւի մէջ ը Յողնակիր մասնիկը  
Ձեր կը նշանակէ, զոր .

طرف دوستانه زينه ارسال ايلدم  
دو تختاه زينه كلمك آرزوسنده ايم  
مساعده دستور يابريك ارزان بيورلسني تمنا ايلرم  
ذات عاليه ايله كورشمك استيور  
محاط علم عاليء داور يلمرى بيورلدقده اراده افندمكدر

124. Խօսուածքի մէջ շատ անգամ Գոյականին Ստա-  
յական յօդը զօրութեամբ կ'իմացուի, զոր .

برادر خاصة سلام ايتدى  
پدر بو كيون زرده بولنه جقدر ؟  
قلب حزينه باعث مسار اولدى  
مخدوم بك مكتبه دوام بيور يورمى ؟  
والده خاتمك كسب افاقت ايتش اولديغى خبرينى آلدتم

125. Երբեմն բայերուն Օժանդակն ալ զօրութեամբ  
կ'իմացուի, որոց սեռն որոշելու համար կարի ուշադ-  
րութիւն ընծայել պէտք է խօսքին խմատին, զոր .

يالانى ارتكاب موجب عار و حجاب اولور  
دين مذكورك تسويهسى اوچ سنه مدتده ممكن اوله بيلمور  
تشكيلى مقرر اولان انجمن دانش  
مبلغ مزبورك تحصيلنه مأمور اولان حسن افندى ايله كورشدم  
تقديمنه مجاسر اولديغ مضبطه مآلندن مستبان اوله جغى وجهله

Բաղձանք . օղ .	ար. (հեզա)	هو	
եղանակ (ձայնի)			
Յոյղ, տաղ .	ար. (հեյեհան)	هيچان	Նա, այն
նապ . եռանդ			Դաշտ
Կերպարանք, կրեւոյթ . ժողով	ար. (հեյեի)	هنت	Նուէր
			Յարձակումն
			Ընծայ
			Եօթնեակ
Գանող	ար. (եայ)	ياب	Մահ
Յիշել, յիշատա-	ար. (եայ)	ياد	Համ
կութիւն			Համասեռ
Բարեկամ, մտե-	ար. (եար)	يار	Սահմանակից
րիւ . մասնիկ ստացական անուան			Բոյր
Ձեռն	ար. (եեթ)	يد	Գիտութիւն,
Մէկ	ար. (եեթ)	يك	հնար
Մէկզմէկ	ար. (եեթեթեթեթ)	يكديكر	Ժամանակ
Կընդհատէ	ար. (եեթեթեթ)	يتقطع	Դեռ, տակա-
Օր	ար. (եեթ)	يوم	ւին, այն ինչ



Handwritten notes in Armenian script at the bottom of the page.

Կախ | (Գահգլխ-նխահոհ) وحشت نمون  
 րենական  
 Կայրենի, վայ- | (Գահգլխ) وحشى  
 րենական  
 Գաղանք | (Գահոհ-շ) وحوش  
 (եղ. وحش Գահշ)  
 Հեռեհիլ, ետեւ | (Գերա) ورا  
 Ժառանդք | (Գերեւե) وراثه  
 (եղ. وراث Գարեւ)  
 Հոգ, կաս- | (Գեսափես) وسواس  
 կածք (եղ. وسوسه Գեսափեսե)  
 Հանգամանք. | (Գեսափ) وصف  
 նկարագրել. անական  
 Հասնիլ | (Գեսասալ) وصول  
 Հայրենիք | (Գերաան) وطن  
 Պարտական | (Գահգլխ) وظيفه  
 նութիւն  
 Խոստումն | (Գահո) وعد  
 Կոխ, մարտ | (Գերա) وغا  
 Ռազմա- | (Գերա-ճերա) وغا مانوس  
 վարժ  
 Մահ, մեռնիլ | (Գլխալ) وفات  
 Առատութիւն | (Գլխալ) وفرت  
 յաճախութիւն  
 Վեհանձնութիւն | (Գլխալ) وقار  
 Ժամանակ | (Գլխալ) وقت  
 Դէպք | (Գլխալ) وقعه  
 Տեղի ունե- | (Գլխալ) وقوع  
 նալ, զէպք  
 Դէպքեր | (Գլխալ) وقوعات  
 (եղ. وقوع Գլխալ)  
 Փոխանոր- | (Գլխալ) وكالت  
 դութիւն  
 Փոխանորդ | (Գլխալ) وكيل  
 Տէր | (Գլխալ) ولي  
 Բարե- | (Գլխալ) ولي النعم  
 րար  
 Բա- | (Գլխալ) ولي النعمى  
 րերարական  
 Նուիրական (ա- | (Գլխալ) وهبى  
 նուն Մահ.)  
 Կասկածիլ, երե- | (Գլխալ) وهم  
 ւականել

Յետ կալ, | (Գլխալ) تكول  
 հրժարիլ  
 Երեցող | (Գլխալ) تايمان  
 Գերմանացի | (Գլխալ) تجيه  
 Երեւումն | (Գլխալ) نمون  
 Տուրք, պարգեւ, | (Գլխալ) نوال  
 շնորհ  
 Տեսակ, ազգ | (Գլխալ) نوع  
 Մարդ- | (Գլխալ) نوع انسان  
 կային ազգ  
 Խելք | (Գլխալ) نها  
 (եղ. نها Գլխալ)  
 Գետ | (Գլխալ) نهر  
 Աղբըս, աղաչանք | (Գլխալ) نياز  
 Նպատակ | (Գլխալ) نيت  
 Արժանանալ | (Գլխալ) نيل  
 Նեղոս | (Գլխալ) نيل  
 و  
 Չոր | (Գլխալ) وادى  
 Եկող | (Գլխալ) وارد  
 Միջոց, միջ- | (Գլխալ) واسطه  
 նորդ  
 Հասնող, հասած | (Գլխալ) واصل  
 Եղած, տեղի | (Գլխալ) واقع  
 ունեցած  
 Բարձր | (Գլխալ) والا  
 Մայր | (Գլխալ) والديه  
 Ծնողք (հայր | (Գլխալ) والدين (հայր Գլխալ)  
 և մայր) (եղ. والد Գլխալ)  
 Կուսակալ, տէր | (Գլխալ) والى  
 Կասկած, երե- | (Գլխալ) واهمه  
 ւականութիւն  
 Մասն, բաժին | (Գլխալ) وايد  
 Մասնակից | (Գլխալ) وايددار  
 Յափշտակու- | (Գլխալ) وجدان  
 թիւն մտաց. ներքին մարդ  
 Գոյութիւն. | (Գլխալ) وجود  
 անձն, մարմին  
 Կերպ. զէպք, | (Գլխալ) وجه  
 պատկեր  
 Կայրենութիւն | (Գլխալ) وحشت

Կալիլութիւն | (Գլխալ) ترمى  
 Կակուղ | (Գլխալ) ترمين  
 Փափկութիւն, | (Գլխալ) تراكت  
 ազնուութիւն  
 Բով, առ ընթեր | (Գլխալ) نزد  
 վերաբերու- | (Գլխալ) نسبت  
 թիւն. բարդատութիւն  
 Նետոր (անուն | (Գլխալ) نستور  
 Յոյն.)  
 Նշան. հետք. | (Գլխալ) نشان  
 տնկեալ  
 Նստող, բնակող | (Գլխալ) نشين  
 Կարգել, կացու- | (Գլխալ) نصب  
 ցանել  
 Խրատ | (Գլխալ) نصح  
 Ատենախոսու- | (Գլխալ) نطق  
 թիւն, խօսք, բան, բանա-  
 կանութիւն  
 Տեսչութիւն, | (Գլխալ) نظارت  
 հսկողութիւն  
 Կարգաւորու- | (Գլխալ) نظام  
 թիւն. կանոն, օրէնք  
 Հայեացք. աչք | (Գլխալ) نظر  
 Տեսական. տե- | (Գլխալ) نظرى  
 սողական  
 Բարիք, բարու- | (Գլխալ) نعم  
 թիւնք (եղ. نعمت Գլխալ)  
 Բարիք, բարու- | (Գլխալ) نعمت  
 թիւն, շնորհ  
 Բարեաց, բա- | (Գլխալ) نعمى  
 րութեանց վերաբերեալ  
 Աղիւղք | (Գլխալ) نعوت  
 (եղ. نعوت Գլխալ)  
 Գծտութիւն | (Գլխալ) نفاق  
 Էութիւն, անձն, | (Գլխալ) نفس  
 ինքն  
 Անձնական | (Գլխալ) نفسى  
 Ազգեցողութիւն | (Գլխալ) نفوذ  
 Նկար | (Գլխալ) نقش  
 Լուծանել, ջրն- | (Գլխալ) نقص  
 ջել, խափանել  
 Փոխադրական, | (Գլխալ) نقلى  
 պատմական, օրինական

Վտանդք | (Գլխալ) مهالك  
 (եղ. مهالك Գլխալ)  
 Հմտութիւն, | (Գլխալ) مهارت  
 փորձառութիւն  
 Տարագիր | (Գլխալ) مهاجور  
 Օրորոց | (Գլխալ) مهله  
 Միջավայր, մէջ | (Գլխալ) ميان  
 Հրապարակ | (Գլխալ) ميدان  
 Մէնսկա (անուն | (Գլխալ) مينوس  
 Յոյն.)  
 Միրք, պտուղ | (Գլխալ) ميوه  
 Մրգաւետ, | (Գլխալ) ميوه دار  
 պաղատու  
 ن  
 Ոչ, չ, ան, ապ | (Գլխալ) نا  
 Նախափազան | (Գլխալ) ناخالص  
 Չտես, կոյր | (Գլխալ) نابينا  
 Նախօրէնն | (Գլխալ) ناچولين  
 (անուն Գաղղ.)  
 Չար, չար | (Գլխալ) نادم  
 Չարացող, սարք- | (Գլխալ) نادم  
 շարող  
 Չափանուած, | (Գլխալ) ناديمه  
 անզուգական, ընտիր  
 Կրակ | (Գլխալ) نار  
 Ազնիւ, փափուկ | (Գլխալ) نازك  
 Միրելի, նա- | (Գլխալ) نازنين  
 ղելի  
 Մարդիկ | (Գլխալ) ناس  
 (եղ. انسان Գլխալ)  
 Բանականու- | (Գլխալ) ناطقه  
 թիւն  
 Անուն | (Գլխալ) نام  
 Նաբալ | (Գլխալ) نامعلوم  
 Նամ | (Գլխալ) نامه  
 Նախ, զիւր | (Գլխալ) نائب  
 Փոխ-գատաւոր | (Գլխալ) نائب  
 Նախ | (Գլխալ) ناخ  
 Ննջեալ | (Գլխալ) نائم  
 Ննջ | (Գլխալ) نتيجه  
 տեսութիւն  
 Նիցի | (Գլխալ) نحيب  
 (անուն Մահ.)  
 Պղնձեայ | (Գլխալ) نحاسى

Որ | ... (من له الامر)   
 Հրամայող է, որ տէր է   
 Հրամանի   
 Մտղ | ... (مو)   
 Չորրորտանիք | ... (مواشي)   
 (եղ. ماشيه)   
 Կերպարվում | ... (مواضعه)   
 Խումն, փոխանուանումն,   
 զրաւազրութիւն   
 Սէր. բաւ | ... (موالات)   
 րեկամութիւն   
 Մահ | ... (موت)   
 Ս.զ.դ.ու | ... (موت)   
 Հարկեցուցիչ, | ... (موجب)   
 պատճառ   
 Գտնուած, | ... (موجود)   
 եղած, գոյ   
 Վերջէն | ... (مؤخر)   
 Միւս | ... (موزوروس)   
 զիւրիւս (անուն Անգ.)   
 Կշռեալ, չաւ- | ... (موزون)   
 փով, չափեալ   
 Եղանակ տարւոյ | ... (موسم)   
 Դրուած, դը- | ... (موضوع)   
 բական. ստորոգելի   
 Հայրենիք | ... (موطن)   
 Յաջո- | ... (موفقيت)   
 ղութիւն   
 Առժա- | ... (موقتا)   
 մանակեայ   
 Տեղի | ... (موقع)   
 Գործա- | ... (موقع)   
 դրութեան վայր   
 Փոխանորդ- | ... (موكل)   
 եալ   
 Ծնեալ | ... (مولود)   
 Ակնարկեալ | ... (مومما)   
 Վերոնշա- | ... (مولى)   
 նակեալ, յիշեալ   
 Նուիրեալ, | ... (موهوب)   
 նուէր   
 Նու- | ... (موهوب)   
 էրընկալ

Երաշխաւորեալ | ... (مكفول)   
 Երաշ- | ... (مكفول)   
 Խաւորութիւնն վայելող   
 Կատա- | ... (مكملت)   
 րելութիւն, լրութիւն   
 Խորհրդա- | ... (ملاحظه)   
 ծութիւն, մտածութիւն   
 Հանդիպիլ | ... (ملاقات)   
 միմեանց, դէմ առ դէմ   
 դալ. տեսակցութիւն   
 Ա.զ.գ | ... (ملت)   
 Կանխամտա- | ... (ملحوظ)   
 ծելի   
 Խաղաղայր, | ... (ملعبه)   
 թատերաբեմ   
 Հրեշտակ | ... (ملك)   
 Հմուտութիւն, | ... (ملكه)   
 ճարտարութիւն   
 Ձանձրացեալ | ... (ملول)   
 Կարելի, հնա- | ... (مكن)   
 րաւոր   
 Երկիր, ստաց- | ... (ملكت)   
 ուած   
 Գոհ, շնորհա- | ... (ممنون)   
 կալ   
 Որ որ, ով որ | ... (من)   
 Մունեակ | ... (منادى)   
 Յարա- | ... (مناسبت)   
 բերութիւն, վերաբերութիւն   
 Բուսաբեր, | ... (منبت)   
 բերրի   
 Երախտիք | ... (منت)   
 Մենտոր (անուն | ... (منتور)   
 Յոյն.)   
 Սեպչաւ | ... (منحصر)   
 կան, սեպչականեալ   
 Ունեցող (մասնիկ | ... (مند)   
 ստացական անուն)   
 Իջեւան, առն | ... (منزل)   
 Վերաբերող, | ... (منسوب)   
 վերաբերեալ   
 Բարշէլի | ... (منقور)   
 Ուրացող | ... (منكر)

Պարկեալ | ... (معصوم)   
 մանուկ անմեղ   
 Ուսուցիչը | ... (معين)   
 (եղ. معيد)   
 Ծանուցեալ, | ... (معروض)   
 ղիտեցեալ   
 Ծանուցեալ | ... (معومات)   
 իրը, յայտնի իրողութիւնը   
 (եղ. معروضه)   
 Մարդաշատ | ... (معصور)   
 շէն   
 Մարդա- | ... (معصوميت)   
 շատութիւն, շինութիւն   
 Նշանակութիւն. | ... (معنا)   
 անորը.   
 Մտադածին, | ... (معنوى)   
 բարոյական   
 Որդե- | ... (معزى)   
 զիւր   
 Պակասւոր, | ... (معيب)   
 արատաւոր   
 Պարտեալ | ... (معلوب)   
 Խուզարկու, | ... (معش)   
 քննիչ   
 Յուզեալ | ... (معشوق)   
 Խուզարար | ... (معشوقه)   
 Կարող | ... (مقتدر)   
 Ջանադիր | ... (مقدم)   
 Խօսք | ... (مقال)   
 Կայան, վայր | ... (مقر)   
 Դիտաւորու- | ... (مقصد)   
 թիւն   
 Կեցող, բնակող | ... (مقيم)   
 բնակութիւն հաստատող   
 Նամակը | ... (مكاتب)   
 (եղ. مكاتب)   
 Բարիք, շը- | ... (مكارم)   
 նորէք (եղ. مكارم)   
 Բարե- | ... (مكارم)   
 գործական, շնորհալից   
 Նամակ. զըր- | ... (مكتوب)   
 ուած   
 Վշտահար | ... (مكدر)

Ծախըր | ... (مصرف)   
 (եղ. مصرف)   
 Պայծա- | ... (مصافات)   
 ուութիւն, մտերմութիւն   
 Բաղաք. Եզիպ- | ... (مصص)   
 տաս   
 Պայծառ, | ... (مصطفى)   
 անարատ, սուրբ (անուն Մահ.)   
 Տեղեկագիր | ... (مصطفاه)   
 Դիտել. քն- | ... (مصطفى)   
 թեւնուլ   
 Պահանջ. կամք | ... (مصطفى)   
 Տեղեկակ | ... (مصطفى)   
 Պահանջ- | ... (مصطفى)   
 եալ. փափագելի   
 Պահանջը | ... (مصطفى)   
 (եղ. مصطفى)   
 Յաջո- | ... (مصطفى)   
 ղութիւն. յաղթանակ   
 Կարծուած. | ... (مصنون)   
 կասկածելի   
 Ամ- | ... (مصنون)   
 բաստանեալ   
 Տաճարը, ա- | ... (مصعب)   
 ղօթատեղիք (եղ. مصعب)   
 Դիտութիւնը, | ... (مصطفى)   
 կրթութիւն (եղ. مصطفى)   
 Դործողու- | ... (مصعب)   
 թիւն, արարք   
 Փոխանա- | ... (مصعب)   
 կել, հատուցանել   
 Օգնութիւն | ... (مصعب)   
 Տաճար, աղօ- | ... (مصعب)   
 թատուն   
 Վարժեալ, սո- | ... (مصعب)   
 վրեալ   
 Երեւելի, նշա- | ... (مصعب)   
 նաւոր. անեղծ, ի զօրու-   
 թեան   
 Բարեխառն, | ... (مصعب)   
 չափաւոր   
 Մտամոքս | ... (مصعب)   
 Մատուցարան | ... (مصعب)

Իրաւաւ | աս. (մեծաթեմաբեթ) مستحق  
տէր . արժանի  
Հայցեալ , | աս. (մեծաթեմաբեթ) مسترحم  
աղերեսալ  
Օգտող , օ- | աս. (մեծաթեմաբեթ) مستفيد  
գուտ քաղող  
Հարկիչ . | աս. (մեծաթեմաբեթ) مستلزم  
պատճառ  
Ագաւ | աս. (մեծաթեմաբեթ) مستملكات  
բակը , ստացուածք  
(եզ . مستملكه մեծաթեմաբեթ)  
Ծածկեալ | աս. (մեծաթեմաբեթ) مستور  
Ուրախու | աս. (մեծաթեմաբեթ) مسرت  
թիւն  
Ուրաւ | աս. (մեծաթեմաբեթ) مسروريت  
խուսթիւն  
Լուեցեալ | աս. (մեծաթեմաբեթ) مسكوت  
Ան- | աս. (մեծաթեմաբեթ) مسكوت عند  
յիշատակ , անճառ  
Համոզումն | աս. (մեծաթեմաբեթ) مسلم  
գոյացեալ  
Թունաւորեալ | աս. (մեծաթեմաբեթ) مسموم  
Պատասխա- | աս. (մեծաթեմաբեթ) مسئول  
նատու  
Տեսնել | աս. (մեծաթեմաբեթ) مشاهده  
Ընկերական . | աս. (մեծաթեմաբեթ) مشترك  
Հասարակաց  
Գնող , յաճաւ- | աս. (մեծաթեմաբեթ) مشترى  
խորդ  
Անճնաւ- | աս. (մեծաթեմաբեթ) مشخص  
ւորեալ  
Բացատր- | աս. (մեծաթեմաբեթ) مشروح  
ուած , յիշեալ  
Զբաղեալ | աս. (մեծաթեմաբեթ) مشغول  
Բովանդակ- | աս. (մեծաթեմաբեթ) مشمول  
եալ , լի  
Վարը , շարժ- | աս. (մեծաթեմաբեթ) مشوار  
մունք  
Տեսնուած | աս. (մեծաթեմաբեթ) مشهود  
Հոչակեալ , | աս. (մեծաթեմաբեթ) مشهور  
Հոչակաւոր  
Խօսակ- | աս. (մեծաթեմաբեթ) مصاحبت  
ցութիւն , տեսակցութիւն

Պահանջող . | աս. (մեծաթեմաբեթ) مدعى  
դատախազ  
Երկար | աս. (մեծաթեմաբեթ) مديد  
Յիշեալ | աս. (մեծաթեմաբեթ) مذکور  
Պարսաւեալ | աս. (մեծաթեմաբեթ) مذموم  
Կամբ . զիտաւու- | աս. (մեծաթեմաբեթ) مرام  
րութիւն  
Կապուած , | աս. (մեծաթեմաբեթ) مربوط  
ներմիակեալ  
Ատիճան | աս. (մեծաթեմաբեթ) مرتبه  
Նկարեալ , | աս. (մեծաթեմաբեթ) مرتسم  
զձգրեալ  
Վատացող , | աս. (մեծաթեմաբեթ) مرتكب  
ցածացող  
Գրաւարու | աս. (մեծաթեմաբեթ) مرتزن  
Նախաձեռ- | աս. (մեծաթեմաբեթ) مرتجع  
նարկի  
Գիտութիւն | աս. (մեծաթեմաբեթ) مرتجت  
Արտօն- | աս. (մեծաթեմաբեթ) مرتخص  
եալ  
Մարդ , այր | աս. (մեծաթեմաբեթ) مرد  
Յարգանս մա- | աս. (մեծաթեմաբեթ) مری  
տուցանելի . անեղծ , ի զօ-  
րութեան  
Թուազրեալ , | աս. (մեծաթեմաբեթ) مرقوم  
յիշեալ  
Անցնիլ | աս. (մեծաթեմաբեթ) مرور  
Ան- (մեծաթեմաբեթ) مرور تذكريسى  
յազիր  
Խառնուածք | աս. (մեծաթեմաբեթ) مزاج  
Յայտնեալ , | աս. (մեծաթեմաբեթ) مزبور  
յիշեալ  
Խոնոող | աս. (մեծաթեմաբեթ) مزحوم  
Տեղի | աս. (մեծաթեմաբեթ) مزجگاه  
խուան  
Զարդարեալ | աս. (մեծաթեմաբեթ) مزین  
Ուրախութիւնք | աս. (մեծաթեմաբեթ) مسار  
(եզ . مسرت مسرت)  
Թոյլտուու | աս. (մեծաթեմաբեթ) مساعده  
թիւն  
Կանխեալ | աս. (մեծաթեմաբեթ) مسبق  
Ի յայտ եկ- | աս. (մեծաթեմաբեթ) مستبان  
եալ . յայտնի

Մէճիտեան | աս. (մեծաթեմաբեթ) مجيد  
(Սուլթան Մէճիտ արքայի)  
դրամ  
Պատերազ- | աս. (մեծաթեմաբեթ) محاربه  
միլ ընդ միմեանս  
Հաշիւ , Հաշ- | աս. (մեծաթեմաբեթ) محاسبه  
ուակաւութիւն  
Պատերազ | աս. (մեծաթեմաբեթ) محاصره  
Պատերազ | աս. (մեծաթեմաբեթ) محاط  
Պահպանել | աս. (մեծաթեմաբեթ) محافظه  
Սէր | աս. (մեծաթեմաբեթ) محبت  
Բարեկամաւ- | աս. (մեծաթեմաբեթ) محبي  
կան , սիրալիր  
Կարօտ | աս. (մեծաթեմաբեթ) محتاج  
Յարգելի | աս. (մեծաթեմաբեթ) محترم  
Գրուած | աս. (մեծաթեմաբեթ) محرز  
Զրկեալ , զուրկ | աս. (մեծաթեմաբեթ) محروم  
Նախանձելի | աս. (մեծաթեմաբեթ) محسود  
Բերք , Հասոյթ | աս. (մեծաթեմաբեթ) محصول  
Բերրի | աս. (մեծաթեմաբեթ) محصولدار  
Դատարան | աս. (մեծաթեմաբեթ) محكمه  
Տեղ , վայր | աս. (մեծաթեմաբեթ) محل  
Լուր տալ | աս. (մեծաթեմաբեթ) محذره  
միմեանց , թղթակցութիւն  
Վտանդ- | աս. (մեծաթեմաբեթ) مخاطرات  
ներ (եզ . مخاطره մեծաթեմաբեթ)  
Մտեր- | աս. (մեծաթեմաբեթ) مخالفت  
մութիւն , անկեղծութիւն  
Հակառաւ- | աս. (մեծաթեմաբեթ) مخالفت  
կել  
Լուր տուող , | աս. (մեծաթեմաբեթ) مخبر  
թղթակից , զրուցատու  
Սպասառեալ | աս. (մեծաթեմաբեթ) مخدوم  
տէր , սպասառեալ որդի  
Հնար , ճար . բո- | աս. (մեծաթեմաբեթ) مدار  
լորակ , արեւադարձ  
Վանել , | աս. (մեծաթեմաբեթ) مدافعه  
պաշտպանել  
Հանաւ | աս. (մեծաթեմաբեթ) مداومت  
պազորդել  
Գովեստ | աս. (մեծաթեմաբեթ) مدح  
Մուտն , մի- | աս. (մեծաթեմաբեթ) مدخل  
ջամտութիւն

Ծինուած , հիմ- | աս. (մեծաթեմաբեթ) مبنى  
նուած . վասն  
Վաճառեալ | աս. (մեծաթեմաբեթ) مبيع  
Ճշդեալ , | աս. (մեծաթեմաբեթ) مستحق  
Հաստատեալ  
Ցաւալի . | աս. (մեծաթեմաբեթ) متأسف  
վշտացեալ  
Համար- | աս. (մեծաթեմաբեթ) متجاسر  
ձակող , յանդգնող  
Յաջորդող , | աս. (մեծաթեմաբեթ) متعاقب  
մի զկնի միոյ  
Զարմա- | աս. (մեծաթեմաբեթ) متعجب  
ցող  
Դժուարին | աս. (մեծաթեմաբեթ) متعسر  
Դրժ- | աս. (մեծաթեմաբեթ) متعسر التعريف  
ուարաւ- (եզ . متعسف)  
պատուած , անճառելի  
Այլայլեալ , | աս. (մեծաթեմաբեթ) متغير  
միմիութեալ  
Խնդրուած | աս. (մեծաթեմաբեթ) متنا  
Ծածկեալ , | աս. (մեծաթեմաբեթ) متوارى  
ընդարկեալ  
Յանցաւոր . | աս. (մեծաթեմաբեթ) متهم  
ամբաստանեալ  
Ամուր , զօրաւոր | աս. (մեծաթեմաբեթ) متين  
Օրինակ . որպէս | աս. (մեծաթեմաբեթ) مثال  
Նման | աս. (մեծաթեմաբեթ) مثل  
Որպէս , ինչպէս որ | աս. (մեծաթեմաբեթ) مثلاً  
Խորշիլ , | աս. (մեծաթեմաբեթ) محابته  
բարշիլ , հեռանալ  
Ստիպեալ | աս. (մեծաթեմաբեթ) مجبور  
Զգուշացող | աս. (մեծաթեմաբեթ) محتنب  
Վիրաւոր- | աս. (մեծաթեմաբեթ) مجروح  
եալ  
Վիրաւոր- | աս. (մեծաթեմաբեթ) مجروحا  
ուելով  
Ժողով | աս. (մեծաթեմաբեթ) مجلس  
Այսահարեալ , | աս. (մեծաթեմաբեթ) مجنون  
յիմար  
Անզիտելի , | աս. (մեծաթեմաբեթ) مجهول  
անճանօթ  
Անզու- | աս. (մեծաթեմաբեթ) مجهول انجام  
շակելի , անհասկանալի

Լօնտօն (բա- | անգլ. (լոնտոն) لوندرة  
 դար)  
 Վասն այնորիկ, | անգլ. (վան և ան) له  
 վասն նորա  
 Տէր, հրա- | անգլ. (էր և հր) له الامر  
 մայրդ  
 Ձբօսանք | անգլ. (էր և զ) لهو

Ար, որ ինչ | անգլ. (մա) ما  
 Սուգ, աշխար | անգլ. (մա և ս) ماتم  
 նիւթ, իր, բան | անգլ. (մա և ս) مادته  
 Բանի որ, ու | անգլ. (մա և ս) مادام  
 բովհետեւ, | անգլ. (մա և ս) مادامك  
 ըստ որում

Մայր | անգլ. (մա և ս) مادر  
 Մայրական | անգլ. (մա և ս) مادری  
 Անյեալ | անգլ. (մա և ս) ماضی  
 Իմաստ | անգլ. (մա և ս) مال  
 Ինչք, դրամ | անգլ. (մա և ս) مال  
 Անդիտեւ | անգլ. (մա և ս) مالا کلام  
 լի. անպատում

Ստացող, ունեւ. | անգլ. (մա և ս) مالك  
 ցող, տէր  
 Լի | անգլ. (մա և ս) مالی  
 Դրամական, | անգլ. (մա և ս) مالیه  
 դրամական վիճակ  
 Պաշտօնեայ, | անգլ. (մա և ս) مأمور  
 հրամանականտար

Պաշտօնեայք | անգլ. (մա և ս) مأمورین  
 (եղ. մա և ս) مأمور  
 Անտեւ ընտա- | անգլ. (մա և ս) مأنوس  
 նի, սովորեալ  
 Ֆետկոյս | անգլ. (մա և ս) ماورا  
 Լուսին. ամիս | անգլ. (մա և ս) ماه  
 (լուսնային)

Յուսահատ | անգլ. (մա և ս) مأیوس  
 Գումարներ | անգլ. (մա և ս) مبالغ  
 (եղ. մա և ս) مبالغه  
 Երեսիրտ | անգլ. (մա և ս) معنوی  
 խանք (եղ. մա և ս) معنوی  
 Գումար | անգլ. (մա և ս) مبلغ

Ա. | անգլ. (կո և ն) كوشه نشین  
 անձնակեաց  
 Գոյն | անգլ. (կո և ն) كون  
 Այր, անձաւ | անգլ. (կո և ն) كهف  
 Փըր- | անգլ. (կո և ն) كهف الامان  
 կութեան այր

Կրող | անգլ. (կո և ն) كیر  
 Հեր | անգլ. (կո և ն) كسو  
 Որպիտու- | անգլ. (կո և ն) كسویت  
 թիւն, հանդամանք, սեւ  
 Գրիւ | անգլ. (կո և ն) كیله  
 Ոյս, քէն | անգլ. (կո և ն) كینه

Լ | անգլ. (լ) ل  
 Լա | անգլ. (լ) لا  
 Լալ (լ և Լ) | անգլ. (լ և Լ) لاجل  
 Լալ ալ (լ և Լ) | անգլ. (լ և Լ) لاجل ازبارة  
 ուխտի, վասն այցելութեան  
 Պէտք եղած | անգլ. (լ և Լ) لازم  
 Արժանաւոր | անգլ. (լ և Լ) لایق  
 Անընդ- | անգլ. (լ և Լ) لا یقطع  
 հատ

Ծառակք | անգլ. (լ և Լ) لذاند  
 (եղ. մա և ս) لذیذ  
 Ծառակ, ճաշա- | անգլ. (լ և Լ) لذت  
 կեւ  
 Պէտք | անգլ. (լ և Լ) لزوم  
 Բաղցրու- | անգլ. (լ և Լ) لطافت  
 թիւն, լաւութիւն, գեղեց-  
 կութիւն

Կատակք. գե- | անգլ. (լ և Լ) لطافت  
 ղեցիկք, աղնիւք  
 (եղ. մա և ս) لطیفه  
 Ծնորդ, բարու- | անգլ. (լ և Լ) لطف  
 թիւն  
 Ծնորդայի բա- | անգլ. (լ և Լ) لطفی  
 րեմոյն  
 Գեղեցիկ, աղ- | անգլ. (լ և Լ) لطیف  
 նիւ

Խաղ, | անգլ. (լ և Լ) لعب  
 Բիծ, արատ | անգլ. (լ և Լ) لکه  
 Լեհար | անգլ. (լ և Լ) لکه دار  
 Արատաւոր | անգլ. (լ և Լ) لکه دار

Բռնուած, | անգլ. (կր և Լ) گرفتار  
 ենթակայ  
 Օձիք | անգլ. (կր և Լ) کربان  
 Ողբ | անգլ. (կր և Լ) کربه  
 Ոմն, որ | անգլ. (կր և Լ) کس  
 Վաստկիլ, ստա- | անգլ. (կր և Լ) کسب  
 նալ

Բաշող | անգլ. (կր և Լ) کس  
 Բացումն, լու- | անգլ. (կր և Լ) کشاد  
 ծումն  
 Բացուիլ, | անգլ. (կր և Լ) کشایش  
 բացումն  
 Բաց- | անգլ. (կր և Լ) کشایشگون  
 ուած

Երեւան հանել, | անգլ. (կր և Լ) کشف  
 ի վեր հանել. զիւտ գործել  
 Ետ քաշել | անգլ. (կր և Լ) کف  
 Երաշխաւու- | անգլ. (կր և Լ) کفالت  
 րութիւն

Խօսուածք, | անգլ. (կր և Լ) گفتار  
 խօսք  
 Փրփրակալ | անգլ. (կր և Լ) کفچه  
 Վարդ | անգլ. (կր և Լ) کل  
 Խոնջութիւն, | անգլ. (կր և Լ) کلل  
 վաստակ

Բան, խօսք | անգլ. (կր և Լ) کلام  
 Ամբողջ, մեծ | անգլ. (կր և Լ) کلی  
 Կատարելութիւն | անգլ. (կր և Լ) کمال  
 Կատարելու- | անգլ. (կր և Լ) کمال  
 թիւն

Աղեղն | անգլ. (կր և Լ) کان  
 Դարան | անգլ. (կր և Լ) کین  
 Դարանա- | անգլ. (կր և Լ) کینکاه  
 վայր  
 Եղբ. զիրկ | անգլ. (կր և Լ) کتار  
 Մեղք | անգլ. (կր և Լ) کناه  
 Ձրուցող, խօսող | անգլ. (կր և Լ) کوی  
 Ախորժիլի, հա- | անգլ. (կր և Լ) کوار  
 ճելի  
 Ականջ | անգլ. (կր և Լ) کوش  
 Ականջ | անգլ. (կր և Լ) کوشاده  
 տուող, անսացող  
 Անկիւն | անգլ. (կր և Լ) کوشه

Գրիչ. զիւան | անգլ. (գր և Լ) قلم  
 վիճակք դատա- | անգլ. (գր և Լ) قلم  
 ւորութեան  
 Սրտեր | անգլ. (գր և Լ) قلوب  
 (եղ. մա և ս) قلب  
 Ծատանալ | անգլ. (գր և Լ) قناعت  
 Կանոնք | անգլ. (գր և Լ) قواعد  
 (եղ. մա և ս) قاعده

Գրիչք | անգլ. (գր և Լ) قوال  
 Ձորութիւն | անգլ. (գր և Լ) قوت  
 Նուածել. բռնու- | անգլ. (գր և Լ) قهر  
 թիւն  
 Համեմատել, | անգլ. (գր և Լ) قیاس  
 չափել. համարել

Յաննել | անգլ. (գր և Լ) قیام  
 Արժէք | անգլ. (գր և Լ) قیمت  
 Կ

Սուտ. ստող | անգլ. (գր և Լ) کاذب  
 Գործ. գործող | անգլ. (գր և Լ) کار  
 Գործատուն | անգլ. (գր և Լ) کارخانه  
 Ամենայն, բոլոր | անգլ. (գր և Լ) کاف  
 Երբեմն. վայր | անգլ. (գր և Լ) کاه  
 մասնիկ տեղական անուն

Նուազեցուցիչ | անգլ. (գր և Լ) کاهش  
 Աղանի | անգլ. (գր և Լ) کبوتر  
 Մեծ | անգլ. (գր և Լ) کبیر  
 Գիրք | անգլ. (գր և Լ) کتاب  
 Գրապիտու- | անգլ. (գր և Լ) کتابت  
 թիւն

Գրեանք | անգլ. (գր և Լ) کتاب  
 (եղ. մա և ս) کتاب  
 Թագուցանել | անգլ. (գր և Լ) کتم  
 Ծատութիւն | անգլ. (գր և Լ) کتبت  
 Ստութիւն | անգլ. (գր և Լ) کتب  
 Գունտ | անգլ. (գր և Լ) کرم  
 Երկրա- | անգլ. (գր և Լ) کرمه  
 դունտ  
 Երկին | անգլ. (գր և Լ) کردون  
 Օղա- | անգլ. (գր և Լ) کردون رفتار  
 զընաց, երկն ընթաց  
 Կարք | անգլ. (գր և Լ) کردونه

Յեղեր | Գ. (Գաղաթիւ) قبال  
 (Եզ. قصبه Գաղաթիւ)  
 Կիպրոս (կղզի) | Գ. (Գրեքեա) قبريس  
 Առնուլ, բռնեւ, | Գ. (Գաղաթիւ) قبض  
 ստանալ  
 Դատտապանի | Գ. (Գաղաթիւ) قبضه  
 սրոյ . բուռն մի լի . հատ  
 Ընդունել, հա- | Գ. (Գաղաթիւ) قبول  
 ճել  
 Հասակ | Գ. (Գաղաթիւ) قد  
 Գաւաթ | Գ. (Գաղաթիւ) قدح  
 Նախասահմանու- | Գ. (Գաղաթիւ) قدر  
 թիւն, ճակատագիր. մինչեւ  
 Կարողու- | Գ. (Գաղաթիւ) قدرت  
 թիւն, ամենակարողութիւն  
 Երուսաղէմ | Գ. (Գաղաթիւ) قدس  
 Վաղեմի . յաւի- | Գ. (Գաղաթիւ) قديم  
 տենական . կանուխ  
 Գիւղեր | Գ. (Գաղաթիւ) قرا  
 (Եզ. قرية Գաղաթիւ)  
 Կարդալ | Գ. (Գրեքեա) قراءت  
 Ծովահէն | Գ. (Գաղաթիւ) قرصان  
 Մերձ, մերձա- | Գ. (Գաղաթիւ) قريب  
 ւոր, ազգական  
 Բաժին | Գ. (Գաղաթիւ) قسم  
 Բաժին, բա- | Գ. (Գաղաթիւ) قسمت  
 ժանումն  
 Թախիծ, վիշտ | Գ. (Գաղաթիւ) قسوت  
 Տը- | Գ. (Գաղաթիւ) قسوت  
 Խուր  
 Բերթուածք | Գ. (Գաղաթիւ) قصائد  
 (Եզ. قصيده Գաղաթիւ)  
 Թերթիւն | Գ. (Գաղաթիւ) قصور  
 Արկած . դատա- | Գ. (Գաղաթիւ) قضا  
 ւորութիւն . դաւառակ  
 Արկածեալ | Գ. (Գաղաթիւ) قضازده  
 Թաւիչք . | Գ. (Գաղաթիւ) قطائف  
 բազմաթիւ (Եզ. قطيفه Գաղաթիւ)  
 Կտր . հատ | Գ. (Գաղաթիւ) قطع  
 Սիրտ . լիտիւն, | Գ. (Գաղաթիւ) قلب  
 շրջել  
 Սրտի . սերտ, | Գ. (Գաղաթիւ) قلبى  
 ջերմաջերմ

Չուարթա- | (Ֆերահ-Ֆեղա) فرح  
 ցուցիչ  
 Որդի | Գ. (Ֆերդէն) فرزند  
 Ղըկուած | Գ. (Ֆերթաթիւ) فرستاده  
 Ենթադրել | Գ. (Ֆարդ) فرض  
 Չանաղանել, ո- | Գ. (Ֆարդ) فرق  
 բուշել  
 Հրաման . հրո- | Գ. (Ֆերման) فرمان  
 վարտակ  
 Աւելցնող | Գ. (Ֆեղա) فزا  
 Պարզել . յօդ- | Գ. (Ֆասլ) فصل  
 ուած  
 Աւարբիւնութիւն, | Գ. (Ֆաւլ) فضل  
 երախտիք  
 Նշաւակու- | Գ. (Ֆեղեաթիւ) فضيحت  
 թիւն  
 Աւարբիւնու- | Գ. (Ֆեղեաթիւ) فضيلت  
 թիւն  
 Միտք . դիտաւո- | Գ. (Ֆեթր) فکر  
 բութիւն  
 Մտաւորական | Գ. (Ֆեթր) فكري  
 Երկիրք | Գ. (Ֆեթր) فلك  
 Փէլոկտէտ | Գ. (Ֆելուսթիւն) فلوكتت  
 (անուն Յոյն)  
 Գիտութիւն | Գ. (Ֆեթիւն) فن  
 Գերազանցու- | Գ. (Ֆեթիւն) فوق  
 թիւն . վեր  
 Արտա- | Գ. (Ֆեթիւն) فوق العاده  
 սովոր  
 Փիւնիկէ (երկիր) | Գ. (Ֆեթիւն) فينيكه

ق

Կարող | Գ. (Գաղաթիւ) قادر  
 Կաղապար | Գ. (Գաղաթիւ) قالب  
 Կալիսո (ա- | Գ. (Գաղաթիւ) قالبسو  
 նուն Յոյն)  
 Կաղապարիւն | Գ. (Գաղաթիւ) قالبستن  
 (անուն Յոյն)  
 Կանգնումն . | Գ. (Գաղաթիւ) قامت  
 հասակ  
 Կանոն, օրէնք | Գ. (Գաղաթիւ) قانون  
 Գանցանք | Գ. (Գաղաթիւ) قباحت

غ

Կորնչող . բացա- | Գ. (Գաղաթիւ) غائب  
 կայ . երրորդ դէմք  
 Վախճանք, | Գ. (Գաղաթիւ) غايات  
 ծայրք, կատարածք  
 (Եզ. غايت Գաղաթիւ)  
 Բռնաւոր | Գ. (Գաղաթիւ) غدار  
 Արեւմուտն | Գ. (Գաղաթիւ) غرب  
 Պատշաճ . ար- | Գ. (Գաղաթիւ) غرغه  
 քայութիւն . ումպ մի  
 Ան- | Գ. (Գաղաթիւ) غرقه  
 մահք, դիք  
 (Եզ. غرقه آرا Գաղաթիւ)  
 Լըսողիք | Գ. (Գաղաթիւ) عزته  
 Անձկութիւն, | Գ. (Գաղաթիւ) غصه  
 վիշտ, հոգ  
 Յաղթել | Գ. (Գաղաթիւ) غلبه  
 Վիշտ, հոգ | Գ. (Գաղաթիւ) غم  
 Յաւազիւն, | Գ. (Գաղաթիւ) غم آباد  
 վշտալի  
 Վիշտք, հոգք | Գ. (Գաղաթիւ) غوم  
 (Եզ. غم Գաղաթիւ)  
 Ուրիշ, ի զատ | Գ. (Գաղաթիւ) غير  
 Չանք, ճիշդ | Գ. (Գաղաթիւ) غيرت

ف

Մուկն | Գ. (Ֆարե) فاره  
 Միջոց, բնդ- | Գ. (Ֆարե) فاصله  
 հատիչ  
 Գերազանց | Գ. (Ֆարե) فائق  
 Երեւակայու- | Գ. (Ֆարե) فتنه  
 թիւն, հրապոյր  
 Փախչել | Գ. (Ֆարե) فرار  
 Ի բաց կալ, | Գ. (Ֆարե) فراغ  
 թողուլ  
 Ի բաց կալ, | Գ. (Ֆարե) فراغت  
 դադարել  
 Մոռնալ | Գ. (Ֆարե) فراموش  
 Դաղդիտ (եր- | Գ. (Ֆարե) فرانسه  
 կիր)  
 Չուարթութիւն, | Գ. (Ֆարե) فرح  
 խնդութիւն

Խելք | Գ. (Ֆարե) عقل  
 Խելքի հետեւու- | Գ. (Ֆարե) عقلى  
 թիւն . մտային  
 Յուրացումն, անդ- | Գ. (Ֆարե) عكس  
 րադարձութիւն  
 Անդրա- | Գ. (Ֆարե) عكس  
 դարձնող, ցուցնող  
 Դեղ, դարման | Գ. (Ֆարե) علاج  
 Գիտութիւն | Գ. (Ֆարե) علم  
 Դրոշակ | Գ. (Ֆարե) علم  
 Դրոշակ | Գ. (Ֆարե) علم افزاز  
 պարզող  
 Բոց | Գ. (Ֆարե) علو  
 Բոցացայտ | Գ. (Ֆարե) علوريز  
 Երկնային, | Գ. (Ֆարե) علوى  
 վերնային  
 Գիտութիւնք | Գ. (Ֆարե) علوم  
 (Եզ. علم Գաղաթիւ)  
 Բարձր (անուն Մահի) | Գ. (Ֆարե) على  
 Ի վերայ | Գ. (Ֆարե) على  
 Առաւօ- | Գ. (Ֆարե) على الصباح  
 տանց  
 Չայնմանէ, ըզ | Գ. (Ֆարե) عليه  
 նմանէ  
 Կեանք | Գ. (Ֆարե) عمر  
 Հանրութիւն | Գ. (Ֆարե) عموم  
 Հանրական | Գ. (Ֆարե) عمومى  
 Ընդ (նախորդ | Գ. (Ֆարե) عن  
 Բաց. հովովոյ)  
 Մանձ | Գ. (Ֆարե) عنان  
 Ի նմանէ, | Գ. (Ֆարե) عنه  
 յայնմանէ  
 Աշխարհներ, | Գ. (Ֆարե) عوالم  
 սիեզերք (Եզ. عالم Գաղաթիւ)  
 Վերադարձ | Գ. (Ֆարե) عودت  
 Ժամանակ . դաշն | Գ. (Ֆարե) عهد  
 Յանձնառու- | Գ. (Ֆարե) عهد  
 թիւն, պաշ- | Գ. (Ֆարե) عهد  
 տօն, երաշխաւորութիւն  
 Դաշնալիք | Գ. (Ֆարե) عهدنامه  
 Այօթ . արատ | Գ. (Ֆարե) عيب  
 Աջք . իր էական . | Գ. (Ֆարե) عين  
 նոյն ինքն

Տրեզերազարդ | عالم آرا (اسرار عالم)  
 Երազ | عالم معنا (اسرار عالم)  
 Արարածք | عالمیان (اسرار عالم)  
 (Եզ. عالمی)

Բարձր | عالمی (عالمی)  
 Պաշտամունք | عبادت (عبادت)  
 Բազմապես | عبارات (عبارات)  
 Ծառա- | عودیت (عودیت)  
 յուրիւն

Խոժոռ | عبوس (عبوس)  
 Օսման (անուն Մահ.) | عثمان (عثمان)  
 հիմնադիր Օսմ. Պետութեան  
 Օսմանցի, Օսմ. | عثمانلی (عثمانلی)  
 պետութեան Հայաստակ

Պարսիկ | عجم (عجم)  
 Պարսկաստան | عجمستان (عجمستان)  
 տան

Համարել | عدد (عدد)  
 Արդարու- | عدالت (عدالت)  
 թիւն, ուղղութիւն

Արդա- | عدالتشعار (عدالتشعار)  
 բազմապէս

Թշնամի | عدو (عدو)  
 Արաբ | عرب (عرب)  
 Մատուցանել, | عرض (عرض)  
 յայտարարել, լայնութիւն

Մերկ | عربان (عربان)  
 Բնկենուկի պաշ- | عزل (عزل)  
 տունէ. պաշտօնանկ անունել

Գնացք. դիտա- | عزم (عزم)  
 ւորութիւն

Երթալ | عزيمت (عزيمت)  
 Զինւորք | عساکر (عساکر)  
 (Եզ. عسکر)

Պահակք | عسس (عسس)  
 (Եզ. عسس. عاس. عاس)

Զինւոր | عسکر (عسکر)  
 Զինւորական | عسکری (عسکری)  
 Ապրու- | عصاة (عصاة)  
 տամբք (Եզ. عاصی)

Համեստութիւն | عصمت (عصمت)  
 Ներուճ | عفو (عفو)  
 Հանգոյց, կապ | عقده (عقده)

Խաւք, | طبقات (طبقات)  
 յարկք (Եզ. طبقه)  
 Բնական | طبيعي (طبيعي)  
 Կողմն | طرف (طرف)  
 Ուղի. եղա- | طريق (طريق)  
 նակ, կերպ

Կեր, ընթրիք | طعام (طعام)  
 Յորդեղ | طغيان (طغيان)  
 Երախայ | طفل (طفل)  
 Պահանջել, ու- | طلب (طلب)  
 զել

Կարգեր, | طوائف (طوائف)  
 դասեր, նաւաստիք  
 (Եզ. طائفه)

Վարք, կերպ | طور (طور)  
 ظ

Մէջ. պահարան | ظرف (ظرف)  
 Յաշտոյթութիւն. | ظفر (ظفر)  
 յաղթանակ

Յաշտոյթ. | ظفریاب (ظفریاب)  
 յաղթանակող

Ստուեր | ظل (ظل)  
 Հարստահարու- | ظلم (ظلم)  
 քիւն, շրկանք

Բռնակ- | ظلم اندود (ظلم اندود)  
 բոս

Կարծել | ظن (ظن)  
 Երեւան գալ, | ظهور (ظهور)  
 ծագումն

ع

Տկարութեամբ, | اجزائه (اجزائه)  
 խոնարհական

Սո- | عاده (عاده)  
 վորութիւն

Ամօթդածութիւն | عار (عار)  
 Գիտող, գիտուն | عارف (عارف)  
 (անուն Մահ.)

Ապստամբ | عاصی (عاصی)  
 Առողջութիւն | عافيت (عافيت)  
 Գլխազրկ, աշխարհ | عالم (عالم)

Կատարեալ. ա- | صحيح (صحيح)  
 ուղղ, ստոյգ

Երես թղթի, | صحيحه (صحيحه)  
 զրուած

Ձայն | صدا (صدا)  
 Լանջ. նախաթու- | صدر (صدر)  
 Մեծ Ե- | صدر اعظم (صدر اعظم)  
 պարբոս, փոխարքայ

Որոշ և մե- | صراحت (صراحت)  
 կին լինել

Փորք | صغير (صغير)  
 Տարի- | صغير السن (صغير السن)  
 քով փորք

Զուարթութիւն, | صفا (صفا)  
 պայծառութիւն

Հաշտութիւն | صلح (صلح)  
 Լուրթիւն | صمت (صمت)  
 Արհեստք | صنایع (صنایع)  
 (Եզ. صنعت)

Կարգ, դաս | صنفا (صنفا)  
 Ձայն | صوت (صوت)  
 Տիրութ (բաղար) | صورت (صورت)  
 Կերպարան, | صورت (صورت)  
 կերպ, պատկեր

Ձայն, համբաւ | صيت (صيت)  
 Որսալ, որս | صيد (صيد)

ض

Տուժող | ضامن (ضامن)  
 Վնաս | ضرر (ضرر)  
 Հարկ. չքա- | ضرورت (ضرورت)  
 ւորութիւն { ضروره (ضروره)  
 Տկարութիւն | ضعف (ضعف)  
 Միտք բանի, | ضمن (ضمن)  
 ներքինն

ط

Ուղող | طالب (طالب)  
 Բաղդ | طالع (طالع)  
 Դաս, կարգ. | طائفه (طائفه)  
 նաւաստի

Բնութիւնք | طبيع (طبيع)  
 (Եզ. طبيعت)

Սղ- | شامته (شامته)  
 մուկ

Կայծակն | شمشك (شمشك)  
 Գիտող | شناس (شناس)  
 Գարշտիւն | شناعت (شناعت)  
 Բարձունք լե- | شواهد (شواهد)  
 բանց (Եզ. شاهد)

Տեսնել. վը- | شهادات (شهادات)  
 կայել, մարտիրոսութիւն

Վկա- | شهادتنامه (شهادتنامه)  
 յազիր

Քաղաք. ամիս | شهر (شهر)  
 Հոգակ, համ- | شهرت (شهرت)  
 բաւ

Հոգակա- | شهرت شعار (شهرت شعار)  
 ւոր, համբաււոր

Ցանկութիւն | شهوت (شهوت)  
 Հոգակեալ | شهر (شهر)  
 Բան, իր | شى (شى)  
 Առիժ. կաթն | شیر (شیر)  
 Կաթնկեր | شیر آشام (شیر آشام)  
 Քաղցր, սիրուն | شیرین (شیرین)  
 Քաղց- | شیرینکوار (شیرینکوار)  
 բահամ

ص

Ստոյգ. հա- | صادق (صادق)  
 ւատարիմ. անուն Մահ.

Սիւք | صبا (صبا)  
 Առաւօտ | صباح (صباح)  
 Չեփիւ- | صباقم (صباقم)  
 ուղունչ

Մանկու- | صباوت (صباوت)  
 թիւն

Համբերութիւն | صبر (صبر)  
 Մանուկ | صبي (صبي)  
 Խօսակցու- | صحبت (صحبت)  
 թիւն

Ժշղութիւն. ա- | صحت (صحت)  
 ուղղութիւն

Առողջական, ա- | صحتي (صحتي)  
 ուղղապահական



Հաճ | ... (բարեպաշտ) راغب  
 Գրաւատու | ... (բարեհաշի) راهن  
 Կարծիք, տեսողութիւն | ... (բեյ) رأى  
 Ակամբ | ... (բեյ Է-լ-այն) رأى العين  
 Հոտ | ... (բարեհաս) رائحة  
 Հոտաւէտ | (բարեհաս-բար) رائحة دار  
 Աղաչել | ... (բեճա) رجا  
 Գուրթ | ... (բահթ) رحمة  
 Մերթել. Ետս | ... (բեհոթ) رد  
 Դարձուցանել | ... (բեհալէլ) رد  
 Խայտառակ | ... (բեհալէլ) رد  
 Կուրթիւն | ... (բեհալէլ) رد  
 Խայտառակ | ... (բեհալէլ) رد  
 Տեարեր | ... (բեհալէլ) رد  
 (Եզ. رساله) رساله  
 Պաշտօնագրէս | ... (բեհալէլ) رد  
 Հասած | ... (բեհալէլ) رد  
 Արածել | ... (բեհալէլ) رد  
 Հաճիլ | ... (բեհալէլ) رد  
 Յօժարութիւն | ... (բեհալէլ) رد  
 Երթ | ... (բեհալէլ) رد  
 Գնացք, քալ- | ... (բեհալէլ) رد  
 ուածք  
 Երթա- | ... (բեհալէլ) رد  
 Լով, հեղհեղհեղ  
 Բարձրացուցանել | ... (բեհալէլ) رد  
 բառնալ  
 Ընկերք | ... (բեհալէլ) رد  
 (Եզ. رفيق) رفيق  
 Ընկեր | ... (բեհալէլ) رد  
 Պարանոցք | ... (բեհալէլ) رد  
 (Եզ. رفیق) رفيق  
 Գոյն | ... (բեհալէլ) رد  
 Գոյնզոյն, | ... (բեհալէլ) رد  
 Երկնեւորանդ  
 Գեղեցիկ, սի- | ... (բեհալէլ) رد  
 բուն. գունաւոր  
 Ընթացող, բա- | ... (բեհալէլ) رد  
 նող, բանեցնող  
 Երես | ... (բեհալէլ) رد  
 Վաճառոց, | ... (բեհալէլ) رد  
 յարդ

Դժու- | (բարեպաշտ) دوزخ نشان  
 Խային, դժոխանման  
 Բարեկամ, մը- | ... (բարե) دوست  
 տերիմ  
 Բարեկամա- | ... (բարե) دوستانه  
 կան. բարեկամօրէն  
 Տէրութիւնք | ... (բարե) دول  
 (Եզ. دولت) دولت  
 Տէրութիւն. | ... (բարե) دولت  
 պերճութիւն, փառք  
 Ապարան | (բարե) دو لخانه  
 Մենամարտութիւն | ... (բարե) دو کلاو  
 Թիւն  
 Բերան | ... (բարե) دهان  
 Ահ, սուկու- | ... (բարե) دهشت  
 մըն, զարհուրանք  
 Տունք. երկիր, | ... (բարե) ديار  
 հայրենիք (Եզ. دار) دار  
 Դեմք, երես | ... (բարե) دیدار  
 Տեսնուած, տես- | ... (բարե) دیده  
 նող. աջք  
 Ուրիշ. միւս | ... (բարե) دیگر  
 Պարտք | ... (բարե) دين  
 Որմ | ... (բարե) دیوار  
 Թագ | ... (բարե) تاج  
 Զ  
 Տէք, տիար. անձն | ... (բարե) ذات  
 Կանգուն | ... (բարե) ذراع  
 Յիշել, յիշատա- | ... (բարե) ذکر  
 կութիւն  
 Հարկատու, հպա- | ... (բարե) ذى  
 տակ  
 Հաճողանք, հա- | ... (բարե) ذوق  
 ճութիւն  
 Գնացող, գնացք | ... (բարե) ذهاب  
 Զ  
 Հանգստութիւն | ... (բարե) راحت  
 Գաղտնիք, խոր- | ... (բարե) راز  
 հուրդ

Հասու լինել | ... (բարե) درك  
 Յայտնի | ... (բարե) درکار  
 Սուտ, ստու- | ... (բարե) دروغ  
 Թիւն  
 Ծով | ... (բարե) دریا  
 Աւաղ. զլացումն | ... (բարե) دروغ  
 Չեռն | ... (բարե) دست  
 Չեռք քաշող | ... (բարե) دستکش  
 Հրամանա- | ... (բարե) دستورى  
 տուութիւն, իշխանութիւն  
 Թշնամի | ... (բարե) دشمن  
 Դժուար | ... (բարե) دشوار  
 Դըժ- | ... (բարե) دشوار  
 ուարալուծելի  
 Մաղթանք, ա- | ... (բարե) دعا  
 ղօթք  
 Հրաւէր, կո- | ... (բարե) دعوت  
 շումն  
 Դեմք, ի | ... (բարե) دعوى  
 դատ ելանել  
 Տեար | ... (բարե) دفتر  
 Ուշադրութիւն | ... (բարե) دقت  
 Մանր. ալիւր | ... (բարե) دقیق  
 Կրպակ | ... (բարե) دکان  
 Միրա | ... (բարե) دل  
 Միրելի, հա- | ... (բարե) دل آرا  
 ճոյական  
 Անդորրա- | ... (բարե) دل آرام  
 ւէտ  
 Առաջնորդութիւն | ... (բարե) دلالت  
 Թիւն. նշանակութիւն  
 Արիւն | ... (բարե) دم  
 Ատամն | ... (բարե) دندان  
 Ատափ աշխարհ | ... (բարե) دنیا  
 Ատանա- | ... (բարե) دنیاوی  
 կան, աշխարհային  
 Հանապաղօր- | ... (բարե) دوام  
 դել, շարունակել  
 Հարեալ, նը- | ... (բարե) دوچار  
 շաւակ  
 Հեռի | ... (բարե) دور  
 Դժոխք. որո- | ... (բարե) دوزخ  
 քայթ

Երեւակայու- | ... (բարե) خیال  
 Թիւն, երազ, տեսիլ  
 Նենդել. | ... (բարե) خیانت  
 մասնել  
 Հաւազոյն | ... (բարե) خیر  
 Բազում, յոյժ | ... (բարե) خلی  
 Զ  
 Մանող, մտած. | ... (բարե) داخل  
 ներս  
 Ի ներքուստ | ... (բարե) داخل  
 Ներքին | ... (բարե) داخل  
 Տրուած | ... (բարե) داده  
 Տուն, բնակու- | ... (բարե) دار  
 Թիւն  
 Ունեցող, ստացող | ... (բարե) دار  
 Հրաւիրող, բա- | ... (բարե) داعی  
 բնաղթու  
 Գղանձ | ... (բարե) دامان  
 Գղանձ | ... (բարե) دامن  
 Գիտութիւն, | ... (բարե) دانش  
 հմտութիւն  
 Հառ. գնտակ | ... (բարե) دانه  
 Իշխանութիւն, | ... (բարե) داوری  
 Թագաւորութիւն, դատաւո-  
 րութիւն  
 Վերաբերեալ | ... (բարե) دائر  
 Ծրլանակ | ... (բարե) دائره  
 Միշտ | ... (բարե) دائماً  
 Ի. դուռն | ... (բարե) در  
 Մարգարիտ | ... (բարե) در  
 Ի գիրկ. | (բարե) در آغوش  
 գիրկար արկանել  
 Հանձար, ի- | (բարե) درایت  
 մաստութիւն  
 Ի ձեռին. | ... (բարե) در دست  
 ի ձեռին ունել, բունել  
 Դաս, համար, | ... (բարե) درس  
 ուսումն  
 Դուռն | (բարե) در سعادت  
 երջանկութեան, Կ. Պոլիս  
 Յանձին. | (բարե) در عهد  
 յանձին ունել, յանձն առնուլ

Խեղցիկ | (խորթ օրեման) خردمندان  
մարդիկ (Եզ. خردمند خردمند)  
Կրտստա- | ۱. (խորթ օրեման) خردستای  
փոր (անուն Յոն.)  
Վաճառեալ | ۲. (խորթ օրեման) خریده  
Վնաս | ۳. (խոստար) خسار  
Վնաս | ۳. (խոստարեման) خسارت  
Վնասեալ, | (խոստար օրեման) خسار دیده  
վնասաւորես  
Հիւանդ | ۴. (խոստարեման) خسته  
Աղիւս | ۵. (խորթ) خشت  
Գոհ | ۶. (խորթ) خشنود  
Երկիրաճու- | ۷. (խորթ) خشیت  
թիւն  
Ոսոխ, հակա- | ۸. (խոստարեման) خصم  
ուակորդ  
Ոսոխը, հա- | ۹. (խոստարեման) خصما  
կուակորդը (Եզ. خصم خصم)  
Իրողութիւն | ۱۰. (խոստարեման) خصوص  
Ոսոխ լի- | ۱۱. (խոստարեման) خصوصیت  
նել, հակաուակորդութիւն  
Սխալ, վրի- | ۱۲. (խոստարեման) خطا  
պակ  
Վտանդ | ۱۳. (խոստարեման) خطر  
Ընդդէմ, հա- | ۱۴. (խորթ) خلاف  
կառակ  
Ստեղծել. ժողո- | ۱۵. (խոստարեման) خالق  
վորդ, մարդիկ  
Հինգ | ۱۶. (խոստարեման) خمسة  
Դաշայն | ۱۷. (խոստարեման) خنجر  
Բնաւոր | ۱۸. (խոստարեման) خوی  
րութիւն  
Ուսուցիչ. վա- | ۱۹. (խոստարեման) خواجه  
ճառակաւ. տիար  
Մասնաւորը. | ۲۰. (խոստարեման) خواص  
աւագորեար (Եզ. خاصه خاصه)  
Ընթերցող, կո- | ۲۱. (խոստարեման) خوان  
չող, երգիչ. սեղան  
Սրիւն | ۲۲. (խոստարեման) خون  
Արիւնա- | ۲۳. (խոստարեման) خونگون  
ներկ, կարմրադոյն  
Երկիրչ | ۲۴. (խոստարեման) خوف  
Պարտէզ | ۲۵. (խոստարեման) خیابان

Ամօթլաճութիւն | ۱. (հայտ) حیا  
Կեանք | ۲. (հայտ) حیات  
Յեղուղակ, | ۳. (հայտարար) حیدود  
Զմայլիլ. հիւս- | ۴. (հայտարար) حیرت  
ցումն  
Հիւսցու- | ۵. (հայտարար) افزا  
ցիչ, զմայլեցուցիչ  
Խարդախու- | ۶. (հայտարար) حیل  
թիւնը, նենդութիւնը  
(Եզ. حیل حیل)  
Ժամանակ | ۷. (հայտարար) حین  
Կենդանի | ۸. (հայտարար) حیوان  
Կենդանիք | ۹. (հայտարար) حیوانات  
(Եզ. حیوان حیوان)  
خ  
Կնիք. մատանի | ۱۰. (խոստարեման) خاتم  
Դուրս | ۱۱. (խոստարեման) خارج  
Արտաքուստ | ۱۲. (խոստարեման) خارجا  
Պատուող, | ۱۳. (խոստարեման) خارق  
խանգարող  
Անտու- | ۱۴. (խոստարեման) العاده  
վոր, զարմանալի  
Յատկապէս | ۱۵. (խոստարեման) خاصته  
Միտք. սիրտ. | ۱۶. (խոստարեման) خاطر  
կենցաղ  
Հող | ۱۷. (խոստարեման) خاک  
Պարսպ | ۱۸. (խոստարեման) خالی  
Ազատազգի, | ۱۹. (խոստարեման) خاندان  
ազնուակաւն  
Օրիորդ, տիկին | ۲۰. (խոստարեման) خانم  
Տուն. մանկի տե- | ۲۱. (խոստարեման) خانه  
ղական անուան  
Հուր, իմացնել | ۲۲. (խոստարեման) خبر  
Տեղեակ, գէտ | ۲۳. (խոստարեման) خبردار  
Վերջ | ۲۴. (խոստարեման) ختام  
Ատուածա- | ۲۵. (խոստարեման) خدای  
յին. ինքնաբոյս, բնական  
Սպաս, ծա- | ۲۶. (խոստարեման) خدمت  
ուայութիւն  
Աւերումն | ۲۷. (խոստարեման) خراب  
Միտք, բան, | ۲۸. (խոստարեման) خرد  
խելք

Դեղեցկութիւն, | ۱. (հայտարար) حسن  
լաւութիւն  
Դեղեցկիկ, լաւ. | ۲. (հայտարար) حسن  
անուն Մահ.  
Աղեցկու- | ۳. (հայտարար) حسین  
նուն Մահ.  
Վեհախառու- | ۴. (հայտարար) حضرت  
թիւն. ներկայութիւն  
Ներկայու- | ۵. (հայտարար) حضور  
թիւն, առեան  
Ախորժել | ۶. (հայտարար) حفظ  
Փրել | ۷. (հայտարար) حفر  
Պահել. ըմբռնել | ۸. (հայտարար) حفظ  
Իրաւունք. մի- | ۹. (հայտարար) حق  
ջակայր ճանապարհի  
Ճշմարտու- | ۱۰. (հայտարար) حقایق  
թիւնը (Եզ. حقایق حقایق)  
Տուի | ۱۱. (հայտարար) حقه  
{ ۱۲. (հայտարար) حقه  
{ ۱۳. (հայտարար) حقه  
Ի վերայ, առ | ۱۴. (հայտարար) حقنده  
Իրաւունքներ | ۱۵. (հայտարար) حقوق  
(Եզ. حقوق حق)  
Պատու- | ۱۶. (հայտարար) حکایات  
թիւնը (Եզ. حکایه حکایه)  
Իշխանութիւն. | ۱۷. (հայտարար) حکم  
տրամադրութիւն  
Իմաստութիւն | ۱۸. (հայտարար) حکمت  
Իմաստա- | ۱۹. (հայտարար) حکمت  
լից  
Թագաւոր | ۲۰. (հայտարար) حکمدار  
Թագա- | ۲۱. (հայտարար) حکمداران  
ւորը (Եզ. حکمدار حکمدار)  
Թագաւոր- | ۲۲. (հայտարար) حکمداری  
դական  
Իշխանու- | ۲۳. (հայտարար) حکومت  
թիւն, Թագաւորութիւն  
Հուճել | ۲۴. (հայտարար) حل  
Քաղցրու- | ۲۵. (հայտարար) حلوت  
թիւն  
Դէպքեր | ۲۶. (հայտարար) حوادث  
(Եզ. حوادث حوادث)  
Գաւիթք, շրթ- | ۲۷. (հայտարար) حوالی  
ջակայր (Եզ. حوالی حوالی)

Ներկայ, պատ- | ۱. (հայտարար) حاضر  
րաստ  
Պահպան. ա- | ۲. (հայտարար) حافظ  
նուն մահ.  
Դատաւոր. իշ- | ۳. (հայտարար) حاکم  
խան  
Վիճակ. պարա- | ۴. (հայտարար) حال  
զայ. ներկայ  
Դեռ, տակաւին. | ۵. (հայտարար) حالا  
այժմուս  
Մտացող | ۶. (հայտարար) حازن  
Բանտարկել | ۷. (հայտարար) حبس  
Ուրախութիւն | ۸. (հայտարար) حبور  
Որպէս զի, զի. | ۹. (հայտարար) حتی  
մինչեւ իսկ  
Բող, վարա- | ۱۰. (հայտարար) حجاب  
դոյր. պատկառանք  
Յատել | ۱۱. (հայտարար) حجابات  
Պարտէզը | ۱۲. (հայտարար) حدائق  
(Եզ. حدائق حدائق)  
Երկաթ. բուռն, | ۱۳. (հայտարար) الحديد  
սուր, զորաւոր  
Երկաթեայ | ۱۴. (հայտարար) حديدی  
Ջերմութիւն | ۱۵. (հայտարար) حرارت  
Պատերազմ | ۱۶. (հայտարար) حرب  
Յանկութիւն, | ۱۷. (հայտարար) حرص  
կիրք  
Շարժումներ | ۱۸. (հայտարար) حرکات  
(Եզ. حرکات حرکات)  
Շարժումն. | ۱۹. (հայտարար) حرکت  
մեկնիլ  
Մեծարանք, | ۲۰. (հայտարար) حرمت  
յարգանք  
Պատերազմը | ۲۱. (հայտարար) حروب  
(Եզ. حروب حروب)  
Հրդեհ | ۲۲. (հայտարար) حريق  
Հրն, արտում | ۲۳. (հայտարար) حزين  
Հոս | ۲۴. (հայտարար) حس  
Հսկայ | ۲۵. (հայտարար) حسجال  
ցութիւն զվիճակացն  
Նախանձ | ۲۶. (հայտարար) حسد  
Հոս Ահմե | ۲۷. (հայտարար) حسد آهسته  
խանձու.

Արա- | ար (ճինապը պարթ) جناب باری  
 րիչն Աստուած  
 Զորապետ | Զ (ճինկերալ) جنرال  
 Տեսակ, ազգ | ար (ճին) جنس  
 Պատերազմ. ճի- | ար (ճին) جنك  
 րան, մագիւ  
 Ոգեղէն | ար (ճին) جنى  
 Պատասխան | ար (ճեգուայ) جواب  
 Ի պատաս- | ար (ճեգուայ) جوابا  
 խանի  
 Մերձաւորու- | ար (ճեգար) جوار  
 թիւն, դրացնութիւն  
 Լաւութիւն, | ար (ճեգուայ) جودت  
 աղնուութիւն  
 Երջան | ար (ճեգլէլան) جولان  
 Կողմեր. կեր- | ար (ճին) جهات  
 պեր (եզ. جهت) جهات  
 Տիեզեր, աշ- | ար (ճին) جهان  
 խարհ  
 Տիեզերա- | ար (ճին) جهانتاب  
 փայլ. աշխարհատապ  
 Կողմ. կերպ | ար (ճին) جهت  
 Զօրքեր, բա- | ար (ճին) جيوش  
 նակ (եզ. جيش) جيش

ج

Շուկայ | ար (չարսո) چارسو  
 Շաշիւն. պա- | ար (չարթ) چاشنيک  
 տաւառուն  
 Զրհոր, հոր | ար (չահ) چاه  
 Խորատոյզ | ար (չահ) چاه نشان  
 Աչք | ար (չիշ) چشم  
 Աչքեր | ար (չիշ) چشمان  
 (եզ. چشم) چشم  
 Մարդ | ար (չիշ) چن  
 Մարդապետին | ար (չիշ) چنزار  
 Մարդապետին | ար (չիշ) چنستان  
 ձիւրան, մագիւ | ար (չիշ) چنك  
 Միկիւլիւս (կողմ) | ար (չիշ) چنچليا

ح

Պիտոյք, պէտք | ար (չահ) حاجت

ج  
 Հոսող. ընթա- | ար (ճարթ) جاری  
 ցիկ, բանուկ, անցուկ  
 Աղախին | ար (ճարթ) جاريد  
 Հանդերձ | ար (ճարթ) جامه  
 Հողի | ար (ճարթ) جان  
 Հողի աւնող, | ար (ճարթ) جانستان  
 սպանիչ  
 Հոգի նուազե- | ար (ճարթ) جانکه  
 ցընող, դժնդակ  
 Տեղի | ար (ճարթ) جای  
 Տեղի. վայր | ար (ճարթ) جایگاه  
 Արժան, պատշաճ | ար (ճարթ) جائز  
 Լեբիւք | ար (ճարթ) جبال  
 (եզ. جبل) جبل  
 Ճակատ. երկ- | ար (ճարթ) جبين  
 չոտ  
 Մտադիր | ար (ճարթ) خدى  
 Յանդգնեւ | ար (ճարթ) جرات  
 Մեղք, ոճիր, | ար (ճարթ) جرم  
 յանցանք  
 Տոյժ | ար (ճարթ) جزيره  
 Կղզի | ար (ճարթ) جزيره  
 Փնուռեւ | ար (ճարթ) جسم  
 Մարմին | ար (ճարթ) جسم  
 Խոշոր, հոյա- | ար (ճարթ) جسم  
 կապ  
 Պատիր | ար (ճարթ) جعلی  
 Թոք, լեարդ, | ար (ճարթ) جگر  
 սիրտ  
 Բերեւ. զրաւեւ, | ար (ճարթ) جلب  
 յիւքն ձգեւ  
 Մեծ, փառա- | ար (ճարթ) جليل  
 ւոր, շքեղ  
 Գեղ | ար (ճարթ) جمال  
 Ժողով, աւ- | ար (ճարթ) جمعیت  
 բոխ, ընկերութիւն  
 Բովանդակ. նա- | ար (ճարթ) جمله  
 խաղասութիւն. դրութիւն  
 Գեղեցիկ | ար (ճարթ) جميل  
 Բարձրապա- | ար (ճարթ) جناب  
 տուութիւն, վսեմութիւն

Հեռագիր | ար (ճարթ) تلغراف  
 Կորուստ, վատ- | ար (ճարթ) تلف  
 նուն  
 Տեղեմագ (անուն | ար (ճարթ) تلىاق  
 Յոյն.)  
 Հանդիսատես | ար (ճարթ) تماشا  
 լինեւ, նայեւ  
 Բովանդակ, աւ- | ար (ճարթ) تمام  
 բող. լրումն  
 Ամբողջապէս, | ար (ճարթ) تماما  
 լիովին  
 Առակական | ար (ճարթ) تمثيلي  
 Տեղաւորեւ, | ար (ճարթ) تمكين  
 հաստատել ուրեք. վեհանձ-  
 նութիւն, զգոնութիւն  
 Աղաչեւ խնդրեւ | ար (ճարթ) تمنّا  
 Պատուիրեւ, | ար (ճարթ) تشييه  
 զարթուցանեւ  
 Իջուցանեւ | ար (ճարթ) تنزيل  
 Կշտամբեւ | ար (ճարթ) تويج  
 Դառնաւ | ար (ճարթ) توجه  
 դէպ. սկնարկ, խնամք  
 Ակ- | ար (ճարթ) توجهات  
 նարկը, խնամք  
 (եզ. توجه) توجه  
 Ածեւ ընդ մէջ. | ար (ճարթ) توشیح  
 պնեւ  
 Յանձնարա- | ար (ճարթ) توصيه  
 բեւ, ապապրեւ  
 Ծնեւ | ար (ճարթ) توليد  
 Արագ, սուր | ար (ճարթ) تيز  
 Մրաթօրիչ | ար (ճարթ) تيز پر  
 Մրա- (ճարթ) تيز چنك.  
 ճանկ

ث

Հարստութիւն | ար (ճարթ) ثروت  
 Գովութիւն, օրհ- | ար (ճարթ) ثنا  
 նութիւն  
 Հաստատուն | ար (ճարթ) ثوابت  
 ստեղծ (եզ. ثابته) ثابته

تشكيل (ճարթ) تشكيل  
 تشويق (ճարթ) تشويق  
 تصادف (ճարթ) تصادف  
 تضمينات (ճարթ) تضمينات  
 تضيق (ճարթ) تضيق  
 تطويل (ճարթ) تطويل  
 تغيير (ճարթ) تغيير  
 تعريف (ճարթ) تعريف  
 تعطيل (ճարթ) تعطيل  
 تعلق (ճարթ) تعلق  
 تعليمات (ճարթ) تعليمات  
 تعمير (ճարթ) تعمير  
 تعيش (ճարթ) تعيش  
 تعيين (ճարթ) تعيين  
 تفصيلات (ճարթ) تفصيلات  
 մանութիւնք (եզ. تفصيل) تفصيل  
 تفهيم (ճարթ) تفهيم  
 تقدير (ճարթ) تقدير  
 تقدیرده (ճարթ) تقدیرده  
 تقدیم (ճարթ) تقدیم  
 تقسيم (ճարթ) تقسيم  
 تقليد (ճարթ) تقليد  
 تكثر (ճարթ) تكثر  
 تكرير (ճարթ) تكرير  
 تكرار (ճարթ) تكرار  
 تكليف (ճարթ) تكليف  
 تکميل (ճարթ) تکميل  
 قلاش (ճարթ) قلاش  
 طماقنماق (ճարթ) طماقنماق

Տոկալ Համ- | Խ. (Բեհ-հ-մ-թ-լ) تحمل  
 Բերել | Խ. (Բեհ-թ-լ) تحت  
 Գահ | Խ. (Բեհ-թ-լ) تخت  
 Ազատել | Խ. (Բեհ-թ-լ) تخليص  
 Խորհուրդը , | Խ. (Բեհ-թ-լ) تدابير  
 Ընտրութիւնը , Հնարք  
 (Եզ. تدبير Բեհ-թ-լ)  
 Ճարել, Հայ- | Խ. (Բեհ-թ-լ) تدارك  
 Թայթել | Խ. (Բեհ-թ-լ) تدقيق  
 Զննել, քննել | Խ. (Բեհ-թ-լ) تذكر  
 Պիտակ . նա- | Խ. (Բեհ-թ-լ) تراب  
 Հող | Խ. (Բեհ-թ-լ) تريبه  
 Սնուցանել . | Խ. (Բեհ-թ-լ) ترحيم  
 կրթել, կրթութիւն  
 Նախամեծա- | Խ. (Բեհ-թ-լ) تردد  
 բել | Խ. (Բեհ-թ-լ) ترغيب  
 վարանումն | Խ. (Բեհ-թ-լ) ترقى  
 Հաճեցնել | Խ. (Բեհ-թ-լ) ترقيم  
 Բարձրանալ . | Խ. (Բեհ-թ-լ) ترك  
 յառաջանալ | Խ. (Բեհ-թ-լ) ترووا  
 Թուազրել, զրել | Խ. (Բեհ-թ-լ) تزوير  
 Թողուլ | Խ. (Բեհ-թ-լ) تزوين  
 Տրուպա (թա- | Խ. (Բեհ-թ-լ) تسيكين  
 դաթ) | Խ. (Բեհ-թ-լ) تسليم  
 Զրպարանել . | Խ. (Բեհ-թ-լ) تسويه  
 նենգել | Խ. (Բեհ-թ-լ) تسيار  
 Զարդարել | Խ. (Բեհ-թ-լ) تشخيص  
 Հանդարան- | Խ. (Բեհ-թ-լ) تشكر  
 ցրնել, խաղաղցնել | Խ. (Բեհ-թ-լ) تشكىل  
 Յանձնել | Խ. (Բեհ-թ-լ) تحصيل  
 Հարթել, շտկել | Խ. (Բեհ-թ-լ) تحقق  
 Ի գլուխ հանել | Խ. (Բեհ-թ-լ) تحقيق  
 Ընթացուցա- | Խ. (Բեհ-թ-լ) تحقير  
 նել, առաքել | Խ. (Բեհ-թ-լ) تحقير  
 Ճանաչել, ո- | Խ. (Բեհ-թ-լ) تحقير  
 րուղի դանձն | Խ. (Բեհ-թ-լ) تحقير  
 Պատուել, | Խ. (Բեհ-թ-լ) تحقير  
 փառաւորել | Խ. (Բեհ-թ-լ) تحقير  
 Ծնորհակա- | Խ. (Բեհ-թ-լ) تحقير  
 լութիւն | Խ. (Բեհ-թ-լ) تحقير  
 Կազմուիլ, | Խ. (Բեհ-թ-լ) تحقير  
 ձեւանալ | Խ. (Բեհ-թ-լ) تحقير

Սուրհանդակ | Գ. (Գոս-Լ) پوسته  
 Ծածկուած | Խ. (Գոս-Լ) پوش  
 Հմբիք . | Խ. (Գոս-Լ) پهلوانان  
 զիւցազուկը  
 (Եզ. پهلوان Գոս-Լ)  
 Լուր | Խ. (Գոս-Լ) پیام  
 Գոյ | Խ. (Գոս-Լ) پیدا  
 Ծեր | Խ. (Գոս-Լ) پير  
 Առաջի | Խ. (Գոս-Լ) پیش  
 Պատկեր | Խ. (Գոս-Լ) پیکر  
 Պայման . ուխտ | Խ. (Գոս-Լ) پیمان  
 Գոս-Լ  
 Տ  
 Տապ, փայլումն | Խ. (Բեհ-թ-լ) تاب  
 Ազդեցութիւն | Խ. (Բեհ-թ-լ) تأثير  
 Թագ | Խ. (Բեհ-թ-լ) تاج  
 Յիւրուցան | Խ. (Բեհ-թ-լ) تاراج  
 Թուական . | Խ. (Բեհ-թ-լ) تاريخ  
 պատմութիւն  
 Պատմական | Խ. (Բեհ-թ-լ) تاريخى  
 Ապաշույցնել | Խ. (Բեհ-թ-լ) تايمين  
 Թէփել (քաղաք) | Խ. (Բեհ-թ-լ) تب  
 Ի վեր երե- | Խ. (Բեհ-թ-լ) تبادر  
 լել, զիւղել, պատահել  
 Հատուցանել, | Խ. (Բեհ-թ-լ) تبليغ  
 Հաղորդել | Խ. (Բեհ-թ-լ) تبليغ  
 Լրումն | Խ. (Բեհ-թ-լ) تقيه  
 Թագազրել, | Խ. (Բեհ-թ-լ) ترويج  
 պրահել | Խ. (Բեհ-թ-լ) تجارت  
 վաճառա- | Խ. (Բեհ-թ-լ) تجارت  
 կանութիւն , առեւտուր  
 Ներքեւ | Խ. (Բեհ-թ-լ) تحت  
 Գրու- | Խ. (Բեհ-թ-լ) تحريات  
 թիւնը , գրուածք  
 (Եզ. تحريات Բեհ-թ-լ)  
 Յառաջ բե- | Խ. (Բեհ-թ-լ) تحصيل  
 րել, ձեռք բերել . ուսանիլ  
 Ստուգուիլ, | Խ. (Բեհ-թ-լ) تحقق  
 Հաստատուիլ | Խ. (Բեհ-թ-լ) تحقيق  
 Անարգել, ար- | Խ. (Բեհ-թ-լ) تحقير  
 Համարչել, նախատել  
 Գննել, Հաս- | Խ. (Բեհ-թ-լ) تحقير  
 տատել | Խ. (Բեհ-թ-լ) تحقير

Գին | Խ. (Գոս-Լ) بيه  
 Դարուն | Խ. (Գոս-Լ) بهار  
 Իւրաքանչիւր | Խ. (Գոս-Լ) بهر  
 Առանց , ան , ապ , չ | Խ. (Գոս-Լ) بى  
 Անբազր , զրծ- | Խ. (Գոս-Լ) بخت  
 բազր  
 Անդանալի | Խ. (Գոս-Լ) بديرخ  
 Յայտ առնել | Խ. (Գոս-Լ) بيان  
 Անելը | Խ. (Գոս-Լ) بيمکان  
 Պիւմալիոն | Խ. (Գոս-Լ) بيگانهالون  
 (անուն Յոյն .)  
 Անմեղք | Խ. (Գոս-Լ) بيگناهان  
 (Եզ. بيگناهان Գոս-Լ)  
 Անխել | Խ. (Գոս-Լ) بيگناه  
 Ի միջի | Խ. (Գոս-Լ) بين  
 Տեսնող | Խ. (Գոս-Լ) بينا  
 Ի միջի | Խ. (Գոս-Լ) بين الدول  
 աճրութեանց

Պան | Խ. (Գոս-Լ) بان  
 Բարիչ (քաղաք) | Խ. (Գոս-Լ) پارس  
 Պահակ | Խ. (Գոս-Լ) پاسيان  
 Բոյնի | Խ. (Գոս-Լ) پاشا  
 Մանուկ | Խ. (Գոս-Լ) پاجه  
 Հայր | Խ. (Գոս-Լ) پدر  
 Ընդունող | Խ. (Գոս-Լ) پذير  
 Թոխ | Խ. (Գոս-Լ) پر  
 Լի . բեր | Խ. (Գոս-Լ) بر  
 Հարցանող | Խ. (Գոս-Լ) پرسان  
 Լցեալ բիւն | Խ. (Գոս-Լ) پرکينه  
 Մնեալ | Խ. (Գոս-Լ) پرورده  
 Դիցուելի , յաւեր- | Խ. (Գոս-Լ) برى  
 ժահարան  
 Որդի | Խ. (Գոս-Լ) پسر  
 Գովեալ, | Խ. (Գոս-Լ) پستدیده  
 դովիլի  
 Սորչացող , | Խ. (Գոս-Լ) پشميان  
 Ղլչացող  
 վազր | Խ. (Գոս-Լ) پلنگ  
 Խրատ | Խ. (Գոս-Լ) پند  
 Մաշեակ . ա- | Խ. (Գոս-Լ) پوست  
 ւազութիւն

Բաղդադը , | Խ. (Գոս-Լ) بختيار  
 բարեբաղդ  
 Պարզեւել | Խ. (Գոս-Լ) بخش  
 Չար , յոտի | Խ. (Գոս-Լ) بد  
 Սկսել | Խ. (Գոս-Լ) بدأ  
 Անէծ | Խ. (Գոս-Լ) بدعا  
 Չարբարոյ | Խ. (Գոս-Լ) بدخو  
 Չարագէ՛մ | Խ. (Գոս-Լ) بدرو  
 Չարախոս | Խ. (Գոս-Լ) بدگو  
 Փոխարինու- | Խ. (Գոս-Լ) بدل  
 թիւն , փոխանակութիւն  
 վարձ | Խ. (Գոս-Լ) بدل اجار  
 Մարմնոյ , Ի- | Խ. (Գոս-Լ) بدنى  
 բանայ  
 Անապատա- | Խ. (Գոս-Լ) بدوى  
 կան , վայրենի  
 Վրայ . Լանջ . պառու | Խ. (Գոս-Լ) بر  
 Միտակ | Խ. (Գոս-Լ) برآبر  
 Նղբայր | Խ. (Գոս-Լ) برادر  
 Օրհնութիւն , | Խ. (Գոս-Լ) برکت  
 պտղաբերութիւն  
 Կատարեալ | Խ. (Գոս-Լ) برکال  
 Փայլաատակումն | Խ. (Գոս-Լ) برق  
 Յեա | Խ. (Գոս-Լ) بعد  
 Յետ | Խ. (Գոս-Լ) بعدالتواييد  
 ծնանելոյ  
 Մի քանի , ոմանը | Խ. (Գոս-Լ) بعض  
 Բարեւուն (երկիր) | Խ. (Գոս-Լ) بغداد  
 Կալ , մնալ , յա- | Խ. (Գոս-Լ) بقا  
 րատուութիւն  
 Սեղուզ . գաւա- | Խ. (Գոս-Լ) بك  
 ուսպետ  
 Աղէս | Խ. (Գոս-Լ) بلا  
 Քաղաք | Խ. (Գոս-Լ) بلده  
 Բարձր | Խ. (Գոս-Լ) بلند  
 Աղէս | Խ. (Գոս-Լ) بليه  
 Ծէնը , շինել , | Խ. (Գոս-Լ) بنا  
 Հիմնել  
 Հիմնելով . վասն | Խ. (Գոս-Լ) بناه  
 Մասայ | Խ. (Գոս-Լ) بنده  
 Մանիչակ | Խ. (Գոս-Լ) بنفشه  
 Անապատը | Խ. (Գոս-Լ) بوادى  
 (Եզ. بواديه Գոս-Լ)

Կատարել, վճարել | ... (եֆա) ایفا  
 Զարթուցանել | ... (եֆա) ایقناظ  
 Երդունք | ... (եյան) ایمان  
 (եզ. عین یتیف)

Բ

Ի. ընդ | ... (պե) ب  
 Ընդ. Ի | ... (պե) ب  
 Ընդ | ... (պա) با  
 Գունն. Հատ | ... (պա) باب  
 Ի դրան. մասին | ... (պա) بابندہ  
 Վտանգաւոր | ... (պա) باخطر  
 Պատճառ | ... (պա) بادی  
 Տեղացող. բռն. | ... (պա) بار  
 անգամ  
 Բեռնակիր. ձի | ... (պա) بارکیر  
 Արարիչ | ... (պա) باری  
 Եռեկայ, վաճառ | ... (պա) بازار  
 ունեց  
 Պատճառ | ... (պա) باعث  
 Այգի | ... (պա) باغ  
 Պարտեզ | ... (պա) باغچه  
 Մնայուն, մնա- | ... (պա) باقی  
 ցորդ  
 Բննելով, | ... (պա) بالامتحان  
 քննուելով, տառապելով  
 Վարձելով, | ... (պա) بالایجار  
 վարձու տալով  
 Զարդարելով | ... (պա) بالتزیین  
 Ներկայելով | ... (պա) بالتقدیم  
 նախագասելով  
 Ի չդոյէ, | ... (պա) بالضروره  
 Ի հարկէ, յակամայս  
 Զափազաս, յար- | ... (պա) بالغ  
 բունս հասեալ  
 Պալո (անուն Գաղղ.) | ... (պա) بالو  
 Բաղդադոր, բա- | ... (պա) ببغدت  
 րբաղդ  
 Խօսք, ճառ | ... (պա) بحث  
 Ընդ բողով | ... (պա) بمحباب  
 Ծով | ... (պա) بحر  
 Ընդ ծով | ... (պա) بحرا  
 Բաղդ | ... (պա) بخت

Գետք (եզ. یتیف) | ... (եհա) انبار  
 Զայն, ազաղակ | ... (եհա) آواز  
 Զորք, հո- | ... (եհա) اودیہ  
 վիար (եզ. وادی) | ... (եհա) اوراق  
 Տերեւներ | ... (եհա) اوراق  
 (եզ. ورق یتیف)  
 Թղթեր. գրք- | ... (եհա) اوراق  
 ուածք. նամակք  
 (եզ. ورق یتیف)  
 Առաջին, յա- | ... (եհա) اول  
 ուղարկոյն  
 Նախագոյն, | ... (եհա) اول  
 նախամեծար  
 Որդիք | ... (եհա) اولاد  
 (եզ. ولد یتیف)  
 Ողբուեստ (անուն | ... (եհա) اولیس  
 Յոյն.)  
 Հառաչանք, ան | ... (եհա) آه  
 Գաղաքացիք, | ... (եհա) اهالی  
 ժողովուրդ (եզ. اهل  
 երկ.)  
 Անողակ. ստացիչ, | ... (եհա) اهل  
 տէր  
 Նմանցնող, | ... (եհա) اهل  
 հասցող  
 Աղողակու- | ... (եհա) اهلیت  
 թիւն  
 Վկայական | ... (եհա) اهلیتنامه  
 Կարեւորու- | ... (եհա) اهمیت  
 թիւն  
 Երկաթ | ... (եհա) آهن  
 Երկաթա- | ... (եհա) آهن  
 պատ, զրահաւոր  
 Գառնալ, գալ | ... (եհա) ایات  
 Իտալիա (երկիր) | ... (եհա) ایتالیا  
 Լիպ | ... (եհա) ایجاب  
 պահանջումն  
 Գոյացնել, հնա- | ... (եհա) ایجاد  
 բել  
 Կարճել, վար- | ... (եհա) ایجار  
 ճու տալ  
 Ի ներ- | ... (եհա) ایچین  
 բուստ, Ի խորոց  
 Զարչարել | ... (եհա) ایذا

Յ, մինչ | ... (եհա) الى  
 Յնա, ցայն | ... (եհա) الیه  
 Ապահովութիւն | ... (եհա) امان  
 Աւանդ. աւան- | ... (եհա) امانت  
 դապահ տեսչութիւն  
 Քննել, քնն- | ... (եհա) امتحان  
 նուիլ, տառապել  
 Ապրանք | ... (եհա) امتعه  
 (եզ. متاع یتیف)  
 Նմանք | ... (եհա) امثال  
 (եզ. مثل یتیف)  
 Եկ, դալուստ | ... (եհա) آمد  
 Հրաման. գործ | ... (եհա) امر  
 Հրամանագիր | ... (եհա) امرنامه  
 Ստորագրել | ... (եհա) امضا  
 Ակնկալութիւն, | ... (եհա) امل  
 փափագ  
 Կալուածք | ... (եհա) املاك  
 (եզ. ملك یتیف)  
 Վստահութիւն | ... (եհա) امنيت  
 Ինչք, զրամք | ... (եհա) اموال  
 (եզ. مال یتیف)  
 Գործք, բանք | ... (եհա) امور  
 (եզ. امر یتیف)  
 Եղոս | ... (եհա) امدید  
 Յուսատու | ... (եհա) امیدبخش  
 Ժամանակ | ... (եհա) آن  
 Ընտրել | ... (եհա) انتخاب  
 Նայիլ, ակն | ... (եհա) انتظار  
 ունել, սպասել  
 Վարձան, վերջ | ... (եհա) انجام  
 Կաճառ, ա- | ... (եհա) انجام  
 կուծք  
 Նետող | ... (եհա) انداز  
 Օծեալ, պատ- | ... (եհա) اندود  
 եալ, ծեփեալ  
 Մարդ | ... (եհա) انسان  
 Վշտահարիլ | ... (եհա) انفعال  
 Մատն | ... (եհա) انكشت  
 Լոյսեր | ... (եհա) انوار  
 (եզ. نور یتیف)  
 Տեսակք | ... (եհա) انواع  
 (եզ. نوع یتیف)

Վիշտք, ցաւք | ... (եհա) اكدار  
 (եզ. كدر یتیف)  
 Ուտել | ... (եհա) اكل  
 Լի, լցուած | ... (եհա) آکینه  
 Որոշիչ յօդ | ... (եհա) ال  
 Գործիներ | ... (եհա) آلات  
 (եզ. آلت یتیف)  
 Յաւք, վիշտք | ... (եհա) الام  
 (եզ. ألم یتیف)  
 Ապահովութիւն | ... (եհա) الامان  
 Գննել, | ... (եհա) الامتحان  
 շնորհիլ, տառապել  
 Հրաման. գործ, | ... (եհա) الامر  
 բան  
 Հանդէս. | ... (եհա) آلاى  
 գունդ  
 Կարճել, վար- | ... (եհա) الايجار  
 ճու տալ  
 Զեղեար | ... (եհա) البسه  
 (եզ. لباس یتیف)  
 Գործի | ... (եհա) آلت  
 Զեկուցաւ | ... (եհա) التعريف  
 նել. սահմանել  
 Ներկայել. | ... (եհա) التقديم  
 նախագասել  
 Ծնել | ... (եհا) التوليد  
 Տէրութիւնք | ... (եհա) الدول  
 (եզ. دولت یتیف)  
 Ուխտել. | ... (եհա) الزياره  
 այցելել  
 Տարիք | ... (եհا) السن  
 Առատ | ... (եհا) الصباح  
 Զբաւու- | ... (եհا) الضروره  
 ռութիւն. հարկ  
 Սովորութիւն | ... (եհا) العاده  
 Աչք | ... (եհا) العين  
 Բարիք, երախ- | ... (եհا) التعم  
 տիք (եզ. تعمیت یتیف)  
 Ընտանութիւն, | ... (եհا) الفت  
 ծանօթութիւն  
 Յաւ, վիշտ | ... (եհا) ألم  
 Աստուածային. | ... (եհا) الهی  
 ով Աստուած

Յայտ առնել, | ... (եֆաթե) افاده  
 Հասկցնել | ... (եֆաթե) افقت  
 Ապարիներ | ... (եֆաթե) اقباب  
 Արէգ | ... (եֆաթե) اقباب  
 Անկատ | ... (եֆաթե) افاده  
 Հարեալ է սէր | ... (եֆաթե) افتخار  
 Պարծիլ | ... (եֆաթե) افراد  
 Անհատը | ... (եֆաթե) افراز  
 Չատել, մեկ- | ... (եֆաթե) انهن  
 նել, որոշել | ... (եֆաթե) آفرین  
 Ստեղծիչ | ... (եֆաթե) افرا  
 կեցցէ | ... (եֆաթե) افشا  
 Աւելցնող | ... (եֆաթե) افكار  
 Յայտնել, Հանել | ... (եֆաթե) افكار  
 Միտք, դա- | ... (եֆաթե) افكار  
 Տէր, տեար | ... (եֆաթե) افندي  
 Մերձաւորը, | ... (եֆաթե) اقارب  
 ազգականը (եղ. اقربا  
 եղ. اقرب اقربا)  
 Բնակութիւն, | ... (եֆաթե) اقامت  
 մնալ ուրեք | ... (եֆաթե) اقامه  
 Յարուցանել | ... (եֆաթե) اقدار  
 կարողութիւն | ... (եֆաթե) اقتضا  
 Հարկ լինել, | ... (եֆաթե) اقتضا  
 պիտոյ լինել. նախասահ-  
 մանութիւն, վճիռ | ... (եֆաթե) اقداح  
 Գաւաթներ | ... (եֆաթե) اقداح  
 (եղ. اقداح)  
 Յառաջադոյն, | ... (եֆաթե) اقداح  
 նախադոյն, նախամեծար  
 Խոստովանել, | ... (եֆաթե) اقرار  
 Հաստատել | ... (եֆաթե) اقرار  
 Փոխ տալ | ... (եֆաթե) اقرار  
 Մերձաւորը, | ... (եֆաթե) اقربان  
 տարեկիցը, ընկերը | ... (եֆաթե) اقربان  
 (եղ. اقربان)  
 Խօսքեր | ... (եֆաթե) اقوال  
 (եղ. اقوال)  
 Աղբիւր, ցեղը, | ... (եֆաթե) اقوام  
 փողովուրդը (եղ. اقوام)

Դմաս- | ... (եֆաթե) اصحاب  
 սուներ, Հանձարեղը | ... (եֆաթե) اصحاب  
 Ուշիմը, | ... (եֆաթե) اصحاب  
 Հանձարեղը | ... (եֆաթե) اصحاب  
 Սկիզբն, բուն, | ... (եֆաթե) اصل  
 արմատ | ... (եֆաթե) اصل  
 Բնաւ, երէք | ... (եֆաթե) اصلا  
 Սկզբնական | ... (եֆաթե) اصلي  
 Հնադանդու- | ... (եֆաթե) اصاعت  
 թիւն | ... (եֆաթե) اصاعت  
 Կողմեր, շուրջ, | ... (եֆաթե) اطراف  
 բոլորտիք (եղ. اطراف)  
 Ուտեստը, կե- | ... (եֆաթե) اطعمه  
 րակուրը (եղ. اطعمه)  
 Մարեւ, շիջուցանել | ... (եֆաթե) اطفا  
 Վարք, վար- | ... (եֆաթե) اطوار  
 մուրք (եղ. اطوار)  
 Երեւան Հանել, | ... (եֆաթե) اظهار  
 յայտնել, ի ցոյց ածել | ... (եֆաթե) اظهار  
 Վերադարձնել | ... (եֆաթե) اعاده  
 Պատիւ, յարգ, | ... (եֆաթե) اعتبار  
 վարկ | ... (եֆաթե) اعتبار  
 Դիտողու- | ... (եֆաթե) اعتراض  
 թիւն, ղիտել տալ, բողոք | ... (եֆաթե) اعتراض  
 Վստահիւ, հա- | ... (եֆաթե) اعتماد  
 ւատալ | ... (եֆաթե) اعتماد  
 Ոչնչացնել, | ... (եֆաթե) اعدام  
 մեռցնել | ... (եֆաթե) اعدام  
 Անդամը | ... (եֆաթե) اعضا  
 (եղ. اعضا)  
 Մեծագոյն | ... (եֆաթե) اعظم  
 Բարձրա- | ... (եֆաթե) اعلى  
 լատալ | ... (եֆաթե) اعلى  
 Բարձրացնել, աղ- | ... (եֆաթե) اعلا  
 նուցնել | ... (եֆաթե) اعلا  
 Գիտցնել, ծա- | ... (եֆաթե) اعلام  
 նուցանել. դատապարտել | ... (եֆաթե) اعلام  
 Ծինել | ... (եֆաթե) اغنام  
 Ոչխարը | ... (եֆաթե) اغنام  
 (եղ. اغنام)  
 Գիւրկ | ... (եֆաթե) آغوش  
 Յայտարա- | ... (եֆաթե) افادات  
 րութիւնը (եղ. افادات)

Հասկնալ | ... (եֆաթե) استفهام  
 ուղել, հարցնել | ... (եֆաթե) استفهام  
 Կողպտել, | ... (եֆաթե) استلاب  
 Հսել, մտիկ | ... (եֆաթե) استماع  
 ընել | ... (եֆաթե) استماع  
 Ստացումն | ... (եֆաթե) استملاك  
 խնդրել, ստացական իրա-  
 ւունք ունենալ | ... (եֆաթե) استملاك  
 Հարցա- | ... (եֆաթե) استنطاق  
 փորձել, հարցաքննութիւն | ... (եֆաթե) استنطاق  
 Վերաբերն- | ... (եֆաթե) استيفاف  
 նութիւն | ... (եֆաթե) استيفاف  
 Գաղտնիք, | ... (եֆաթե) اسرار  
 խորհուրդը (եղ. اسرار)  
 Նաւատարոյց, | ... (եֆաթե) اسكله  
 լատասկերտ | ... (եֆաթե) اسكله  
 Աղեքսանդր | ... (եֆաթե) اسکندر  
 (անուն Յոյն) | ... (եֆաթե) اسکندر  
 Չէքեր | ... (եֆաթե) اسلحه  
 (եղ. اسلحه)  
 Անուն | ... (եֆաթե) اسم  
 Իսմայէլ | ... (եֆաթե) اسماعيل  
 (անուն Երր. եւ Մահ.) | ... (եֆաթե) اسماعيل  
 Երկին | ... (եֆաթե) آسمان  
 Յեցնել. ընծա- | ... (եֆաթե) استناد  
 յել, տալ. ամբաստանել | ... (եֆաթե) استناد  
 Գերի | ... (եֆաթե) اسير  
 Կերակուր | ... (եֆաթե) آس  
 Նշմարել. | ... (եֆաթե) اشارت  
 իմացունել | ... (եֆաթե) اشارت  
 Ըմպող | ... (եֆաթե) اشام  
 Ընկերու- | ... (եֆաթե) اشتراك  
 թիւն, զուտողութիւն | ... (եֆաթե) اشتراك  
 Զբաղիլ | ... (եֆաթե) اشتغال  
 Ծառեր | ... (եֆաթե) اشجار  
 (եղ. اشجار)  
 Տոհմականը | ... (եֆաթե) اشرف  
 Մուհամմետի, երեւելիք, իշ-  
 խանը (եղ. اشرف)  
 Իրեր, բաներ, | ... (եֆաթե) اشيا  
 կարասիք (եղ. اشيا)  
 Տեարք | ... (եֆաթե) اصحاب  
 (եղ. اصحاب)

Չարդարող | ... (եֆաթե) آرا  
 Կամք, հրաման | ... (եֆաթե) اراده  
 Երկիրներ, հո- | ... (եֆաթե) اراضى  
 ղային կալուածք (եղ. اراضى)  
 Հանդարտու- | ... (եֆաթե) آرام  
 թիւն, Հանդիստ | ... (եֆաթե) آرام  
 Չարդարող | ... (եֆաթե) آرايان  
 (եղ. آرايان)  
 Յուցունել | ... (եֆաթե) اراده  
 Տեարք | ... (եֆաթե) ارباب  
 (եղ. ارباب)  
 Դի- | ... (եֆաթե) ارباب  
 տողը, Հանդիսատեսը | ... (եֆաթե) ارباب  
 Խպնոտը, | ... (եֆաթե) ارباب  
 ամօթիվածը | ... (եֆաթե) ارباب  
 Հա- | ... (եֆաթե) ارباب  
 մեստը, պարկեշտը | ... (եֆաթե) ارباب  
 Չորս | ... (եֆաթե) ارباع  
 Վատանալ, | ... (եֆաթե) ارتكاب  
 ցածնալ, Հեծանիլ | ... (եֆաթե) ارتكاب  
 Բանակ | ... (եֆաթե) اردو  
 Արժան | ... (եֆաթե) ارزان  
 Փափաղ | ... (եֆաթե) آرزو  
 Ղրկել | ... (եֆաթե) ارسال  
 Երկիր | ... (եֆաթե) ارض  
 Գահ | ... (եֆաթե) اريکه  
 Չմիւռնիա (քաղաք) | ... (եֆաթե) ازميز  
 Ծաղկունք | ... (եֆաթե) ازهار  
 (եղ. ازهار)  
 Հիմնական | ... (եֆաթե) اساسى  
 Հեղուկ | ... (եֆաթե) اساله  
 Յառաջ | ... (եֆաթե) استحصا  
 բերել, ձեռք բերել, | ... (եֆաթե) استحصا  
 Գուշակել | ... (եֆաթե) استخراج  
 Գիտութիւն | ... (եֆաթե) استرحام  
 Հայցել | ... (եֆաթե) استرحام  
 Ծնորդս | ... (եֆաթե) استعفاف  
 Հայցել | ... (եֆաթե) استعفاف  
 Ներումն | ... (եֆաթե) استعفاء  
 խնդրել. Հրաժարիլ | ... (եֆաթե) استعفاء  
 Գործածել | ... (եֆաթե) استعمال  
 Օգուտ քաղել | ... (եֆաթե) استفاد  
 Հարցնել | ... (եֆաթե) استفسار

Շահէլ, վաս- | ար. (հհրալ) احراز  
 աբկիլ  
 Շնորհ, շնորհս | ար. (հհսան) احسان  
 առնել  
 Յանդիման կա- | ար. (հհպար) احضار  
 ցուցանել, հանել, յատեան  
 Տրամադրու- | ար. (ահհեամ) احكام  
 թիւնք, վճիռք  
 (եղ. حکم (հհեհեամ))  
 Գոմբիլի, ընտրել- | ար. (ահհեար) احد  
 լագոյն, անուն մահ.  
 Վիճակներ, | ար. (ահհլալ) احوال  
 պարագայներ (եղ. حال  
 հանգանացնել, | ար. (հհեա) احيا  
 վերակենդանացնել  
 Իմացնել | ար. (հհպար) اخبار  
 իսովու- | ար. (հհլիլալ) اختلال  
 թիւն, խանգարումն  
 Ընտրել, ծեր | ար. (հհլիլպար) اختيار  
 Ուրիշ | ար. (ահար) آخر  
 Վերջ, հան- | ար. (ահհըբէլի) اخرت  
 դերձեալ աշխարհ  
 Յիշեցնել | ար. (հհարար) اخطار  
 Բնաւորու- | ար. (ահհլեպի) اخلاق  
 թիւնք. բարոյական  
 (եղ. خلق  
 Թարուցանել | ար. (ընհի) اخفا  
 Հատուցանել. նա- | ար. (հհար) ادا  
 զանք  
 Դարցնել. վա- | ար. (հհարե) اداره  
 բել, վարչութիւն  
 Կրթութիւն. բա- | ար. (հհպեպ) ادب  
 րոյական  
 Բարոյա- | ար. (հհպեպ շիւս) ادب شناس  
 գէտ, կիրթ  
 Ստորին | ար. (հհիւս) ادنى  
 Գործիներ. | ար. (հհպեպիլի) ادوات  
 մասնիկք (եղ. ادات  
 հպալի)

Զուր | ար. (ահպ) آب  
 Ապատ, շէն | ար. (ահպար) آباد  
 Ապատ, շէն | ար. (ահպարաս) آبادان  
 Զրով շա- | ար. (ահպարե) آب الوده  
 զախեալ  
 Զեռն արկա- | ար. (հպիլիարար) ابتدار  
 նել, սկսիլ  
 Յօնք | ար. (հպրուս) ارو  
 Կուսանք | ար. (հպեար) ابتكار  
 (եղ. ابتكار  
 Շէնքեր, շի- | ար. (հպիլիլի) ابنيه  
 նութիւնք (եղ. بنا  
 Իթակէ (կղզի) | ար. (հիլիլիլ) اتاكا  
 Համաձայնիլ, | ար. (հիլիլիլար) اتحاد  
 միանալ  
 Յետագայ, զալիք, | ար. (ահիլի) آتى  
 ապագայ  
 Արդիւններ, գոր- | ար. (ահար) آثار  
 ծեր, հետքեր (եղ. اثر  
 Արդիւնք, գործ, | ար. (հիլի) اثر  
 հետք  
 Ստիպել | ար. (հիլիար) اجبار  
 Հաւարութիլ, | ար. (հիլիլիլ) اجتماع  
 ժողովիլ  
 Հեռանալ, | ար. (հիլիլիլիար) اجتناب  
 խորշել  
 Կատարել, գոր- | ար. (հիլիլ) اجرا  
 ծաղրել  
 Վարձ, հատու- | ար. (հիլիլիլի) اجرت  
 ցումն  
 Վարձկան | ար. (հիլիլի) اجير  
 Զուռշանալ | ար. (հիլիլիլար) احتراز  
 Անարգութիլ, | ար. (հիլիլիլար) احتقار  
 արհամարհանք  
 Քարեր | ար. (ահիլիլ) احجار  
 (եղ. حجر  
 հպալի)

Ա. Բառգրքուկիս մէջ բովանդակեալ են այն ամէն Արաբ. և Պարս. և ինչ ինչ Թուրք. և օտար լեզուաց բառերն, որք դասագրքիս մէջ գործածուած են ի պարբերութիւնս. ասոնց մէջ կը գտնուին նաեւ սովորաբար ծանօթ բառերն իսկ ի դիւրութիւն ուսանողին :

Բ. Բաղադրեալ բառերն՝ թէ բաղադրեալ վիճակի կարգաւ և թէ միանգամայն առանձին առանձին կը գտնուին ըստ կարգի :

Գ. Բաղադրեալ բառերն ելիք պէի բացարձակ կարգաւ զրուած են, ինչպէս ար. բառը փոխանակ ար. բառին յաշորդելու՝ ար. բառին յաշորդած է :

Դ. Յոգնակի գոյականներու առջեւ կը գտնուին իրենց յղակիներն ի փակագծի :

Ե. Համար (o) ով վերջաւորեալ բառերն ի կարգը դրուած են :

Զ. Բառգրքուկիս մէջ գործածուած համաուտագրութիւնքն են հետեւեալներն .

ար. Արաբերէն	ի. Թուրքերէն
Անգլ. Անգղիական	լ. Հատիներէն
բ. Գաղղիարէն	Մահ. Մահմէտական
Գաղղ. Գաղղիական	յ. Յունարէն
գեր. Գերմաներէն	Յոյն. Յունական
երբ. Եբրայական	պ. Պարսկերէն

2013

5354-5359

« Ազգային գրադարան



NL0063629

« Ազգային գրադարան



NL0063628

« Ազգային գրադարան



NL0063627

« Ազգային գրադարան



NL0063626

« Ազգային գրադարան



NL0063625

« Ազգային գրադարան



NL0063624

234-239

234

235

236

237

238

239